



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

241

d - 20



ՔՐԻՍՏՈՆԵԱՆ

ԽՈՐՀ ՇԱ. ԾՈՒԹՅՈՒՆ

ԳԻՐՔ Պ.

বিবেকানন্দ কর্তৃত, শিখন্তি পুরুষ
সম্মত প্রতি স্থানে অবস্থিত হয়।

বিবেকানন্দ কর্তৃত, শিখন্তি পুরুষ
সম্মত প্রতি স্থানে অবস্থিত হয়।

পূজা

৩ ৫ ৭ ১ ১ ০ ০ ০ ০ ০ ০ ০ ০ ০ ০ ০ ০

৩ ৫ ৭ ১ ০ ০

Ե Օ Թ Ը Ց Ա Խ Ո Յ

Տ Ի Ր Ա Մ Ո Ր Ն

Խ Ո Ր Հ Ր Դ Ա Մ Ո Ւ Ի Ւ Ն Ե Ր

Ա Շ Խ Ա Տ Ա Ս Ի Ր Ո Ւ Թ Ե Ա Մ Բ

Տ Ե Ա Ո Ւ Յ Ո Վ Հ Ա Ն Ե Ր Ո Ւ Կ Վ Ճ Ա Մ Պ Ա Զ Ե Ա Ն



Վ Ե Ն Ե Տ Ի Կ

Ի Վ Ա Խ Ս Մ Բ Բ Ո Յ Ն Դ Ա Զ Ա Ր Ո Ւ

1855

80403 200

09000948

ନିର୍ମଳା କାନ୍ତିଜୀବିନୀ

ଶକ୍ତିକାନ୍ତିଜୀବିନୀ

ପ୍ରକାଶକ କାନ୍ତିଜୀବିନୀ



ପ୍ରକାଶକ

ପ୍ରକାଶକ କାନ୍ତିଜୀବିନୀ

କାନ୍ତିଜୀବିନୀ

ան առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
ԱՍՈՎ.ԶԱԲԱՆՈՒԹԻՒՆ

առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

Յարականը 'ի գիմաց ցաւոց տիրամօրն ուզել
չով անոր խոցերուն առաքինութիւնները խմա-
ցնել, գեղեցիկ ու բարձրագոյն մը կերպէ անոր
կովեստը. « Զքեզ Եսայիաս կանխաւ վերագո-
չեաց եօմնարփեան շնորհաց հոգւոյն ընդունա-
րան գով ածածին և կոյս, : Վասն զի մարդա-
րէն աեսանող հօգւոյն գուշակութեամբը իր
խորհրդաւոր յայտնութեան մէջ առաջուընէ
տեսած ըլլալով բանին Աստուծոյ մտրմնաւորու-
թիւնը, ու խաչին մահուամբ փրկագործութեան
պահչելի խորհուրդը, տեսած է անոր հետնոյն
ատեն Մարիամն ալ, ինչպէս մէկ հատիկ արժա-
նաւոր ու վերասլատուեալ մայր ան խաչեալ
ու մեռեալ որդւոյն, ուրկէց գուշակելով միան-
գամայն վիրաւորած միածնին նկատմամբը մօրն
ալ որտին ընդունելու խոցերը, խորհրդաւոր

նուրբ նկարագրութենով մը երեան կընէ կը-
յայտնէ զանոնք . ինչպէս թէ իր յափշտակու-
թեան տեսլքին մէջ մարդարէական հոգւովը
արգեն մէկմէկ տեսած քննած զննած է անոր ան
եօթը խոցերով վերաւորած սիրտը ու անսնց մէջ
պահուած ծածկուած զարմանալի առաքինու-
թիւնները՝ որոնք եօթնարփեան շնորհքներ մը
կը կանչէ հոգին սուրբէն սպարգեած , որով ար-
գեն կը պատրաստէ կը զարդարէ իր կոյս հարսը ,
ան եօթնեակ խոցերուն առաքինութիւններով
եօթը լուսաւոր արեներու ոլէս բոլոր աշխըքիս
գիմացը փայլեցընելով տիրամօրը դիմուն պսա-
կը : Ուստի մենք ալ հոս տեղ մարդարէին հետ
մէկ եղած՝ զարմանալով մը զննենք զմայլինք ա-
նսնց ու պատուենք մէծարենք զանոնք , չէ թէ
միայն գեղեցիկ խորհրդածութիւններով քննե-
լով մտածելով զանոնք . հասկա միանուքամայն ջա-
նալով նմանելու ան գեղեցիկ առաքինութեան-
ցը՝ որ սքանչելի կատարելութենով մը կը ցուցը-
նէ մեզի տիրամայրը իր ան սուրբ սրտին խոցե-
րուն մէջ : Եթենէկ անսր , որ շատ անգամ մտքին
մէջ մտածելով ան խոցերը , իր սրտին մէջն ալ
կը խոցի , ու խոցելով արժանի կը լսայ ան եօթն-
արփեան շնորհքներուն , այսինքն աստուածամօ-
րը եօթը առաքինութիւններուն շնորհքին :

Աս մտքով որպէս զի ամէն սրտերը վառեմ

բորբոքեմ ասանկ գեղեցիկ ջերմեռանդութեան
մը, աս պղափիկ աշխատանքիս ձեռք զարկեր եմ.
որուն մէջ ուրիշ բան չեմ ըներ, բայց եթե քանի
մը ընդհանուր խորհրդածութիւններ անոր խո-
ցերուն վրայով մէյմէկ խորհրդաւոր խօսքերուն
վրայ, որոնց առաջն ու ետքը մէյմէկ խօսուածք
մըն ալ աւելցուցեր եմ, որ աղօթքի տեղ ևս կըր-
նայ բանեցուիլ ջերմեռանդ սկաշտօնասէրներէն:

Կոյնագէս վերջէն յաւելուած մըն ալ կընեմ
ախրամօրը հինգ երեսելի տէրունական տօներուն
խորհուրդներուն վրայով, մէյմէկ խորհրդածու-
թեամբ մը ըստ աւուր սկաշտածի անոր սրախն ա-
ռաքինութիւններուն վրայով, որպէս զի այսավի-
սի գեղեցիկ շարժաւութով մը անոր առաքինու-
թիւններուն նմանելու յորդորելովս իմին սկա-
շտօնասէրներս, բուն ջերմեռանդութեան հոգին
շարժեմ ացթնցընեմ սրաերնուն մէջ :



200 111 122 133 144 155 166 177 188 199 200 211 222 233 244 255 266 277 288 299 300 311 322 333 344 355 366 377 388 399 400 411 422 433 444 455 466 477 488 499 500 511 522 533 544 555 566 577 588 599 600 611 622 633 644 655 666 677 688 699 700 711 722 733 744 755 766 777 788 799 800 811 822 833 844 855 866 877 888 899 900 911 922 933 944 955 966 977 988 999 1000 1011 1022 1033 1044 1055 1066 1077 1088 1099 1100 1111 1122 1133 1144 1155 1166 1177 1188 1199 1200 1211 1222 1233 1244 1255 1266 1277 1288 1299 1300 1311 1322 1333 1344 1355 1366 1377 1388 1399 1400 1411 1422 1433 1444 1455 1466 1477 1488 1499 1500 1511 1522 1533 1544 1555 1566 1577 1588 1599 1600 1611 1622 1633 1644 1655 1666 1677 1688 1699 1700 1711 1722 1733 1744 1755 1766 1777 1788 1799 1800 1811 1822 1833 1844 1855 1866 1877 1888 1899 1900 1911 1922 1933 1944 1955 1966 1977 1988 1999 2000 2011 2022 2033 2044 2055 2066 2077 2088 2099 2100 2111 2122 2133 2144 2155 2166 2177 2188 2199 2200 2211 2222 2233 2244 2255 2266 2277 2288 2299 2300 2311 2322 2333 2344 2355 2366 2377 2388 2399 2400 2411 2422 2433 2444 2455 2466 2477 2488 2499 2500 2511 2522 2533 2544 2555 2566 2577 2588 2599 2600 2611 2622 2633 2644 2655 2666 2677 2688 2699 2700 2711 2722 2733 2744 2755 2766 2777 2788 2799 2800 2811 2822 2833 2844 2855 2866 2877 2888 2899 2900 2911 2922 2933 2944 2955 2966 2977 2988 2999 3000 3011 3022 3033 3044 3055 3066 3077 3088 3099 3100 3111 3122 3133 3144 3155 3166 3177 3188 3199 3200 3211 3222 3233 3244 3255 3266 3277 3288 3299 3300 3311 3322 3333 3344 3355 3366 3377 3388 3399 3400 3411 3422 3433 3444 3455 3466 3477 3488 3499 3500 3511 3522 3533 3544 3555 3566 3577 3588 3599 3600 3611 3622 3633 3644 3655 3666 3677 3688 3699 3700 3711 3722 3733 3744 3755 3766 3777 3788 3799 3800 3811 3822 3833 3844 3855 3866 3877 3888 3899 3900 3911 3922 3933 3944 3955 3966 3977 3988 3999 4000 4011 4022 4033 4044 4055 4066 4077 4088 4099 4100 4111 4122 4133 4144 4155 4166 4177 4188 4199 4200 4211 4222 4233 4244 4255 4266 4277 4288 4299 4300 4311 4322 4333 4344 4355 4366 4377 4388 4399 4400 4411 4422 4433 4444 4455 4466 4477 4488 4499 4500 4511 4522 4533 4544 4555 4566 4577 4588 4599 4600 4611 4622 4633 4644 4655 4666 4677 4688 4699 4700 4711 4722 4733 4744 4755 4766 4777 4788 4799 4800 4811 4822 4833 4844 4855 4866 4877 4888 4899 4900 4911 4922 4933 4944 4955 4966 4977 4988 4999 5000 5011 5022 5033 5044 5055 5066 5077 5088 5099 5100 5111 5122 5133 5144 5155 5166 5177 5188 5199 5200 5211 5222 5233 5244 5255 5266 5277 5288 5299 5300 5311 5322 5333 5344 5355 5366 5377 5388 5399 5400 5411 5422 5433 5444 5455 5466 5477 5488 5499 5500 5511 5522 5533 5544 5555 5566 5577 5588 5599 5600 5611 5622 5633 5644 5655 5666 5677 5688 5699 5700 5711 5722 5733 5744 5755 5766 5777 5788 5799 5800 5811 5822 5833 5844 5855 5866 5877 5888 5899 5900 5911 5922 5933 5944 5955 5966 5977 5988 5999 6000 6011 6022 6033 6044 6055 6066 6077 6088 6099 6100 6111 6122 6133 6144 6155 6166 6177 6188 6199 6200 6211 6222 6233 6244 6255 6266 6277 6288 6299 6300 6311 6322 6333 6344 6355 6366 6377 6388 6399 6400 6411 6422 6433 6444 6455 6466 6477 6488 6499 6500 6511 6522 6533 6544 6555 6566 6577 6588 6599 6600 6611 6622 6633 6644 6655 6666 6677 6688 6699 6700 6711 6722 6733 6744 6755 6766 6777 6788 6799 6800 6811 6822 6833 6844 6855 6866 6877 6888 6899 6900 6911 6922 6933 6944 6955 6966 6977 6988 6999 7000 7011 7022 7033 7044 7055 7066 7077 7088 7099 7100 7111 7122 7133 7144 7155 7166 7177 7188 7199 7200 7211 7222 7233 7244 7255 7266 7277 7288 7299 7300 7311 7322 7333 7344 7355 7366 7377 7388 7399 7400 7411 7422 7433 7444 7455 7466 7477 7488 7499 7500 7511 7522 7533 7544 7555 7566 7577 7588 7599 7600 7611 7622 7633 7644 7655 7666 7677 7688 7699 7700 7711 7722 7733 7744 7755 7766 7777 7788 7799 7800 7811 7822 7833 7844 7855 7866 7877 7888 7899 7900 7911 7922 7933 7944 7955 7966 7977 7988 7999 8000 8011 8022 8033 8044 8055 8066 8077 8088 8099 8100 8111 8122 8133 8144 8155 8166 8177 8188 8199 8200 8211 8222 8233 8244 8255 8266 8277 8288 8299 8300 8311 8322 8333 8344 8355 8366 8377 8388 8399 8400 8411 8422 8433 8444 8455 8466 8477 8488 8499 8500 8511 8522 8533 8544 8555 8566 8577 8588 8599 8600 8611 8622 8633 8644 8655 8666 8677 8688 8699 8700 8711 8722 8733 8744 8755 8766 8777 8788 8799 8800 8811 8822 8833 8844 8855 8866 8877 8888 8899 8900 8911 8922 8933 8944 8955 8966 8977 8988 8999 9000 9011 9022 9033 9044 9055 9066 9077 9088 9099 9100 9111 9122 9133 9144 9155 9166 9177 9188 9199 9200 9211 9222 9233 9244 9255 9266 9277 9288 9299 9300 9311 9322 9333 9344 9355 9366 9377 9388 9399 9400 9411 9422 9433 9444 9455 9466 9477 9488 9499 9500 9511 9522 9533 9544 9555 9566 9577 9588 9599 9600 9611 9622 9633 9644 9655 9666 9677 9688 9699 9700 9711 9722 9733 9744 9755 9766 9777 9788 9799 9800 9811 9822 9833 9844 9855 9866 9877 9888 9899 9900 9911 9922 9933 9944 9955 9966 9977 9988 9999



Ե Օ Թ Լ Ց Ա Կ Ո Յ

ՏԻՐԱՄՈՒՆ

ԽՈՐՀԻԿԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ



Ա.Ռ.ԶԻՒՆ ԽՕՍՈՒԱԾՔ

« Ձեզ սաւմ, անցաւորք ձևապարհաց, դարձայք հայեցարուք և տևակ՝ երե իցեն երբեք ցաւք լսուց լիսայ, որ ՚ի վերայ իմ հասին » .

ԵՐԵՄ. ՈՂԲ. Ա. 12:

Վհա իրաւցընէ մէկ սաստիկ ցաւերու ահաղին ովկիանոսի մը մէջ ընկած զտայ զիս . որ կողմը աչքս գարձընեմ նայիմ , մէկ ուրախալի մտածմունք մը , միսիթարական նիսթ մը չեմ կրնար զտնալ , որով սղտի լոյսի ծակ մը , ափ մը երկընքի երեսը տեսած ախոված միսիթարուիմ . ամէն կողմէն մէկ շատ տխորք մտմտուքներու տրտմութիւններու սի ալիրներ , մութ

ամազեր առեր ծածկեր պաշարեր են զիս .
 վասն զի ցաւազին տիրամօրը խոցերուն
 սղալի աղեկառուր տեսարանը յանկարծ մը
 աչքիս առջին բացուած կը տեսնամ . ան
 եօթը նետերով սրտին վիրաւորուած նոր
 դիւցազն քահանայապետուհին վեհանձն
 պատարազին հանդէսին հանդիսակից
 հրաւիրուեր եմ : Ահա տիրամօրը սիրելի
 միածինը երկնաւոր հօրը վերէն կամք ը-
 րածին պէս , իր մահկանացու կեանքին
 վերջին օրերը հասած , խաչին մահուան
 արունլուայ զոհը կատարելու կերթայ , ան-
 դութ դահիճներուն ձեռքը մատնուած , մէկ
 արունկզակ անզզամ աւազակի մը պէս ,
 մահին դատակնիքը վրան , բիւր չարչա-
 րանքներու խայտառակութիւններու մէջ
 գողզոթային զլուխը կախազանի մը վրայ
 հողի կու տայ :

Իսկ մայրը , ով երկինքը երկրի հետ մէկ
 տեղ ապշեցընող ու բոլոր աշխարհը սև
 սուզի մէջ ծածկող ընկղմող սոսկալի տե-
 սարան , որ մեղի մէկ լեղի ողբով ու կոծով
 կը թաթիւէ ու ընկղմած անմխիթար կը
 թողու . վասն զի որչափ որ իր մէկ հատիկ
 աչքին բիրը սիրուն դառնուկը ան վայրե-
 նի կատղած գաղաններուն ճիրաններուն
 ներքեւ պատառ պատառ բղըթած , ան
 ոխակալ անօրէն աղզին բիւր անիծանք-
 ներուն հայհոյանքին մէջ , իրեք ժամ շա-

բունակ հողեվարք ընկած , անզամ մը մաշ
 հին զարհուրանիքի դիշերը անոր ծանրցած
 հալած մութ աչքերուն վրայ կոխելուն ,
 մեռեր խալսեր է , ալ քաշելու ցաւը չէ
 մնացեր . բայց մայրը , ո՞վ իրաւցընէ ցաւ-
 ապին մայր , որդւոյդ մահովը քուկին ցաւ-
 երդ չընցան , դեռ շատ քաշելիք ունիս .
 մանաւանդ թէ ան առաջուան արցունք-
 ներդ հիմա զետերու նման հեղեղներու
 պէս առատացան լցան զեղան , ան սայ-
 րասուր խոցերդ աւելի խորունկը բանե-
 լով՝ ինչուան սիրտդ հասան զպան . առ-
 ջի քաշածներուդ , հին ցաւերուդ վրայ նոր
 ցաւեր մըն ալ եւելցան , ու չբաւելու ան-
 տանելի բաներ մը եղան սրտիդ . որով
 հետե որդիդ չմեռած , ինչչափ որ ցաւերդ
 սաստիկ եղան նէ ալ , անիկայ ողջ կեն-
 դանի տեսնելով քովդ , աչքիդ չէին երե-
 նար . բայց հիմակու հիմա աչքիդ աննման
 լոյսը ջիսուս միածինդ կորսնցուցած , ձեռ-
 քէդ թուոցած ըլլալովդ , բոլորովին մը-
 թուն մէջ մինաւորիկ անմխիթար մնացեր
 ես . անոր համար ահա նոր մարտիրոս ,
 նոր ալ վէրքեր կըսպասեն քեզի , տաքուկ
 սպանդներ սպատրաստուած կը տեսնամ
 աչքիդ առջին , նոր նահատակութեան առ-
 պարէղներ բացուեր են զիմացդ վաղելու :
 Ահա խաչին սեղանէն որդւոյն մեռած զեղ-
 նած մարմինը ցաւապին մօրը զիրկը բե-

րեր ձգեր են : ի՞նչ նոր սայրասուր սու-
րեր , որպիսի խորունկ խոցեր մօքք սրբ-
տին՝ տեսնալուն ան աստուածային երե-
սը , որկէց քիչ մը առաջ լոյսեր կը ծփայ-
ին , ճառադայթներ կը թափուէին , չճանչ-
նալու դէմք մը եղեր են , մարդու կերպա-
րանք չէ մնացեր վրան . ան խարազան-
ներուն , փշերուն , զամերուն ծակերէն ,
նետին խոցերէն ծակ ծակ է եղեր սլա-
տըստեր է , վերք վերքի վրայ , զլիսէն ին-
չուան ոտքը գրեթէ ամենը վերք մըն է
դարձեր . որուն նայի արդեօք , ո՞րը տես-
նայ , որին ցաւի , ո՞րուն արցունքը բա-
ւեցընէ :

Հիմա հոս տեղն է , որ ալ դիմանալու
կարողութիւնը չէ մնացեր , բոլորսվին ճա-
րը հատեր լմնցեր է , մահի ցաւէն բռնուա-
ծի սկէս՝ ինք իրմէ անցեր , խաչին տակը
Յիսուս միածինը մեռած զիրկը , ընկեր
մարեր է . հոս հոն աչքը դարձցընելով ,
օդնութիւն կուզէ , միտթարիչ մը կը փըն-
տոէ . բայց ահա ան զլուխը ժողված բաղ-
մութեան մէջ զինուորներէն , զահիճնե-
րէն 'ի զատ ուրիշ մէկ մը աչքին չզալչե-
լով , անցնող դարձող ճամբորդներուն հե-
ծեծանքով հառաչանքովը կըսկսի ճայն
տալ կանչել , ինչպէս թէ անոնցմէ օդնու-
թիւն միտթարանք մը կուզէ . «Չեղ ասեմ ,
անցաւորք ճանապարհաց , դարձայք հայե-

ցարուք և տեսէք՝ եթէ իցեն երբէք ցաւք
ըստ ցաւոց լեալ » : Գոնէ զուք ճամբորդ-
ներ՝ ձեզի կըսեմ, ձգեցէք ճամբանիդ, ետ
զարձէք, ելէք եկէք մէյմը աս լեռան զը-
լուխը, տեսէք զիս աս աղեկտուք ցաւե-
րուն անդունդին մէջը, նայեցէք աս խըդ-
ճալի վիճակս, չափեցէք, հարցփորձ ը-
րէք, բազգատեցէք, ու խմացէք որ քանի-
որաշխարհքսաշխարհք եղերէ, դաւկներու-
տէր մօրերուն մէջը, ասանկ զաւկէ մը որք
մնացող, ինծի պէս ու ինծի նման մայր ե-
ղեր է մի. աս խմին քաշած ցաւերուս հա-
մեմատ ցաւ կը զտնուի մի. խմին կսկիծ-
ներուս պէս խշխշուկ, խմին տառապանք-
ներուս նման անողորմ անտանելի, խմին
խոցերուս պէս ծակծկող խորունկ կարե-
վէր, ու ասոնց ամենուն կտոր մը միտք
բանեցընելով, խելք հասցընելով, մէկ
ճար մը, զարման մը, ճամբայ մը զտէք
զիս մխիթարելու, լոյսի ծակ մը տուէք
սփոփիելու, որ կտոր մը տանելի ըլլան
սրախս խոցերուն ցաւերը, որովհետեւ ալ
ճարս հատաւ, մեռայ լմնցայ ես : Ասանկ
առտուածամայրը խաչին ներքեւ ընկած,
ողըով հեկեկանքով խորերը ձորերը կը
հնչէ կը հեծեցընէ, լեռները քարերը կը
լացընէ :

Եկէք ուրեմն, աս անուշ հասարակաց
մօրը սիրուն որդիքներ, աս ցաւալից մօրը

ատ վիճակին մէջ ցաւակից ողբակից ըլ-
լալու երթանք . վասն զի ահա անիկայ
մեզի նկատմամբ կըսէ ան խօսքը , մենք
ենք իրմէ հրաւիրուած ան ճամբորդները՝
որ Գողգոթային քովանց անցնելնուս , իր
Յիսուս միածնին խաչին սեղանին վրայ
զոհազործութեան ահեղ հանդէսը տե-
սանք . բնութեան ալէկոծման վրգովմուն-
քին , արևուն լուսնին նորանշան խաւար-
մանը հետ՝ երկրին հիմանցը տակնուվը-
րայ սասանման զարհուրելի տեսարաննե-
րուն ներկայ դանուեցանք . երթանք աս
անորդի տրտմազին աղեկառոր մօրը՝ որ
իրաւցընէ մայր ցաւոց եղեր է , որդիք
մխիթարութեան ըլլանք . որպէս զի ա-
նոր եօթը խոցերով վիրաւորած սրտին
կսկիծները քիչ մը մեղմացընենք , անոր
աչքերուն լեզի զետակը կտոր մը անուշ-
ցընենք : Վասն զի թէ որ հիմա իրեն հա-
ւատարիմ որդիութեան նշաննիս կը ցու-
ցընենք , մայր ցաւոց ճանչնալովիսիս զա-
նիկայ , ՚ի հարկէ ան զթած մօրէն ալ որ-
դի մխիթարութեան կը ճանչցուինք :

Ահա աս օրուան օրս , ով մայր վշտակից ,
քուկին աս վերջին ցաւերուդ կացութիւն-
ներուն մէջ որոնց հետ զրեթէ բոլոր կեան-
քիդ վիշտերուն ամէնք խառնած կը զբա-
նուին , քեզի այցելութեան եկեր են քո-
ցաւած որդիքներդ , որպէս զի մայր ու որ-

զիք իրար ճանչնան , ախտակցին , միսի-
թարեն . դուն մեր մեղքերուն պատճառա-
ւը սիրուն որդեկիդ դառնակսկիծ չարչա-
րանքով ու խաչի մահովը սայրասուր խո-
ցերու մէջ ու մենք մեղքերնուս վրայ կա-
տարեալ զզջման արցունքովը՝ քեզի միսի-
թարելուն մէջ . վասն զի քեզի ցաւիլ մեղ-
քերնուս վրայ ցաւիլ է , որոնք վերջապէս
Յիսուս միաձնիդ ան խաչը շինեցին , ուսը
դրին ու մահուանը պատճառ եղան , ու
այսպիսի մահաբեր ցաւերու ալ համտես
ըրին դքեզ : Ահա դուն մեզի համար աս
մարտիրոսոթիւններուգ տապարէզին մէ-
ջը կայնած , ահա ձեր մայրը՝ ցուցընելով
զքեզ մեզի , մեզմէ աս միսիթարական ար-
ցունքին կըսպասես , որ զմեզ ալ քեզի
ճշմարտապէս որդի ճանչնաս ընդունիս .
ուստի մենք ալ մեր աս արցունքը քեզի
հաճոյական ընելու համար , մեղքերնուս
ցաւը քու խոցերուգ ցաւին հետ խառնած ,
երկու արցունքը մէկ ընելով մէկ աչքէն ,
մէկ սրտէն կը կաթեցընենք քու առջիդ :

ԽՈՐՀՅԴԱՌՈՒԹԻՒՆ Ա.

«Ես Մայր ցաւոց » :

Աստուածամայրը այսպիսի արխնաներկ խաչեալ որդւոյ մը մայր ըլլալովը , իրաւցընէ մայր ցաւոց եղած է , ու այնպիսի մայր ցաւոց՝ որ չէ թէ եօթը , հապարիւր եօթը խոցով սրտին վիրաւորուած . վասն զի թէ որ ատեն մը բեթղեհէմի այրին մէջ սիրուն մանուկը զիրկը , զանիկայ մայր սիրոց կը գտնանք նէ , «Ես մայր զեղեցիկ սիրոյ » , որ Յիսուս որդին իր մէկ հատիկ յաւխտենական Աստուածը ստեղծողը զիանալով ճանչնալով , մէկ ամրիծ անարատ կատարեալ աղաւնի մը , անմեղ սուրբ զառն Աստուծոյ մը զանելով , ու տեսնալով զանիքոլոր մարդիկներուն մէջը ամենէն ընտիրը շնորհալին ու զեղեցիկը , «Գեղեցիկ քան զամենայն որդիս մարդիկան » , ուստիմի միայն ալ սիրելու արժանի , որ անով միայն իր սրտին սէրը ցանկութիւնը զոհ կըլլայ կըլեցուի , անոր վրան իր հաճութիւնը խնտումը հրճուանքը կը հանգչի , ան է իրեն սիրուն նպատակը , ու զըլ-

խուն պնակը, վրան նայելուն բաղձանքէն չկրնար կշտանալ, սրտին վառումը դուզ դադար չունի, ամէն իժիր աչքը աչքին, երեսը երեսին, հնար չէ վայրկեան մը գանիկայ մոռնալ, անկից բաժնուիլ, անկէ զատուիլը սրտէն զատուելու պէս կու զայ իրեն. ահա ասանկ մէկ անչափ սիրոյ բոցով զանիկայ սիրելուն համար, իրաւամբ ուրիշ մօրերէն աւելի « Այր սիրոյ » ըստելու տեղ ունի նէ, հիմա ալ անոր բաղդատելով աս աստիճան սիրով սիրած ջիսուս որդեակը, Գողզոթային զլուխը անանկ մէկ մարդկութենէ դուրս վիճակի մը մէջ տեսնելուն, որ զրեթէ վայրենի զազաններէ բղըքտածի մը պէս, վերէն վար սկատառ սկատառ վէրքերու արունի մէջ, ողջ տեղը չէ մնացեր, զլուխը փշէ պսակ մը՝ որ ինչուան ուղեղը անցեր է, ձեռքը ուքը զամեր՝ որ ձևէ հաներ ձգեր է, աչքը երեսը թուք արուն՝ որ չճանչցուելու բան մը եղեր է, « Այր մի ՚ի հարուածոցաւոց » կըսեմ, հիմա ասանկ մէկ վիճակի մէջ իր զրկին վրայ մեռած ձգուելուն, որպիսի արդեօք սայրտառուր ցաւերու փոր ձէն անցած չխպիտոր ըլլայ՝ որ օրինակ չունի, նմանութիւն չառներ: Անոր համար իրաւցընէ բոլոր մայրերուն մէջ մինակ անոր կը վայելէ մայր ցաւոց կանչել. որ ընտոր որ ատեն մը անչափ սիրեր է

նէ զանի , հիմա ալ նոյնպէս անչափ կը
ցաւի անոր , վերջին աստիճան սէր մը՝
ետքի աստիճան ցաւի փոխուեր է , որ ջի-
սուսի պէս աննման որդեկէ մը զատուե-
լէն կը պատճառի , առաջ կուզայ . աւելի
լաւ էր իրեն որ անոր տեղը ան չարչա-
րանքները քաշէր մեռնիր , բան թէ զանի
կորսնցընէր , անկէ բաժնուէր . կամ ալ
աւելի կընտրէր զոնէ անոր հետ մեռնիլը ,
ինչչափ որ կենդանի մնալով աս եղանակ
մեռնելիք ցտերէ բռնուած մնալ : Ասկէ
կշռէ չափէ հասկըցիր , թէ որ կրնաս նէ
չափել աս ցաւազին խեղճ մօրը կսկիծնե-
րուն սաստկութիւնը : Թող ամէն մէկը ինչ-
պէս ու ինչ ճամբով կուզէ , կրնայ նէ չափ
զտնայ , նմանութիւն ձեւ . ես իմ կողմէս
ալ ուրիշ օրինակ մը չունիմ ու չեմ կըր-
նար զանալ , բայց եթէ աննման ցտերու
անյատակ անդունդ մը կանչելով . ինչպէս
որ անոր սիրտը իր սիրելուն մէջ ծով սի-
րոյ , անանկ ալ ցաւելուն մէջ ծով ցաւոց
կամ մայր ծովացեալ վշտաց կը կանչեմ :

Տիրամայրը՝ ընտոր որ իր սիրոյն սաստ-
կութենէն մայր ցաւոց կըսուի , նոյնպէս
ալ մայր ցաւոց է իր որդւոյն չարչարանք-
ներուն սաստկութենէն , որոնց ամէնը ին-
քը իր մարմնոյն վրայ քաշածի պէս , սրբ-
տին մէջը ցաւերը կըզգայ . վասն զի ինչ-
պէս որ իր միածնին արկանաներկ դէմ

քին սլատկերքը , շուքը , մօրը երեսին
 զարկած , ան ձեին , ան կայնուածքին ,
 բոլոր շարժմունքներուն մէջ կենդանի
 նկարագրած , զրոշմած մը կերենայ , ա-
 նանկ ալ անոր չարչարանքներուն ցա-
 ւերը մօրը ներսը կը բանի , ճայն կու տայ .
 ինչպէս թէ , ներսէն դրսէն վարպետ
 քաշուածք կենդանաղիր մը եղեր է անոր .
 մեռած Յիսուսին մութ դէմքը կենդանի
 մօրը տխուր երեսին զարկեր է , մէկմէ-
 կու ճիշդ հայլի մը եղած . մայրն ալ որդ-
 ւոյն պէս « Այր մի ՚ի հարուածս ցաւոց »
 տեսնուած հոն : Իրաւցընէ թէ որ կարելի
 ըլլար ան միջոցին մէջ տիրամօրը սիրար
 բանալ նայիլ , երևան կելլար որ ան ան-
 թիւ անհամար խարազանները որ շարու-
 նակ ետեէ ետե ելլալով իջնալով որդւոյն
 մարմինը կտոր կտոր ըրեր են , մօրն ալ
 սիրար անոր հետ կտրատեր են . ան մուը-
 ճերն որ անոր վրայ զարնելով ճայն կու
 տայ , իր մօրն ալ ներսը ճնշեր ճմլեր է .
 ան սուրերը նետերը՝ որ միաձնին փափուկ
 մարմինը կը ծակծկեն , մօրը սիրար ես
 ծակեր խոցեր են . ան վշերը դամերը՝ որ
 անոր զլուխը ճեռքը ոտքը կը ծակեն կը
 վիրաւորեն , մօրն ալ կուրծքը աղիքը կը
 դաշին կը բանին . մէկ խօսք , թէ որ Յի-
 սուս որդին դառնուկի պէս զոհի կացու-
 թեան մէջ խաչին վրայէն իր արիւնները

զետ ըրած կը վաղցընէ , ատանկ ալ յաւագին մայրը իր բիւր վէրք խոցեալ սրտին բոլոր արիւնը ջուր փոխուած , աչքերուն ակունքներէն կը թափիէ , չէ թէ կաթիլ կաթիլ , հապա զրեթէ զետի պէս . անոր արիւնը ասոր արցունքը զետ զետի խառնուած , զետ մը եղած , մէկ խորանէն մէկ սրտէն կը վաղեն կերթան , մէկ խաչի սեղանին վրայ միամայրը , մէկ ուրիշ խաչէ սեղանին վրայ տիրամայրը , մէկը մարմինովը , միւսը սրտով , աշխարքիս փրկազործութեան մենծ պատարազը երկընքէն վեր կը մատուցանեն . « Քրիստոս պատարազեաց յարիւն մարմնոյն , իսկ կոյսն յարիւն սրտին » : Ահա աս մտածմունքով , ինչպէս որ Քրիստոս տէրն մեր իրեն ան անտանելի չարչարանքներով ու լեղի դառնակակի մահովը բոլոր մարտիրոսներուն չարչարանքներուն ու մահին զերազանց եղանակաւ անցուց զերազանցեց , նմանապէս ալ աստուածամայրը իր միածնին չարչարանաց ու մահուանը մասնակցութենով կցորդութենովը , ամէն հաւատքի համար արիւն թափող նահատակներէն աւելի պայծառ փայլուն փառքի թաղի մը արժանի եղաւ . ինչպէս որ եկեղեցին բոլոր մարտիրոսներուն թաղուհի ըլլալուն յաղթական թաղը անոր Քրիստոսով ոլրսակած զիմուն վրայ կը դնէ . « Թաղուհի

մարտիրոսաց» նախագատութեան փառանութեան երգովը :

Տիրամայրը մայր ցաւոց ըսուեցաւ, չէթէ անզամ մը ջիսուս միածնին քովը խաչին ներքեր դանուելովը՝ անոր ցաւոցը հաղորդ ըլլալուն համար, հապա իրեն բոլոր մահկանացու կենացը մէջ շարունակ քաշած կակիծներուն ու խժիշուկ տառապանքներուն պատճառաւ, որդւոյն կենացնութեան ատեն ու մեռնելէն վերջը, միօրինակ միակերպ քանի որ աշխարիխ վրայ ասլրեցաւ, անոր շարչարանքներուն ու մահուանը ցաւը կրելով, յիշատակը ընելով, սուղը բռնելով։ Վասն զի Արմեն ծերին ան խորհրդաւոր մարզարէական խօսքը «Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր» լսելէն սկսելով, շարունակ ամէն իժիր զիշեր ցորեկ ան սուր սլաքին վէրքը ներսը կը բանի ու երթալով դէպ՚ի սրտին խորունկը կը մխի. կարծես թէ նոյն խօսքը ծերունոյն բերնէն ելածին, ազեղէն սաստիկ մը թռած նետի պէս մէկէն կուղայ տիգամօրը անկաճը կը զարնէ ուժով մը ու անկէ կը թափանցէ կանցնի սրտին կիծնայ կը մխի, մէյմըն ալ ելլալուն հնարչիայ, մէկ վիրաւորած եղջերուի նման ուր որ վաղէ երթայ, սրտին կերած երկաթը իր հետ մէկտեղ քաշքելով կը տանի։ Վասն զի ահա իր սիրուն փափկիկ ման-

կիկը զեռ կաթնարբու խանձարդասպատ ,
 ծաղկի արենքի , մատղաշ հասակի մէջ ,
 քանի որ կը նայի երեսին , որ զմայլի զը-
 ւարժանայ , մէկէն աչքին առջին կու զայ
 ան կենդանաղիր դաստառակը չարչարեալ
 որդւոյն , որ բոլորովին արունթաթախ դէմ
 քով մը պաստառին վրայ անցած դրոշ-
 մած , Վ երոնիքային ձեռքը պիտի տրուի .
 քանի որ զիրկը կառնէ կը դնէ կը վերցը-
 նէ զանի , միտքը կու զայ շուտ մը ան խրդ-
 ճալի տխուր զիրքը , մարդկութենէ ելած
 տեսքը , որ օր մը խաչէն վար առնուած ,
 սրունոտ պատռած անշարժ անկենդան՝
 զիրկը բերեն ձգեն պիտոր . քանի անզամ
 որ կը զզուէ կը փայփայէ , համբոյրներ
 կու տայ անոր , կը յիշէ ան սուտ կեղծա-
 ռոր դաւաճան համբոյրը՝ որով հարազատ
 ըստած աշկերտը իր աստուածային վար-
 դապետը թշնամիներուն ձեռքը կու տայ
 կը մատնէ , ան թուքերը մուրերը՝ որ պի-
 տի ընդունի , ան ապտակները բռնցի հա-
 րուածները՝ որ փափուկ մարմինին վրայ
 պիտոր ուտէ , կարծես թէ արդէն փորձէն
 անցածի պէս , մէկմէկ կը համրէ զանոնք ,
 զումարը կընէ ու անթիւ անհամար կը
 զտնայ : Քանի հեղ որ որդւոյն զովասանք-
 ները կը լոէ , սքանչելիքները հրաշքները
 հոս հոն մատով կը ցուցուի , լեցուն բե-
 րան կը պատմուի , ովսաննաները ամեն

տեղ կը լսուի , կարծես թէ հսն մէկէն ան-
 կաճը կը զարնէ ան առիւծ կտրած , կատ-
 ղած հրեաներուն մէկը բերան խառնաձայն
 զուռում դոչումը , աղաղակը . « Արժանի
 մահու է , բարձ զգա , խաչեսցի , մեռցի ,
 բարձցի յերկրէ կեանքը դորա . ջնջեսցի ,
 մի ևս յիշեսցի յիշատակ և անուն նորա »
 ձայները մէկէն սրտին խորունկը կու զան
 կը բախսն . որչափ որ Յիսուս որդեկին
 հետ միատեղ հոս հոն տան մէջ ու օտա-
 րութեանը կենակից կըլլայ , կը նստի կել-
 լայ , կը զուրցէ կը խնտայ , անընդհատ
 մոքին մէջ կը բանի ան տխուր միայնու-
 թիւնը առանձնութիւնը՝ որ օր մը խաչին
 մահովը թոշունը ձեռքէն փախցուցած ,
 սրտին հատորը կտորը մութ զերեզմանին
 մէջը զնելով դոցելով , որբ մնացած , մի-
 նակուկ սպաւոր , տուն պիտոր դառնայ ,
 ու ինտոր ան մութ երկան զիշերները ան-
 ցրնէ , առաւօտ ընէ : Հապա թէ որդին դեռ
 չմեռած տառնկ է , հապա մեռնելէն ետքը
 ինտոր , անիկայ ով կրնայ պատմել . ոչ
 ինչպիսի մահ , որպիսի բաժանում մը պի-
 տոր ըլլայ իրեն , որ բոլոր կեանքը շարու-
 նակ տուգ մը պիտի գարձցընէ . ինչ սե օ-
 րեր , ինտոր արաւում տխուր զիշերներ պի-
 տոր բերէ իրեն , քանի որ աչքին կուզայ
 միաքը կլյնայ , քանի հեղ որ սիրտը կը
 հարցընէ իրեն՝ ուր է ան քու սիրելիդ ,

աչքիդ բիրը , լոյսը . « Ո՞ւր է՝ զոր սիրէր
անձն քո » . « Եւ լոյս աչաց խմոց , այս ոչ
էր ընդ իս » . կամ թէ ան խօսքը « Զոր
դուն սիրէիր , մեռեալ է » . վասն զի ա-
նանկ մէկ անդիւտ մարդարտի մը կո-
րուստէն ետքը աշխարհը անոր համար չէ ,
ան կերպ բաժանում մը մահ է իրեն : Թէ
որ տաճարը հաղիւ թէ իրեք օրի չափ կոր-
սընցուցած ըլլալուն , այնպիսի արցունքի
աղքիւրներ աչքերէն թափեց , ինչուան որ
ան աննման աւանդը գտնայ , անանկ որ
իրը թէ չբաւելով ցաւին , սիրտմաշուրին ,
երած սրառվ մը չղիտցաւ ինչ ըսէ , ինչ
խօսի , զանգտելով մը՝ որդի աս ինչ ծիւն
էր որ մեր զլխուն բերիր , ահա ճարերնիս
հատաւ , մեռանք լմնցանք մենք , « Որ-
դեակ զինչ դործ դործեցեր դու ընդ մեզ .
ահաւասիկ հայր քո և ես տառապէաք և
խնդրէաք զքեզ » , հապա ընտոր այնքան
օրերը տարիներով , կեանիքին հետ մէկ-
տեղ , անոր անուշ երեսէն զրկուած , մի-
նաւորիկ զլխուն , անորդի անդաւակ պիտի
անցընէ , արդեօք որպիսի լեզի արցունքնե-
րով մահիճը թրջէ , ինչ հեկեկանքով կո-
ծեր ընէ , ու ինչ անպատմելի սուզերուն
մէջ մտնայ պիտի , քանի որ տունը ոտքը
կոխէ , քանի անդամ որ ան Գեթսեմա-
նիէն , Գողգոթայէն կանցնի կը դառնայ ,
որ ամէն անդամին անոր սրտին մէջ ան

տիսուր սղալի տեսարանները պիտի նորուցեն իրեն։ Ատոր համար իրաւուրնէ շատ վայել է, որ հոս տեղ աս ցաւոց մօրը « Թաղուհի խոստովանողաց » կանչենք . վասն զի զրեթէ բովանդակ կենացը մէջ այսպիսի չափաղանց կոկիծներուն տառապանքներուն զարմանալիու կատարեալ համբերութեանը օրինակը տալով, բոլոր խոստովանողները զերաղանցելով, լիաբերան դովասանքի պատիսի ու ալսակի արժանի է :

Վերջին անդամին՝ թէ որ աստուածածինը իր յարատեսութենով համբերութենովը մայր ցաւոց ըսուեցաւնէ, իր դիցաղնական ողույն, արիական սրտին համար ալ քիչ պակաս մայր ցաւոց չէ . իր կրած ցաւերուն, առած խոցերուն սաստկութիւնը բռնութիւնը ամեննեին անոր արիութիւնը կտրճութիւնը չյաղթեց չմարեց . իր սրտին փափկութիւնը, բնական սէրը որդեկին, աստուածային կամացը համաձայնութեան համակերպութեան կատարելութեան աստիճանը չնուազեցուց չպակսեց . Ոխուսին խաչին ներքելը կենալով, ընաոր որ սրառվը ինչպէս թէ հոն զամած, չարչարեալ մեռեալ որդւոյն մասնակից եղաւ, ստանել ալ անոր տեսական արիութեանը հազորդ եղաւ, միածնին համբերութիւնը մօրը արիական համբերութեան մի և նոյն

ատեն օրինակ փորձ ու միանգամայն զոր-
 ծագիր միջոց մը եղաւ : Յաւիտենական
 Աստուածը վերէն կամք ըրեր էր , որ որ-
 դւոյն հետ մայրն ալ մէկ ըլլայ ան մենծ
 պատարագին զոհաղործութեանը . ու Ար-
 բահամին հրաման ըրածին պէս ըսեր էր
 անոր՝ առ առ զաւակդ՝ որ կը սիրես Յի-
 սուսը՝ ու ձեռքովդ Գողգոթա լեռան զլու-
 խը զոհ կտրէ ինծի . Երկընքէն եղած հրա-
 մանը իրեն որչափ որ Արբահամին հրա-
 մանին պէս էր նէ ալ , ցան ու արփութիւ-
 նը չափաղանց աստիճան վեր եղաւ . վա-
 սըն զի զոհ ըլլալու որդին չէ թէ միայն
 Խսահակէն աւելի սիրելի էր , հապա մի-
 նակ անդործագիր փորձ մը չէին , կիոկա-
 տար ու անարիւն , հապա մէկ կատարեալ
 զոհ մը , սպանդ մը՝ որ արունի զետակինե-
 րուն մէջ թաթիսած ընկզմած , բոցերուն
 մէջ ինչուան վերջը երեցաւ լմնցաւ , չէ
 թէ անզամ մը , հապա հաղարաւոր ան-
 զամ , Ախմէոն ծերոյն ան մարդարէական
 խօսքէն՝ որ որդւոյն արիւնային պատա-
 րազը տարիներով աւաշ զուշակեր էր ի-
 րեն , ինչուան կեանքին ետքի վայրկեանը :
 Ահա ասոնց ամէնը կարճ խօսքով մը ի-
 մաց կու տայ մեզի աւետարանը , Երբոր
 աստուածորդւոյն մահուանը երկան բա-
 րակ պատմութիւնը վերջացընելէն ետքը ,
 տիրամօրը վրայ կը զառնայ ըսելով . « Խոկ

Վարիամ կայր առ խաչին » . ինչպէս ,
միթէ արձան մը նէ անզգայ , որ անանել
անշարժ հաստատուն ուրի վրայ կեցեր է ,
մարմնով անսասան , մաքով անփոփոխ ,
սրտով անտրտում անմեղկելի . ահա ան-
զգայ արարածները ևս չեն զիմանար , բո-
լոր բնութիւնը տակնուվրայ կը շարժի կա-
լէկոծի , արել լուսինը մութ կառնէ , լեռ-
ները հիմանց կը դողան կը սասանին , քա-
րերը կը ճաթուտին , տաճարին վարագու-
րը կը սլաարուտի , զերեզմանները կը բա-
ցուին , մեռելները դուրս կելլան . բայց
Վարիամը կեցեր է . « Կայր » : Ինչու կե-
ցեր ես , ով մայր վշտակից , ել զնա տունդ ,
ու քեզի արցունքի աւազան մը շինէ , որ
սրտիդ ցաւերէն քիչ մը զիւրութիւն մեղ-
մութիւն զտնաս : Բայց ինչ կըսեմ ես ,
միթէ արիասիրտ զաւակին թուլասիրտ
մայր է Վարիամը . ահա ան զիւցազն քա-
հանային , վեհազն քահանայապետուհի
չէ մի մայրն ալ . որովիր արի սրտին բո-
լորանուէր որդւոյն պատարազին մատոց-
մունքովը յափտենական հօր , աշխրքիս
փրկութեան զերազանց մենծ զործքին
մասնակից ու հաղորդ կըլլայ . « Բաժա-
նորդ փրկազործութեան » կանչուելով :

Ահա աս կերպով ամէն օրինակներէն
վեր ու ամէն անզամին աս աննման տի-
րուհի կոյսը՝ մայր ցաւոց զտեր ենք ու կը

դտնանք . անանկ մայր ցաւոց մը կըսեմ ,
որ չէ թէ եօթը խոցով , հապա բիւր հա-
զար խոցերով վիրաւորուած . որուն նոյնը
նմանը չէ եղեր , աշխարհք չէ եկեր ըն-
տոր որ մեղի ասլսպրածին պէս . « Հայե-
ցարոք և տեսէք՝ եթէ իցե՞ն երբէք ցաւք
ըստ ցաւոց լեալ » . կրկին և կրկին հարց-
փորձ ընելով ամէն անորդի որք մնացած
սղաւոր մօրերուն լեղի արցունքներուն
մէջ , բոլոր մարտիրոսներուն , խոստովա-
նողներուն երկան բարակ սաստիկ կակիծ-
ներուն մէջ , հարցուցինք քննեցինք վըն-
տուցինք , անոր խոցերուն նման սայրա-
սուր խոց մը չկրցանք դտնալ : Խրացընէ
տիրամայր , ասանկ քուկին ցաւերդ , կըս-
կիծներդ ամէն օրինակներէն վեր անօ-
րինակ է , ամէն նմանութիւններէն դար-
մանալի , աննման է , քուկին մարտիրո-
սութիւններուդ պէս՝ անողորմ , քուկին
խոստովանողութիւններուդ համեմատ՝
տեսական , քուկին դոհերուդ համաձայն՝
կատարեալ , անարատ , դժուար , սուդ ու
անդիւտ դոհ մը չկայ ու չզտանք : Բայց
թէ արգեօք մէկ ճար մը հնարք մը կարե-
նանք պիտօր դտնալ , որ գքեղ քիչ մը մը-
խիթարէ , ցաւերուդ լեղիութիւնը բարե-
խառնէ չափաւորէ , կտոր մը մեղմէ թե-
թեցընէ , որ խաչին նեղքեր ջիսուս որ-
դիդ՝ մեռած զրկիդ վրայ , մահի ցաւէն

բռնուածի պէս , թունաւոր սրով սրտէդ
վիրաւորած՝ ձայն կու տաս , կը կանչես ու
ցաւած որդիքներդ զլուխդ կը ժողվես , կը
հրաւիրես ըսելով . « Ես մայր ցաւոց » :

ԽՈՐՀԾԻԱԾՈՒԹԻՒՆ Բ .

« Ահա Մայր քո » .

ՅՈՎ. Ճ.Թ. . 27 :

Իրացընէ յիշատակաց արժանի խոր-
հրդածելու նիւթ մըն է , որ առ աղնուա-
կան մայրը ատեն մը իր միածնին թափոր
լեռան զլուխը աստուածոյին մասքին
պայծառ հանդէսին օրը , ուր տեղ առա-
քեալներուն ամէնը հօն տեղ հիացընելով
զարմացուցեր թմբեցուցեր է . կամ քանի
մը օր առաջ աստուածորդւոյն հանդիսա-
ւոր ովսաննայի ակումքին՝ որ օր բոլոր
Երուսաղէմ մենծ քաղաքը ուաք ելեր նըս-
տեր է , բոլոր բնակիչը մէկ իրարանցու-
մով մը մէկզմէկ հարցընելու վրայ « Ով
իցէ սա » ըսելով . ասանկ մէկ պայծառ ժաւ-
ռաւոր օրը կըսեմ , մայրը քանէ մը չգիտ-
ցածի պէս , իր աղքատիկ տանը մէկդին
միս մինաւորիկ քաշուած զոյտած , ամե-

նեին չճանչցըներ դինքը այնպիսի դիւցազն
 որդիի մը մայր ըլլալուն , անոր ետևէն զա-
 նի տեսնալու ելլալովը : Բայց ահա այս-
 օրուան օրս Յիսուս որդեկին աս սպաւոր
 տխուր հանդէսին սև օրը , տունը ձգելով
 ետևէն ընկած ճամբայէ ճամբայ զանիկայ
 փնտըռելու ելեր է , անոր ան արունթա-
 թախ փուշ ու տեսակ տեսակ տանջանք-
 ներու զործիքներ ցանած երկան արունոտ
 ճամբաներուն հետքը բռնելով , ետևէն
 ահով կոծով կերթայ : Ահա ան արուն-
 կղակ վատաղզի խումբին ընկերել սկսաւ ,
 կատղած անօրէն զինուորներուն զոռում
 զոչումին մէջ խառնուեցաւ մնաց . ան վայ-
 րենի մէյմէկ կատղած զաղան կտրած դա-
 հիճներուն ճիրանը իր անմեղ հեղիկ զառ-
 նուկին երեսը հեռուանց աչքին դպածին ,
 մահուան զուռը հասած տեսնալով , որ
 քաշելով քաշկոտելով կը տանին , ինքն ալ
 հեծեծելով ձեռքը զլիսին զարնելով շունչը
 կտրած ետևէն կերթայ , որ չմեռած զոնէ
 մէյմըն ալ տեսնէ , ետքի համբոյրն ու միր-
 ջին հրաժարական բարել տայ : Ո՞վ ան-
 զութ դահիճներ , բնաւ մարդու սիրտ չկայ
 մի ձեր քովը , բոլորովին քարու սառ կըտ-
 րեր էք , մէջերնիդ մէկ քիչ զութ աղիք
 ունեցող , ողորմութիւն մը ընող չկայ մի-
 թէ որ որդւոյն չէք ցաւիրնէ , զոնէ դար-
 ձէք նայեցէք մէյմը աս խեղճ մարիկին ,

ու խղճացէք . թէ որ Յիսուսին ատելու
թիւն ունիք , ովս պահեր էք ու ետքի
վրէժխնդրութիւննիդ սփառոր առնէք ալ
նէ , խեղճ մօրմէն ինչ կուգէք . ով զիտէ
անիկայ իր որդին ինչուան որ աս տարիքը
հասցուցեր է նէ , ինչ քաշեր է , ընտոր
զժուարութեամբ մենծցուցեր է արդեօք .
թողուցէք որ մէյմըն ալ տեսնայ , ձգեցէք
որ չմեռած ետքի հրաժարական բարեր
տայ անոր : Առաջ անցիր , վաղէ մարիկ ,
պատոէ ատ բազմութիւնը՝ որ որդիդ տես-
նելու արգելք եղեր են քեզի . ահա զինուոր-
ները քուկին խեղճութեանդ լալանքիդ
չկրցան զիմանալ , ատեն կուտան քեզի ,
որ աս ետքի անդամ որդիդ մէյմըն ալ աչ-
քովդ տեսնաս , թէպէտ տարակոյս ունիմ ,
չեմ զիտեր , որ արդեօք զանի կարենամս
պիտի ճանչնալ . վասն զի անիկայ երե-
կուան օրս տնէդ ձղածին պէս մի կար-
ծեր որ դտնաս , զիշերն ՚ի բուն ինչուան
առառու մէյմէկ ժամ մէկ խումբ զինուոր
զլուխը ժողված , մէջերնին առած , որին
ձեռքը ինչ որ անցեր է նէ , մէկին ձեռ-
քը վշտու խարազան մը , միւսին ձեռքը
երկրթէ զաւազան , որը շղթայի մը կտոր
ձեռքը անցուցած , ինչուան լոյս ետեէ ե-
տև շարունակ անչափ ծեծեցին զարկին ,
որ մարմնոյն վրայ ողջ տեղ մը չձղեցին ,
բոլոր միսերը կտոր ըրած վար ձղե-

ցին . թող ան բռնցի զարնելները , ոտքով
աղացել կոխկոտելները , ապտակներ ,
թուրեր , թիւ համբանք չունի , մէկ զլու-
խը ողջ մնացեր էր , անոր ալ խոշոր ցից
փուշ մը կլորարկած , բոլոր ուժովմին ան-
ցուցին , որ կարծեմ թէ մինչև ուղեղը մը-
տած ըլլայ , աչքը երեսը արունով շարա-
ւով շաղած պատած , մարդու կերպարան-
քէ ելած : Ահա հիմա հոս տեղն է , որ աս
ետքի անդամ Յիսուս ու մայրը , մէկը աչ-
քին արունը , միւար արցունքը շիելով սըր-
բելով , իրար տեսնելուն , մէկէն զրկելով կը
վաթթուին . ամեննեին ճայն ձուն մը չկայ ,
խօսք խօրաթայ մը չես լսեր՝ մէկ անուշ
տխուր լուռ նայուածքէն իզատ . բայց
ներսէ ներս , սրտէ ՚ի սիրտ արդեօք ինչ
ըստածքներ խօսրուածքներ , որսիսի սու-
րեր սլաքներ , ընտո՞ր վէրքեր խոցեր , ա-
սիկայ ովկ կը ընայ իմանալ պատմել , ովկ կա-
րող է նկարազրել . վասն զի ահա ինչպէս
որ մէկոմէկու ան տխուր դէմքերնուն շու-
քը իրարու զարնելուն մէկ հայլիի մը պէս
իրար մէջ կը տեսնուին , ատանկ ալ մի և
նոյն ատեն սրտերնուն ան մութ քաշուած-
քը ան նայուածքներուն , ձևերուն , շարժ-
մունքներուն , ան զիրքին վարմունքին մէջ
տողորուած յայտնի կերենայ . Յիսուսինն
ու ափրամօրը ինտոր որ իրարու կը նմանի ,
անանկ ալ երկուքին ցաւը կսկիծը չպատ-
մուիր , չափ չունի , անպատմելի է :

Բայց երբոք տիրամայրը իր խոցին չդի՛
մանալով՝ հոն տեղը մարած կը զլտորի
կիյնայ, որդին ալ նոյն տրամադրութիւն-
ներու, վիճակի մէջ, ահա անդութ զի-
նուորները որդին մօրէն բռնի քաշելով
զատելով՝ ծանր ահապին խաչ մըն ալ ա-
ւելցուցած անոր ուսին վրայ, հրելով մըշ-
տելով ելլալով իյնալով քաշկոտած կը տա-
նին. ով զիտէ որ ինչուան ան տառապա-
նաց տեղը Գողգոթան իր ճամբուն ետքի
նալատակը հասնի, քանի անդամ՝ արդեօք
ան ժայռերուն վրայ սկիտոր զլտորի իյ-
նայ, զուցէ ալ ողջ չկրնայ հասնիլ: Ով
մայր վշտալից, մինչև երբ աս լեզի ար-
ցունքներուդ զետին մէջ ընկղմած, ինք-
իրմէգ անցած մարած կեցեր ես. ահա
զուն տրտում մտմտուքներուն անդուն-
զը ընկղմած մնալուդ, զիմացիդ լեռան
զլուխը սկատրաստուած մէկ շատ զառնա-
կոկիծ չարչարանքներու փորձերը ամէնը
որդւոյդ վրայ կասարեալ ըլլալէն ետքը,
վերջապէս ամէնը լմննալուն՝ ձեռքերը ու-
քերը ծակծելով ու խաչի մը վրայ զա-
մած, տնկած մէջ տեղը, ան զազանի պէս
կատղած թշնամիները անոր արունին ին-
չուան վերջին կաթիլը ծծելէն քամելէն ե-
տև, ցիրուցան զլիսէն ցրուեցան, ելան
զացին. ոտք ել անդամ մը, մէյմը հասիր
ան լեռան զլուխը, նայէ ինչ սկիտի տես-

նաս , մի կենար վաղէ , դուցէ ջիսուս որ-
զիդ կամ մեռած կամ ալ մեռնելու վրայ
հոգեվարք կը դանաւ : Ասառածամայրը
ասիկայ լաելուն , բոլոր ուժը իրեն ժող-
ված , իյնալով ելլելով , ծովի ալիքի պէս
սիրախն մէջ տարութերած , Գողգոթային
զլախը հասեր է : Ահա վախցածը զլխուն
եկաւ , չուղածը տեսաւ , որդին խաչին վր-
րայ մահուան դուռը ետքի շունչին վրան
է . ինչ ընէ հիմա , պահ մը երկու ձեռ-
քով կը պլլուի ան խաչին՝ որուն վրայ գա-
մած է սիրոր , պահ մը անոր տակը կե-
ցած , անոր ծիրանի արունով իր բաչակը
թաթխած աչքին արցունքովը կը լուաց ,
երբեմն անոր ձեռքի ոտքի արեան զետե-
րուն իր աչքին արցունքը տուեր է : « Էլայր
առ խաչին » . ինչ կենալ , ինչպէս պլլո-
ւիլ . բայց երկուքն ալ չէ , հապա որդիին
հետ խաչը ելլալ գամուիլ , հոգեվարքի
մէջ : Եկէք դահիճներ առ խեղճ մայրն ալ
անոր որդիին հետ նոյն խաչը հանեցէք ,
որ անոր հետ միատեղ մեռնի , հաղար ան-
դամ աղէկ է որ մեռնի , քան թէ ողջ մը-
նալով՝ որդին ասանկ խեղճութենով աչ-
քին դիմացը մեռնիլը տեսնէ , որովհետե-
ալ դիմանալու ճարը չմնաց : Ինտոր որ
միածինը բոլոր արաւնը վէրքերան ծակե-
րէն թափելով հատցուց , ասանկ ալ ափ-
րամայրը սրտին վէրքերէն ունեցած ա-

բունք արցունքի փոխելով, աչքէն վաղ-
 ցոց լմնցոց։ Զէ մարիկ, չէ մի մեռնիր,
 զեռ քաշելիք ցաւեր ունիս, որդւոյդ մեռ-
 նելովը քուկին կոկիծներդ չլմնցան, նոր
 խոցեր, նոր վէրքեր կըսպասեն քեղի։
 Ահա Յիսուս որդւոյն մեռած գեղնած վի-
 րաւոր մարմինը մօրը դիրկը բերեր ձգեր
 են, ինչ էր՝ ու ինչ եղեր է, նայէ աս ան
 երեկուան որդիկ է մի որ կըսէիր՝ թէ մօ-
 րը զաւակներուն մէջ ամէնէն դեղեցիկը
 ընտիրն ու չնորհալին է. «Գեղեցիկ քան
 զամենայն որդիս մարդկան» . իրաւցընէ
 փալփլուն ծիրանի զուներու մէջ թաթխած
 ներկած. «Կարմրութիւն ձորձոց իւրոց՝ ի
 րոսորայ» : Խնչընէ հիմն. վրաննայի՝ աչ-
 քը չպիմանար. չնայի՝ սիրտը չկենար.
 մահը կանչէ՝ մահը չպար, բայց չմեռած
 ցաւը չերթար. վէրքերը համրէ, անոր
 վէրքերը չհամրուիր. բայց ինչուան որ
 վէրքերը չհամրէ՝ զրկէ, չթողուր. ասոնց
 որին նայի, որուն ցաւի, որին արցունքը
 բաւցընէ. ահա ան վէրքերուն պատա-
 ռուածքէն պահ մը տնոր երակները, եր-
 բեմնուկրները կը համրէ, մէյմը սրտին կը
 նայի, մէյմը ներսը կը գննէ. որը կը համ-
 րուրէ, որը կը բռնէ, որն ալ կառնէ սրտին
 մէջը կը դնէ, ու ասանկով կենդանի կուրծ-
 քին վրայ մեռած Յիսուսին ամէն վէրքե-
 րը կը պահէ կերեցընէ. որդւոյն արօնը

մօրը վրայ կը վաղէ , ու մօրը արցունքը
որդւոյն վրայ . անոր արունը ասոր ար-
ցունքը զետ զետի խառնուած կը վաղէ
կերթայ . ինչ աղիողորմ տեսարան . ով
ասոր կը դիմանայ :

Ով Յովսէփի և Նիկողեմոս , ուր էք , զեռ
պահութանք էք , չէք երևնար , ասոր ինչ
ալէս կը դիմանաք . Հրեաներուն սրտէն
սինտ եղաւ ձերը , որ ձեռութենին կուրծ-
քերնուն զարնելով վայնասունով կոծերով
խումբ խումբ կը թողուն կերթան : Ալէք
եկէք , նայեցէք մէյմը աս ցաւալից մօրը
վիճակին , ցաւեցէք , ան սպալի զոհը զըր-
կէն առէք տարէք , հեռացուցէք , զերեղ-
ման մը բացած մէջը զրէք զոցեցէք , աչ-
քէն պահեցէք , զոնէ ատ խոշճալի մայրը
խալըսեցէք , որ քանի որ որդին մեռեալ
զիրկը ունի՝ աչքին արցունքը բնաւ դաղ-
րելիք չունի , ոչ ալ կոծը ողը պիտի զըս-
պուի : Մարիկ , հերիք է , ալ բաւական է ,
իրաւ որ ինչչափ ցաւիս՝ իրաւունք ունիս ,
որովհետեւ ասանկ մէկ աննման սիրուն
մէկ հատիկ որդիէ մը եղար . բայց ինչ
ընենք , ահա օրը իրիկուն եղաւ , զիշե-
րուան մթուն հետ մութ աչքիդ խաւարը
մէկ եղած՝ ամենը մթով առաւ պատեց
ծածկեց . քուկին՝ որդւոյդ կորուատիդ ցա-
փին ու մեր ալ քու սիրումաշուքիդ հաւ-
նելուդ՝ ճար կարողութիւն չմնաց . ուստի

ալ հրաման տուր մեղի , որ ան դրկիդ աւանդը հիմակու հիմա հողին դնենք , յանձնենք . թող որ զերեզմանը թաղած դոցենք , դուն ու մենք ալ մեր սիրոյն աս վերջին պարտքը հատուցանենք անոր : Ահա Յիսուսը միածնին մեռած աստուածային մարմինը տիրամօր զրկէն վերցուցած կը տանին , վարշամակով ծածկած կտաւով պլլած , նոր զերեզմանի մը մէջ թաղելով՝ մօրը աչքէն կը ծածկեն կը սպահեն : Տապանին վէմը գոցածին պէս , մօրն ալ սիրտը նորէն տիսուր մտմառոքի մշուշը կը սպատէ . վասն զի ահա թոչունը ձեռքէն թուաւ զընաց , մէյմըն ալ չդառնար . ահա ազուոր արել ինջաւ մարեցաւ , ալ չերևնար . ահա աչքին մէկ հատիկ բիբը կորաւ , ալ զըտնուելիք չունի . ինչ կորուատ , ընտոր բաժանում : Հիմա ինչպէս մխիթարելու է այս մայրը , որ զանի տեսնալով միայն կրնար բաւել իր ցաւերուն կսկիծին . չէ չէ , անոր խոցերը անբուժելի անբժշկելի է , անոր վէրքերուն զեղ զարման չկայ , ասկից ետքը աշխարհը անոր համար չէ , այսօր աշխարհիս ետքի օրն է անոր : Ո՞հ , ուր էր որ զիս ալ միածնիս հետ ան զերեզմանը զնէիք գոցէիք . հազար անզամ աղէկ էր , աւելի բաղզաւոր կը սեպէի ես զիս , քան թէ սիրտս հոն , ու ես հոս , ինտոր կրնամ կենալ դիմանալ տուանց սրտի

ու չմեռնիլ : Ահա դիշերուան զարհուրելի
տխուըր մթուն լոիկ մնջիկ ան խիտ ծառե-
րուն ներքելը տեսայ ջիստափին մայրը դե-
րեգմանին վրայ ընկած փոռած . զոյզը
կորսնցուցած մինաւոր տատրակի պէս
հեղիկ մնջիկ կը հեծէ կը մնջէ , տխորագին
կերգէ , ու ողորմ արձագանգովը յեռները
ձորերը կը ճնշէ կը լացընէ : Բայց ան խեղ-
ճը չէ թէ աս դիշեր միայն , հապա բոլոր
կենացը ան երկան դիշերները աս կերպ
տրտում մտածմունքներով ախուվախով
առաւօտ պիտոր ընէ . վասն զի կարելի է
մի ալ մոռնալ զանի , հնար է մի մտքէն
հանել կամ սրտէն հեռացընել , ասիկայ
ըլլալու բան չէ . որովհետեւ ընտոր որ որդ-
ւոյն կենդանի դէմքը իր երեսին վրայ , ա-
նանկ ալ մեռած դիրքը մի և նոյն ատեն
սրտին մէջը դրուած փորուած է . ինչպէս
որ իր սիրոյն սաստկաւթիւնը , կսկիծին
չափ մըն է , ատանկ ալ ան սէրը , որ մա-
րնիք չունի , ցաւն ալ սրտին մէջ չմարե-
լու կրակ մըն է . մէկ խօսք , ընտոր որ որ-
դին սրտին մէջ , ու սիրտը որդիին մէջն է ,
նոյնպէս ալ աս սրտին տէր ըլլալովը՝ կեն-
դանութեանը ամէն իժիր մեռած որդւոյն
վերեղման մը եղածի պէս , կեանքին հետ
անի զուրցէ ցաւի , լայ ; անոր սուզր սի-
տոր բռնէ :

Ահա այսպիսի է տիրամօր ցաւը , որուն

վրոյ որչափ մտածուի , խօսաի , ինչչափ
 առաջ երթցուի , վերջը գտնալը հնար
 չէ , միշտ անյասակ խորանկ ծովին ա-
 փունքները պտըտել մը կը համարուի :
 իրաւցընէ , ով վշտաղին մայր , ամէն օրի-
 նակներէն նմանութիւններէն վեր է քու-
 կինանհամեմատցաւերուդ սաստկութեա-
 նը չափը աստիճանը՝ որ ան խոցեալ կուրծ-
 քիդ վրայ կը ցուցընես : Էս իմ կողմէս
 սանկ մէկ մարդկօրէն տկար հասկցողու-
 թենով մը զրաէն անոր քաշուածքը կը բ-
 ցայ նկարադրել այսափիսի խորհրդածու-
 թիւններովս . բայց որին ձեռքէն կու զոյ
 ներսի զիդ զննելով ան սիրադ տեսնող
 հոն տեղը զզացած ցաւերուգ մորմոքնե-
 րուդ , մոմտուքներուդ , տրտմութիւննե-
 րուգ որքանութիւնը աստիճանը չափել
 ձեել . վասն զի ընտոր որ միամօրդ չար-
 չորանքներուգ ցաւերը զու միայն կը րցար
 խմանալ , անանկ ալ քուկին խոցերուց
 ցաւերն ալ միայն Յիսուս կը րցեր է խմա-
 նալ , անոր համար զո՞ն ու որդիդ միայն՝
 երկու մարմին մէկ հոգի մէկ սիրտ , բա-
 ւականին չափ . իրար ցաւակից ողբակից
 կը լլար : Ահա ասանկ ցաւաղին խոցերով
 կենդանի մարտիրոսութիւններու մը աս-
 պարէզը ելած այսօր կոյսը , իր որդիքնե-
 րուն կը ցուցընէ զինքը , անոնց ամէն մէ-
 կուն տռանձին ըսելով ան խօսքը՝ որ տ-

տեն մը Յիսուսը խաչին վրայ հողեվարք
սիրելի աշկերտը Յոհաննէսին ըստաւ . «Ա-
հա մայր քռ» :

ԽՈՐՀԾՅԴԱԾԱԿԹԻՒՆ Գ .

« Ահա որդի քո » .

ՅՈՎՃ . ԺԹ . 27 :

Տիրամայրը իր այսպիսի եօթը խոցուած
սրտովը , կենացը ինշուան ետքի օրը ցա-
ւերու մէջ ապրելով , իր միածնին ալէս
ցաւի կամ թէ ըսեմ՝ խաչի զոհ ըրած է
դինքը իրեն որդւոց մեղքին համար : Բայց
ահա ասանկ աննման դիւցաղուն մօր մը
ուր են իրեն հարազատ որդիացեալները ,
որ մօրերնուն նման համբերատար հանա-
պազորդութենով ու արխական հաւատար-
մութենով մը իրեն քովը կայնած ու չզա-
տուած անկէ , անոր աս եօթը խոցերուն
մտածութիւններով ամէն իժիր մխիթար
ըլլան իր սրտին , մեղքէն ետ կենալով ու
միշտ անոնց վրայ ճշմարիտ զղջմամբ լու-
լով ողբալով , որոնք իրենց սիրուն մօրը
ասչափ դառնակսկիծ ցաւերուն պատճառ
եղան : Ասոնցմէ ով արդեօք կըրնայ տի-
րամօրը ան ըսուածքին « Ահա մայր քռ » ,

պատասխան տալ համարձակութենով մը
 «Ահա որդիք քո» · ինչպէս թէ ըսէր իրեն ·
 Ահա ով մայր վշտագին, ես այսօրուան
 օրս քուկին եօթը ցաւերուդ մտածմուն
 քին, եօթը խոց մըն ալ ես սրտիս՝ ուտե-
 լով, ցաւերուս չղիմանալով, աշխարհային
 մարմնաւոր սէրերուն ցանկութիւններուն
 զուարձալի տիտրժական լայն ընդարձակ
 ճամբանները թող տալով, քրիստոնէու-
 թեան առտուածալաշտութեան ապաշխա-
 րութեան ու առաքինութեան զժուարուտ,
 քարուտ, նեղ անախորժ ճամբաններուն
 զիս դրած, Գողզոթային լեռան ողլուե-
 լով, անոր փշոտ ժայռոտ հետքերը բանե-
 լով՝ ուր տեղ ամէնը փուշ քար, ամէնը
 մահի զործիքներ՝ խաչ, զերեղման, ուր
 ելլուր զժուար, կենալը աւելի զժուար,
 մէկ շատ արունքրտինքով սիրտհալումով
 զքեղ մխիթարելու եկեր եմ: Ահա ով ցա-
 ւալի մայր, ասանկ որդիքներ մըն են քե-
 նէ ան հրաւիրուած ճամբորդները՝ որ Գող-
 զոթային զլմէն խաչին ներքնէն, ձեղի
 կըսեմ ճամբորդներ կանչելով, կը լսեցը-
 նես. « Անցաւորք ճանալարհաց, ձեղ ա-
 սեմ, զարձայք » · որոնց ամէն մէկը մէյ-
 մէկ սզաւոր կերպերով, աչք արցունք
 սիրտ տրտում իբրև մէկ հատիկ մայր մէ-
 ջերնին առած բոլորտըկած զքեղ, չեն զի-
 տեր ինչ ըսեն ինչ ընեն ան ցաւերդ մեղ-

մայրնելու ու լեզի արցունիքներդ բարե-
 խտունելու : Անոր համար ովք քաղցր մայր ,
 ադարձո աղէ ուրիմնազիողորմ զաշս քո .
 մէյմը ան սև մթով մշուշով պատած աչ-
 քերդ բանալով ու դարձնելով անսնց
 վրայ , նայէ մխիթարուէ . ահա քեզի մէկ
 հատին տեղը , որ կորսրնցոցիր , անհա-
 մար որդիքներ՝ որ գրեղ մայր ճանչնալով
 կը կանչեն , ամենաւն աչքը քու վրադ , ա-
 տանկ մէկ ցաւոց մօր մը , ճշմարտապէս
 որդի մխիթարութեան եղեր են : Երաւ է
 որ աս ցաւագին մայրը մէկ հատիկ սրելի
 զաւկին արդեամբը ու մահուան զնովը ,
 մէկ շատ զաւակներուն տէր եղած է , ո-
 րոնց ամէն մէկը մէյմէկ սաստիկ երկունք-
 ներով ծնած է խաչին տակը : Բայց աս
 շատ զաւակներուն մէջ՝ որ անոր սուրբ
 խոցերուն նշանը վրանին կրելով , ան առ-
 տուածալաշտ ու ջերմեսանդ խումբին
 մէջը խառնուեր են , անոնց մէջը կըսեմ՝
 շատ քիչ հարազատ , հաւատարիմ ու ի-
 րեն նման որդի ունի . վասն զի շատ ցան-
 ցառ են իրեն առաքինութիւններուն նմա-
 նողները , ու աւելի քիչ կը զանուին , որ
 իր ան հօթը խոցերը ջխուս որդւայն չար-
 չարանքներուն ու մահին սուրբ մատածու-
 թիւններովը իրեն պէս սրտերնուն վրայ
 ցուցընեն ու պահեն . որովհետեւ անոնցմէ-
 մէկ շատը , որ աս խոցերուն ջերմեսանդ

դասին մէջ խառնած՝ որդի ըլլալնուն կը
 պարծենան, ափառս՝ մեղք, որ աս խում-
 բէն ալ ոմանք առաքեալներուն պէտ առ-
 ջի իրիկուրնէ մենծ մենծ խօսքեր խոսու-
 մունքներ տալով, դաշինքներ ընելով, մէկ
 տեսակ անհօգութենով, դաղջութենով,
 թուլարասութենով, խաչէն դայթակղե-
 լով, մարդկային նկատմունքներով մը ա-
 ւետարանը իրենց ամօթ համարելով, իր
 Յիսուս որդին զեռ Գեթսեմանիին գուոր
 դահիճներուն ձեռքը միս մինաւորիկ թող
 տալով՝ կը ձգեն կերթան։ Ոմանք քիչ մը
 առաջ Յիսուսին սեղանը մէկ տեղ նըս-
 տած, զեռ ան սուրբ աստուածամարմին
 սլատաւը բերաննին՝ ճաշակած չճաշակած,
 խէլ մը ազահութեան, ատելութեան, նու-
 խանձի ու քինախնդրութեան հոգիներով,
 սրբապիղծ շրթունքները երկնցուցած, կեղ-
 ծաւոր խարերայ համբոյրով վարդապետ
 ըսելով՝ թշնամիներուն ձեռքը կը մատնեն
 իրեն աստուածորդին Յիսուսը։ Ոմանք
 կրկին կրկին երդումներ տալով՝ զքեղ չեմ
 ձգեր, չեմ բաժնուիր, թէպէտ ամէնը թու-
 զուն զքեղ ես թող չեմ խար՝ խօսքերով,
 առջի բերանը կտոր մը դժուարութիւն
 տեսնալուն, նեղի դալուն, չզիմանալով,
 անոր պաշտպան տէր կայնելու տեղը, եր-
 դումներնուն վրայ զեռ օր չանցած, առ-
 տու չեղած, բիւր սուսով հաղար անէծ

քով հայեցանքով բոլորովին կուրանան
 չեն ճանչնար, իր որդեկին անուշ սիրալիք
 ընկերակցութենէն հաղորդակցութենէն
 կը զատուին զուրս կելլան: Անոնցմէ քա
 նիները սիրելի աշկերտ անունը վրանին,
 անոր սիրուն համար ամէն կերպ չարջա
 րանքները ուղելով փափաքով քաշելու,
 անոր հետ խաչ ելլալու պատրաստ ըլլա
 լու տեղ, մէկէն նեղը տեսնալնուն, աւ
 րիութենէն իյնալով, Աստուծոյ համար
 բան քաշելէն վախնալով, փորձութենէն
 յաղթուած, առաքինութեանց ճամբուն
 մէջ յարատեսութիւն չունենալով, խաչին
 ամէն ծանրութիւնը մինակ իր Յիսուսին
 ուսը շալկած, Գողգոթային կէս ճամբան
 կը ձգեն կը փախչին: Առ քովը շարուած
 հաւատարիմ ջերմեսանդ սեպուած որդիք
 ներէն քանի քանի հատը, քիչ մը աւաջ
 դեռ Յիսուսը չմեռած, դահիճներուն մէ^ջ
 յը խառնուած, խաչ հանողներուն հետ
 մէկ եղած, Պիղատոսին, Հերովդէսին,
 Աննա քահանայապետին պէս իր որդւոյն
 Աստուած ըլլալը ճանչնալով զիտնալով,
 զանի չճանչցող անհաւատ թշնամիներուն
 հետ միաբան մէկ խօսք մէկ սիրու, սովո
 րական ծանր ծանր մնդքերով, անառակ
 ամբարիշա զորձքերով խօսքերով օրի
 նակներով, իր որդւոյն անմեղ արտնին
 ձեռուընին ոլլըշարկած, անոր վերքերը նո

րողելով, նորէն խաչ կը հանեն, ան սուբր
արունը պարապ տեղ կը թափին կը վատ-
նեն: Հիմա այսպիսի անօրէն անգութ զա-
ւակներ՝ որդիի անունին ևս անարժան,
ընտո՞ր աս ցաւած մայրը կարող կը լլան
մխիթարելու. ի՞նչո՞ւ անիկայ ասոնց վր-
բան նայելուն մխիթարուի, որ իր աս զըր-
կին վրայ մեռած Յիսուսը իրեն պէս սի-
րելով կը ցաւին կոր, մանաւանդ՝ որ աս
եղանակ ապերախտ լիրք զաւակներ, իր
առջի ցաւերուն վրայ նոր ցաւ նոր տըրա-
մութիւն մը աւելցընելով, որդի մխիթա-
րութեան ըլլալու տեղ, որդի ցաւոց չեն
մի ըլլար իրեն. վասն զի աստուածածինը
ցաւիլ՝ Յիսուսը ցաւիլ է, ու Յիսուսը ցա-
ւիլ՝ մեղքերուն վրայ ցաւիլ է. որ ասիկայ
ալ զանոնք մէյմըն ալ չգործելով կը լլայ:

Ահա աստուածամայրը Գողզոթային
պլուխը այնքան բաղմութեան մէջէն՝ որ
միածինը մեռնելէն ետքը զլուխը ժողվեր
էին, միայն իրեք հատիրեն որդի մխիթա-
րութեան կը րցեր է զտնալ ու ընտրել ի-
րեն, որոնց վրայ նայելուն կը մխիթարուի,
վասն զի իրեքն ալ ուզածին պէս ու իրեն
նման զտեր է. մէկը Յոհաննէս աւետա-
րանիցը Յիսուսին սիրելի աշկերտը՝ որ վր-
բան մէկ սրբութիւն, մաքրութիւն ու ան-
մեղութիւն մը կը գտնայ. միւսը Վարիամ
մաղղաղենացին է, որ վրան մէկ կտառա-

բեալ զզջում, սաստիկ աստուածսիրութեան վառում, ու ջերմեռանդական բարեգործութեան սէր կը տեսնուի . մէկ ուրիշ մըն ալ՝ Յովսէփ արեմաթացին ու անոր միասիրա միաբան ընկերը Նիկողեմոսը, ինչուան ան ատեն ծածուկ աշկերտ ջիսուսին, բայց ան օրը յայտնի ըրած ղիրենք՝ որ վարմունքներնուն վրայ մէկ ճշմարիտ հաւատացեալի արիութիւն, քրիստոնէական յոյս ու աստուածապաշտ կրօնի սէր կը ցուցընեն. ահա մինակ ասոնք են՝ որ հոն տեղը աս ցաւագին տիրամայրը կը սփոփին կը միտթարեն. միայն ասոնց ցաւը արցունքը անոր ընդունելի հաճոյական միտթարական է, ու իւրենց արդիւնաւոր ու օգտակար : Աւստիաս սիրալիր մօրը ճշմարտապէս «Ահա որ զի քո» ըստղներուն, պէտք է որ աս զեղեցիկ առաքինութիւններուն ստոյդնշանները վրանին ցուցընեն, ինչպէս է վարուց մաքրութիւն մը, ամէն մեղանչական բաղձանքներէն՝ մտքերէն՝ զործքերէն՝ ամբիծ՝ անարատ՝ աղատ պահելով . սրաերնուն մէջ աստուածսիրութիւն մը, ամէն աշխարհային մարմնաւոր սիրոյ հեռու կենալով, միայն ջիսուսին սիրով վտուելով բորբոքելով . վարմունքներնուն վրայ մէկ արիութիւն մը, ամէն զժուարութեան ու փորձութեան յաղթելով, որ Աստուծոյ ծառայութեան մէջ մեզի զէմ կելլայ . Յի-

սուսին սիրոյն համար իրենց հանդսառութենէն զուարճութենէն անցնելով հրաժարելով, ու ամէն աշխատանաց նեղութեան զիրենք առաջ նետելով։ Ահա աս իրեք բաղկացեալ առաքինութիւններն են որ հանասլազորդութենով ու հաւատարմութենով կը պահանջէ, կուղէ, կլսալասէ անոնցմէ, որպէս զի ընդունի իրեն անոնց աս խօսքը՝ « Ահա որդի քո »։ Երնէկ անոր որ հիմա աս աքսորանքի արցունքի ձորէն մինչև վեր երկինքը ան զիւցազն տիրուհւոյն աթոռին կը լսեցընէ իր աս որդիսկան ձայնը, ու փառաւորեալ մօրք ազեխորով զթած մայրենի աչքը իր բարձրութենէն արժանի կընէ իր վրան դարձցընելու, որով ամէն շնորհքներուն բարութիւններուն զանձը աղբիւրը իրեն կը հրաւիրէ։ Հոս տեղ աշխարքիս վրայ քիչ մը ատեն անոր սուրբ խոցերուն ջերմեսանգ որդիքներուն հետ, խոցով պատկեալ մարտիրոսաց ու խոստովանողաց թագուհին բոլորարկած, ցաւակից ըլլալու անոր, « Ահա որդի քո » լսելով, ու հոն տեղ արքայութեան մէջ յաւիտեան սուրբերուն սրբուհիներուն հետ փառքալ պատկեալ, հրեշտակաց ու ամենայն սրբոց երկնի և երկրի թագուհին մէջ տեղ առնելով՝ փառակից ըլլալու, անարտում ու անպատմելի ուրախութենով մը երգելով միշտ իրեն աս խօսքը. « Ահա որդի քո »։

ԵԺՔԻ ԽՈՍՈՒԱԾՔ

« Յրինակ մի ետու ձեզ . զի որպէս ևս ձեզ
արարի, և դուք առնիջիք » .

ՏԵՂ. ԻԴ. 15:

Ահա , ով ցաւաղին մայր , ինչուան հիւ-
մա քուկին ցաւերուդ տրամալի մտածու-
թեանը նստած՝ ընդհանրապէս մը խոր-
հըրդածելուս , անոնց տմէնը միանդամայն
քուկին ան եօթը խոցուածքներուդ վրայ
բաժնուած ու ժողված կը գտնամ . ոմանք
հինէն մնացած բանած ներսի դիդ՝ ջի-
սուս միածնիդ մանկութեան ժամանակը ,
կէս մը ետքէն նորողած քեզի՝ աստուած
որդուոյդ հետ մէկտեղ կենցաղավարելուդ ,
ու կէս մըն ալ առաջուաններուն վրայ ա-
ւելցած քեզի՝ միամօրդ խաչին վրայ մեռ-
նելու առեն . որոնց ամէն մէկուն մէջ զատ
զատ քուկին մէշմէկ անզիւտ դիւցաղնա-
կան առարինութիւններդ երևցընելով , օ-
րինակ կընես զինքդ մեզի . որով ինչպէս
թէ Քրիստոսին իր աշկերտներուն ըստած
խօսրը դուն ալ ոյսօր քու որդիքներուդ
կը զուրցես . « Յրինակ մի ետու ձեզ . զի որ-
պէս ես ձեզ արարի , և դուք առնիջիք » . իբր

թէ ըսել մը , ընտոր որ ես բոլոր կենացս
 մէջ որ Յիսուս որդւոյս պէս շարունակ
 չարչարանք ու խաչակրութիւն եղան , ցա-
 ւերուս փորձէն անցնելով , ամէն մէկ խո-
 ցեր առնելուս , մէյմէկ գեղեցիկ առաքի-
 նութիւններուն օրինակը ցցուցի ձեզի ,
 միշտ կատարեալ եղանակաւ ու ետքի աս-
 տիճան գերազանցելով անոնց մէջ , ա-
 տանկ ալ նայեցէք որ դուք ալ ըստ այնմ
 վարքերնուդ վրայ՝ի դործ դնէք զանոնք ,
 աշխարքիս վրայ պատահած վիշտերնուդ ու
 յաւակեցութիւններնուդ մէջը , միշտ ջանա-
 լով նմանելու ձեր մօրը առաքինութիւն-
 ներուն՝ որուն վրայ կեցած է ոչ միայն ձեր
 փառքը երջանկութիւնը , հապա միանգա-
 մայն անոր բուն հարազատ որդի ըլլալ-
 նիդ : Ուստի առ մտքով ահա ես ալ հոս-
 տեղ քուկին ան եօթը խոցերդ մէյմէկ
 պղտիկ մտածութիւններով մը ձեռքս ա-
 ռած զննելուս՝ չէ թէ միայն կապշիմ ա-
 նոնց մէջ առած պահուած ան սքանչելի
 առաքինութիւններուն , հապա միանգա-
 մայն բոլոր սրտանց կուղեմ կը փափա-
 քիմ նոյն նշանները արդեամբ վրաս ու
 նենալ , սրտիս վրայ դրոշմել , խոցեալ
 մօրդ ճշմարտապէս խոցեալ որդի ըլլալով :

ՏԵՐԱՄՈՒՐԻ ԱԹՆԱՀԻ ԽՈՑԸ

Առջի խոցիդ մէջը կը տեսնամքեղի, ով
տիրամայր, ան խոնարհ զիրքով ու աղ-
քատ ձեռփղ մանկացեալ Յիսուսը զիրկղ
տաճարը երենալուզ, հանգիսաւոր կեր-
պով մը ներկայացընելով դանիկայ, մա-
տուցանելու երկնաւոր հօրդ աշխրթիս վըր-
կոթեանը համար, ու նոյն ատեն Վիմեռն
ծերունիին մարզարէական հողով զուշա-
կելովը որդւոյդ զառնակսկիծ մահը ու ան
երկսայրի սուրին ինչուան քուկին սիրտգ
անցնիլ բանիկը, ուրկէց յանկարծ նե-
տէ զարկուածի պէս խորունկ խոց մը
սրափիդ ընդունելով՝ բոլոր կեանքիդ օրե-
րը զգալի կերպով մը ան ցաւը շարունակ
լուս մունճ կը տանիս կը կրես, միշտ համ-
բերող, միշտ ժումկալ, միշտ Վատուծոյ
կամացը հետ միաբան, որով օրինակ կը
նես քեղի մէկ զարմանալի յարատեռու-
թեան առաքինութեան մը, արիութեումը
համբերելով բոլոր կեանքիդ մէջ նոյն խո-
ցուածիդ սիրտբանուկ ցաւերուն, ու կը
սորվեցընես ինծի քեղի պէս կատարեալ
եղանակաւ մը Քրիստոսին շարչարանաց
ու մահուանը մասնակից ըլլալ, յարտան
ասլաշխարութեան կրթութենովը մեզքե-
րուս վրայ ու ամէն վշտակրութիւննե-

րուս մէջ Աստուծոյ ամենասուրբ կամացը տրամադրող առաքինութեանց հանապազորդութեան հոգիով մը :

ՏԻՐԱՄՈՐԸ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՑԸ.

Երկրորդ խոցիդ մէջ կը տեսնամ քեզի ,
ով տիրամայցր, Աստուծոյ կողմէն հրեշտակին հրամանովը մանուկ աստուածորդիդ զիրկդ Եղիակտոս փախչելուդ , զիշերուան մթուն ձմեռ ատեն մէկ երկան աշխատակի թափառական ճամբորդութեան մը ընկած , յանձդ առնելով ամէն կերպ նեզութիւնը , վիշտը , տառապանքն ու վտանգները , միայն որ Յիսուսին կեանքը Հերովդէսին ձեռքէն խալքսելով ապահովես . որով օրինակ կընես քեզի աստուածային կամացը մէկ պատրաստական հնագանդութեան առաքինութեան մը , սրտի յօժարութեամբ փութով առանց զանգաղելու ու հաւատքիդ յոյսիդ սիրոյդ մէջ պակսուելու տառապելի ու զժուար ճամբորդութիւն մը ընելով , ու կը սորվեցընեսին ծի քեզի ոլէս Աստուծմէ եկած խաչերուն ու վիճակիս պարտաւորութիւններուն մէջ պատահած զժուարութեանցը համբերատար ու յօժարակամ ապառածային կարգապրութեանը զլուխ ծոել առանց արրտունջ մը ընելու , ամէն ներսի դրսի պատ-

բաստութենով ու աստուածավախս քրիստոնէի պատուիրանապահութեան հողիով մը :

ՏԻՐԱՄՈՒԼ ԵՐԵՌՈՒՆ ԽՈՑԸ

Երրորդ խոցիդ մէջ կը տեսնամ զքեղ ,
ով տիրամայր , զաստուածորդիդ Յիսուսը
տասուերկու տարեկան ձեռքէն բռնած
Երուսաղէմ բերելուդ՝ սուրբ տօնախըմ՝
բութեանց տարեգարձին , իրեք օրուան
միջոցին չափ աչքիդ լոյսը , հոգւոյդ զան-
ձը կորսնցընելով , քաշած սիրտմաշուքդ ,
թափած արցունքներդ , հոս հոն ճամբա-
ները վնտըռելով ու անցնող դարձողին
հարցընելով՝ լուր մը առնելու զաւկէդ ,
ինչուան որ զանաս զանիկայ . որուն հետ
այնպէս մը մէկ սիրտ մէկ հոգի կապուած
ես , որ չես կրնար առանց անոր վայր-
կեան մը կենալ . որով օրինակ կընես
զքեղ մէկ կատարեալ աստուածսիրու-
թեան առարինութեան մը , զԱստուած ու
նենալու համար բան մը աչքիդ չերևնա-
լով , ամէնը անոր դիմացը տալով ու ինքը
զինքդ ես զոհ ընելով . ու կըսորվեցընես
ինծի քեզի պէս աստուածային սիրոյն
սուրբ կրակով մը ամէն իժիր վառիդ բոր-
բոքիլ սրտիս մէջ . զանիկայ մեղքով կոր-
սընցընելուս մենծ կակիծ ցաւ իմանալ ու

ապաշխարութեամբ նորէն ձեռք բերելու
համար ամէն նեղութիւնները դժուարու-
թիւնները յօժար կամօք յանձս առնել,
աստուածապաշտանձի վառուն աստուած-
սիրովթեան հոգիով մը :

ՏԻՐԱՄՈՐԸ ՉՈՐՐՈՐԴԻ ԽՈՑԸ

Չորրորդ խոցիդ մէջ կը տեսնամ զքեզ,
ով տիրամայր, Գողդոթային ճամբան Յի-
սուս որդիդ զիմաւորելով, անոր հետ զըր-
կուած փաթթուած ետքի անզամուն հրա-
ժարական բարեով անկէց զատուելուն,
ան անտանելի սրացաւդ ներքին մորմորդ,
որ կը խոցոտիս, տեսնալով սիրուն դառ-
նուկդ թշնամիններուն ձեռքը մատնուած,
որ խաչը կռնակը՝ մեռցընելու կը տանին,
մարդկութենէ ելած կերպարանքով մը՝ վէր-
քով ծակով լեցուն, թուրի արունի մէջ,
չունանալու խեղճութեան մը սիրտ զիմա-
ցընելով, որով օրինակ կու տաս զքեզ մէկ
կատարեալ համբերութեան առաքինու-
թեան մը, չէ թէ միայն ասանկ մէկ չդի-
մանալու կակիծին մահաբեր ցաւին լուռ
մունճ համբերաբար տանելով, հապա ա-
նոնց ըրածին առանց վրէմխնդիր ըլլալու
հեղութեամբ ներելով, Ասառւծոյ յանձնե-
լով. ու կը սորվեցընես ինձի քեզի պէս
թշնամիններուս անիրաւութեանը ներել

անյիշաչար ըլլալ , հալածանքին նախատինքին լրտթեամբ տանիլ մէկ աւետարանական ներողութեան ու քրիստոնէավայել համբերութեան հոգիով մը :

ՏԻՐԱՄՈՒԾ ՀԵԿԵԲՈՐԴ ԽՈՑԸ

Հինգերորդ խոցիդ մէջ կը տեսնամ ըզքեղ, ովախրամայր, Գողղոթալեռան վրայ Յիսուս որդւոյդ խաչին ներքել կենալուդ, որուն վրայ սրախդ հատորը զամուած՝ կենաց ու մահուան մէջ հոգեվարութեամբ կը տառապի, առանց մէկ կերպով կարող ըլլալովդ անոր օդնելու, ասանկ մէկ անտանելի ցափին՝ որուն աչքդ արցունքը չըաւեր չդիմանար, սիրադ կը դիմացընես կը բաւեցընես աստուածային կամսացը միարանելու արիութեամբ, ուսքիդ վրայ անշարժ կեցած ըլլալով խաչին տակը . որով օրինակ կընես քեզի մէկ զիւցաղնական արիութեան առաջինութեան մը, Աստուծոյ վիառացն ու պատույն զոհ ընելով աչքիդ ամենէն հաճելի սրտիդ ամենէն սիրելի բանը առանց պակսութեան տկարութիւն մը ըերելու առաքինութեանդ, ու կը սորվեցընես ինձի քեզի սլէս կտրիծ կենալ զժուարութիւններուն ու հակառակ պատահմունքներուն ու միշտ ամուր հաստատ մնալ յոյսիս ու սիրոյս մէջ ճշմարիտ հաւատացեալի արիութեան հոգիով մը :

ՏԻՐԱՄՈՒԾ ՎԵՅՑԵՐՈՒԴԻ ԽՈՑԲ

Վեցերորդ խոցիդ մէջ կը տեսնամ զքեզ,
ով տիրամայր, Յիսուս միածնիդ մեռած
մարմինը մայրենի բազկիդ վրայ առած ղըր-
կիդ մէջ ընդունելուդ, որ անանկ աննման
սիրուն զաւակ մը ան ողորմելի վիճակին
մէջ աչքիդ առջեր տեսնալով, ուսկըները
համբելու ու ներսի երակները գննելու
չափ, երբ մէկ դիաց ընկած փռուած վր-
րան կուլաս, միւս կողմանէ Աստուծոյ
կամացը համաձայնութեան մէջ առաքի-
նութեանդ արատ մը չբերելով այսպիսի
մահաբեր ցաւերուն առանց մեռնելու կը
ժուժաս. որով օրինակ կըլլաս կատարեալ
եղանակաւ համակերպութեան առաքի-
նութեան մը, ամեն չափէ գուրս կսկիծ-
ներուդ ցաւին չափաւոր զգացմունք մը
ցուցընելով, միշտ ընականը զերբնակա-
նին հետ միացուցած վրադ, զաստուածոր-
դիդ ցաւելուն ու զԱստուած սիրելուն մէջ.
ու կը սորգեցընեսինծի քեզի պէս որ և իցէ
մենծ ու ցաւալի կորուատներուն ու սիրե-
լիներուս մահին ընական ցաւ զգալուս միշ-
ցոցին՝ վերին կարգագրութեանը նկատ-
մունքով անտարբեր վարմունք մը յանե-
ցընել կատարեալ քրիստոնէի համակեր-
պութեան հոգիով մը:

ՏԻՐԱՄՈՒՆ ԵՕԹՆԵՐՈՒԴԻ ԽՈՑԸ

Եօթներորդ խոցիդ մէջ կը տեսնամ ըգ-
քեզ, ով ափրամայր, Յիսուս միածնիդ մե-
ռած մարմինը զրկէդ վերցուած ու ճեր-
մակ կտաւով պլլուած, նոր զերեղմանին
մէջ դրուելով, անոր քաղցր երեսէն զուրկ
բոլորովին անմիսիթար առանց Յիսուսիդ
մինաւորիկ տուն դառնալդ, նոյն զիշե-
րուան մութէն աւելի տխուր մտաժուքնե-
րով ներսէն դրսէն պաշարուած, որ մը-
նացած կեանքիդ մէջ մութ կընեն աչքիդ
ամէն բանը, ու ամէն անզամ Երուսաղէմ
մը, Գողգոթան, խաչը, զերեզմանը տես-
նալուդ, միշտ կը նորողեն կը կրկնեն առ-
ջի խոցերուդ ցաւը. որով օրինակ կընես
զքեղ մէկ շատ առաքինութեանց՝ բոլոր
կենացդ մէջ ներքին մահացուցմունքի
յարատեսութենով մը, միշտ համբերող,
միշտ հեղ, միշտ արի, ու միշտ հնա-
զանդ Աստուծոյ կամացը. ու կը սորվե-
ցընես ինծի քեղի պէս կեանքիս ամէն
ժամանակը ամէն կերպ վիշտերուս նեղու-
թիւններուս մէջ համբերութեան, հեղու-
թեան, արիութեան, Աստուծոյ կամացը
համաձայնութեան ու յարատեսութեան ա-
ռաքինութեանց կրթութիւնները ընել
մէկ ճշմարիտ աստուածամէր հոգիի ու կա-

տուրեալ քրիստոնէի մահացուցմունքի հո-
ղիով մը :

Ով ցաւազին տիրամայր , ահա իրաւցը-
նէ ասանկ դիւցաղնական առաքինու-
թեանց անդիւտ աննման օրինակներ են՝
որ կուրծքիդ ան սուրբ խոցուածներուն
վրայ կը ցուցընես մեզի՞նմանելու անոնց ,
որոնց ամէն մէկը զրեթէ լեզու բերան մը
եղած ան մայրենի սրտիդ՝ ամէն իժիր կըսեն
ու կը կրկնեն մեզի նոյն խօսքը . « Յրինակ
մի ետու ձեղ . զի որպէս ես ձեղ արարի ,
և զուք առնիջիք » : Աչքերնիդ զարձուցէք
առջևնիդ ունեցած օրինակին , մտմտա-
ցէք ան ցաւերս , ձեռքերնիդ առած զննե-
ցէք խոցերս , զմայլեցէք սրտիս առաքի-
նութիւններուն , զործքով ցցուցէք զա-
նոնք փարքերնուդ վրայ , նոյն սրտին յար-
մարցուցէք ձեր սիրտն ալ , ինծի պէս խո-
ցուեցէք ձեր կուրծքին վրայ աս առաքի-
նութիւններուն նշանովը , ու ամէն իժիր
համբերող , խոնարհ , հեղ , արի սիրտ մը
տրամազրելով՝ ինծի նման մօր մը արժանի
որդի եղիք . խոցեալ մօրը խոցեալ որդի :

ՀԱՌԱՋԱՆՔ

Ով տիրամայր կոյս , որ այսպիսի վիրա-
ւորուած սրտովդ ու ասանկ սքանչելի եօ-
թը առաքինութեամբ պսակուած զլխով ,
եօթնարփեան շնորհաց հոգւոյն սրբոյ ըն-
դունարան ես , ինչպէս որ Եսային առաջ-
ւրնէ կանչեց քեղի , ահա որչափ որ քու-
կին ցաւազին խոցերուդ մտածութիւնը որ
ինչուան հիմա քու դիմացդ նստայ խոր-
հելու , սաստիկ տրտմութեամբ մը կը խո-
ցէ սիրտս , ու կարդէ դուքս դարմացմամբ
կը յափշտակէ միտքս քուկին դիւցադ-
նական առաքինութեանցդ վրայ : Ի վե-
րայ այսր ամենայնի ասանկ մէկ զրսի ե-
րեսոյթ մը բաւական չըլլալով կատարեալ
զզջումի ներքին ցաւով մը խոցելու զիս
մեղքերուս վրայով , ու ախտաւոր յօժա-
րութիւններս զսպելու քուկին հիանալի
առաքինութիւններուդ օրինակին նմա-
նակցութեամբը , ուստի ահա աս օրուան
օրս ասանկ մէկ քեղի հաճոյական ու ին-
ծի արդիւնաւոր խոցով մը վիրաւորուելու
համար , կաղաչեմ՝ ով ցաւազին մայր ,
դուն քու մայրենի ձեռքովդ հար վիրաւո-
րէ մեղաւոր որդւոյդ աս քարացեալ սիր-
տը քուկին ան եօթը ցաւերուդ խոցովը .
որպէս զի անդամ մը ճշմարիտ ապաշխա-

լութեան արցունքը բղխեցընէ , ու միան-
դամայն քեզի պէս առաքինի աննման մօր
մը արժանաւոր որդի ըլլալու համար պէտք
եղած չնորհքները խնդրէ ընդունէ առ-
տուածորդիէդ . որ ընտոր որ հիմա քեզի
ճշմարտապէս մայր ցաւոց կը կանչեմ ,
նոյնպէս ալ ըստ արժանւոյն որդի միսի-
թարութեան ըլլամ , ինչպէս որ օր մըն ալ
երկինքը թագուհի փառաց ու երանու-
թեանց տեսնալով գտնալով դքեզ՝ որդե-
զիր աղատութեան ու երանութեան ըլլամ
քեզի միշտ ու յափառեան :

ԵՏՔԻ ԱՆԳԱՄՈՒՆ ԶՂՋԱԿԱՆ
ԸՍՈՒԱԾՈՒ ՄԸՆ ԱԼ Ի ԴԵՄՍ ԵՕԹՆ
ՑԱԽՈՅ ՏԻՐԱՄՈՒՆ

Ով ցաւազին մայր ծովացեալ վշտաց ,
թէ որ ինչուան հոս տեղ ընդհանուր մարդ-
կութեանը հասարակաց մեղացը պատ-
ճառաւ Յիսուս որդույդ դառնակսկիծ չար-
չարանաց ու խաչի մահուամբը կրած սայ-
րասուր ցաւերուդ տրտմալի յիշատակովը
ախտակից ցաւակից տեսնուեցայ նէ , ա-
հա այսօրս ալ հիմա աս ետքի անզամուս
մասնաւրապէս իմին առանձին մեղքե-
րուս նկատմամբը կրած վշտամբերու-
թիւններուդ ցաւակի յիշատակովը կու

դամ փոխարինելու իմ կողմանէս քեզի
տուած վիշտերուս՝ ներքին հեծութեամբ
ու սրտիս հառաջմամբ լալով իմին մեղ-
քերս, որով կրկին նորոգելով Յիսուս Քրիս-
տոսին վերքերը՝ նոր նոր ցաւեր մըն ալ
պատճառեցի սրտիդ. վասն զի

Թէ որ առջի խոցիդ մէջ կը յիշեմ ՈՒ-
մէոն ծերունիին մարզարէական դուշակու-
թեամբը սրտիդ զալցուցած սուրը՝ նշան
հակառակութեան և զլորումն բաղմաց
դնելով մէջ տեղը մանկացեալ Յիսուսդ,
նպատակ Հրէից աղղին կատազի վրէժ-
խնդրութեան ու անդութ ատելութեանը,
թափելով հոն տեղ մէկէն աչքիդ առջին
անոր պատրաստուած չարչարանքը, ծանր
խաչը, անիրաւ մահը՝ որոնց տրտմալի
յիշմունքովը երսունիրեք տարի անընդ-
հատ տրորեցար տագնապեցար, մէկէն
միտքս կու զան իմին մենծ մենծ մահու-
չափ մեղքերս, չար սովորութիւններս,
կրկին վերանկումներս. որով Հրեանե-
րուն հետ խօսքը մէկը ըրած՝ այնպիսի չար-
չարանաց զործիքներ, երկըթէ խարազան-
ներ, փշէ պսակներ, սուր զամեր, լեզի
սպունդներ ու մահու խաչափայտ պատ-
րաստեցի անմեղ զառնուկիդ Յիսուսին,
որոնցմէ առաջ ու ետքը քեզի ալ ընկատ
քաշելու մասը: Ուստի, ով ցաւազին կոյս,
աս ցաւերդ բարեխսառնելու ու նոյն անի

բաւութիւններուս հատուցանելու համար
քեղի, ընդունէ ինծի համար կատարեալ
դղման արցունք մը, անկեղծ ցաւով հաս-
տառառաշաջաղրութեամբ ու արդիւնաւոր
առաջխարութեամբ մնացած կենացս մէ-
ջը լալու զանոնք . որպէս զի զլորելու տեղ
յաւիտենական դատապարտութեամբ ,
կանդնելու պատճառ ընեմ ինծի Յիսուսը
հոգւոյս փրկութեամբը :

Ուէ որ երկրորդ խոցիդ մէջ կը յիշեմ
անօրէն ու ամբարտաւան Հերովդէսին
անիրաւ անզութ սուրին կոտորածէն խա-
լլսելու անմեղ սիրական որդւոյդ կեանքը՝
Եղիպտոս փախցընելդ , ձմեռնային եր-
կայն դժուարին ու թափառական ճամբոր-
դութեան մը հարկազրելով , մէկ շատ վիշ-
տերու աքսորի հալածանքի նպատակ զը-
րած զքեզ , մէկէն միտքս կիյնան իմին հը-
պարտութեան ու նախանձու կիրքերով
բոլնկածանթիւ անիրաւութիւններս , զըր-
կանքներս . որով Յիսուսին մարմնակից
անդամակից եղբարներս անիրաւ տեղ հա-
լածեցի չարչրկեցի , չխնայելով ամեննեին
խէլ մը անմեղ արիւններուն , ուրկէց քե-
զի ալ կրելիք ցաւեր եղան : Ուստի , ով որ-
դեզորով մայր , այսքան զրկանքներուս փո-
խարէն մը ընելու քեզի , հանէ ինծմէ աս-
քարեղէն սիրտը ու տուր ինծի մարմնե-
ղէն սիրտ մը քու սրտիդ նման , զթով դո-

բովով լիք՝ փափուկ ու զգալի խեղճութիւններուն, որ միշտ բարի մտածելով ու բարի ընելով ընկերիս՝ հալածեալ ու հեռացեալ Յիսուսը նորէն ինծի դարձընեմ:

Թէ որ երրորդ խոցիդ մէջ կը յիշեմ միամօրդ մէկ հատիկը տաճարը կորսընցընելուդ ըրած լալանքդ, թափած արցունքդ, իրեք օր իրեք դիշեր աչքիդ քուն չտալով ու մարմնոյդ հանդիստ ինչուան որ զանաս զանի, մէկէն միտքս կու զան իմին անհոգութիւններս պաղութիւններս, մանաւանդ թէ հողեորին զաղջութիւնս.

որ Յիսուսը ամենասուրբ հազորդութենով դեռ նոր սիրտս ընդունած, ըստ արժանւոյն սիրելու յարգելու տեղ՝ բոլորովին մոռնալով, երեսի վրայ թող տալով, աշխարքին տուի ինքը զինքս, ունայնութիւններուն մէջ ընկղմած թաղուեցայ, կորսընցընելով շնորհքն ու շնորհքին հետ անմեղութիւնը, ինչպէս որ անմեղութեան ետևէն Յիսուսն ալ, որով այսպիսի անհամութիւններ տուի քեզի: Ուատի, ով վշտահամբեր մայր, աս տրտմութիւններդ մէկ քիչ մոռցընել տալու համար քեզի, արծարծէ սրտիս մէջ ճշմարիտ աստուած սիրութեան ու եռացքի հողին. որով ըստեղծուածները ձգելով ստեղծողիս դառնամ, յամենայն սրտէ և յամենայն գօրութենէ սիրելով ու պաշտելով զնա ու ա-

սանկով ինծմէ, հեռացեալ բաժանեալ Յի-
սուսը նորէն զանալով՝ առնեմ դնեմ սըր-
տիս տաճարին մէջ ու անոր հետ ինչուան
ետքը ապրիմ մնամ:

Թէ որ չորրորդ խոցիու մէջ կը յիշեմ
միածնիդ բիւր անթիւ չարչարանքն ու
անարգանքը, ապտակը, ձաղանքը, փշէ
պսակը, պահ մը բանտին մէջ զինուոր-
ներուն կատակ, պահ մը Պիղատոսին
պալատը ժողովրդին ծաղր ծանակ, կա-
պուած սլրկուած ատեանէ ատեան քաշ-
քշուելով մահու արժանի դատուիլը, մէ-
կէն աչքիս առջին կը շարուին ան չար
կամքերս, չար դործքերս. որոնցմով Յի-
սուսին թշնամիներուն՝ մարմնոյ, աշխրքի
ու սատանային հետ խօսքը մէկ ըրած,
արդարութիւնը ոտքի տակ առնելով, ա-
նիրաւութիւնը սիրելով, Յիսուս որդիու
չարչարողներէն մէկն ալ ես եղայ, որ քա-
ժակէն քեզի ալ խմելու բաժին հանեցի:
Ուստի, ով մայր չարչարակից որդւոյ, որ-
պէս զի լեզի դաւաթիդ քիչ մը անուշու-
թիւն խառնուի, խնդրէ ինծի համար ան
արդիւնաւոր ապաշխարութեան քաւիչ
սրբիչ արցունքը, որով մնացած կեանքիս
մէջ տայով զիս զենման մահացուցման հո-
գիի մը, Յիսուսի չարչարանաց պակա-
սութիւնը լեցընեմ վրաս, որով արդիւն-
քէն ալ արժանի ըլլամ վայելելու առա-
տապէս :

թէ որ հինգերորդ խոցիդ մէջ կը յիշեմ անարզանաց չարչարանաց տեսիլքը, որով կուսածին Յիսուսիդ մարմինը արունլուայ, խաչ ուսը, փշէ պսակ զլուխը, մէկ շատ զինուորներու ու դահիճներու խասնազոչումին մէջ Գողզոթայ կելայ իր ետքի տառապանաց ու մահու խայտառակութեան տեղը, որն որ զիմաւորելուդ՝ սրտովդ կը խորովիս կը տոչորիս վերջին հրաժարական ողջոյնդ հարկադրած տալու, մէկէն միտքս կու զան խմին բռնած արտառոց ճամբաներս, անզպայութիւնս, յամառութիւնս, խստասրտութիւնս. որով չար բերմունքներս առաջ տանելու, մարմինիս ուզածը զոհ ընելու համար՝ Յիսուսիդ չխնայեցի ամեննեին ու զանի հալածելէն ետ չկեցայ, ինչուան որ իմ ձեռքովս պատրաստած խաչին վրայ մեռած չտեսնեմ զանի, որով քեզի ալ ասանկ մահաբեր ցաւեր պատճառեցի: Ուստի, ով մայր անդունդ ցաւոց, աս խորունկ մթուն մէջ պղտի լոյս մը ցցընելու քեզի, խնդրէ ինծի համար կատարեալ զրդշումի շնորհը մը, չէ թէ մինակ անոնց վրայ լալ արժանապէս, հապա նոյն փափուկ սիրոյն զզացմունքովը Ախմոն կիւրենացիին պէս մանալով խաչին ծանրութեան տակը անբաժան ընկերութիւն ընել, յօժարակամ խաչակից ըլլալով խաչարարձ Յիսուսին:

Թէ որ վեցերորդ խոցիդ մէջ կը յիշեմ՝
աչքիդ զիմացը տնկած խաչը՝ որուն վրայ
միածինդ տախտակի պէս կը զամուի ու
իրեք ժամ հոգեվարը ընկած կը տազնապի
մահուան ու կենաց մէջ, երբ մարմինը ամէն
կողմէն խոց վիրաւոր արիւն ջուր կը կա-
թեցընէ, սիրոյ մայրդ խաչին նեղքելը կայ-
նած՝ այնպիսի աչք չդիմանալու խեղճու-
թեան սիրտ կը բաւեցընէ, կենդանի մա-
հուան ցաւերէն պաշարուած, մէկէն մըտ-
քիս մէջ կը բանի ան ծանր ծանր մահա-
ցու մեղքերս, որ այսչափ շնորհքներուն
լոյսին կոյր յամառ, այսքան սքանչելիք-
ներէն անհամողելի, աստուածասպանող-
ներուն հետ խօսքը մէկ ընելով իմին ձեռ-
քովս աս խաչը շինեցի ու անմեղին արիւ-
նը մտայ, որ այնքան ցաւի արժեց քեզի:
Ուստի, ով անարիւն մարտիրոս, այսպիսի
խոցերուդ դաւը մէկ քիչ մեղմացընելու
համար, տուր աչքերուս անանկ առատ
արցունք մը, որով լուացեալ օծեմ շփեմ՝
Յիսուս որդւոյդ վէրքերը՝ որոնք ես ինքն
ձեռօքս բացեր էի, որպէս զի արդարա-
նամ անոր չարչարանացը արդեամբը ու
սուրբ վէրքերուն միջնորդութեամբը:

Թէ որ եօթներորդ խոցիդ մէջ կը յի-
շեմ աստուածորդւոյդ սրբազնեալ հոգին
աւանդելովը երկնաւոր հօրը ձեռքը, մար-
մինը խաչէն վար առնուած, ճղակտոր

դեղնած մայրենի բազկիդ վրայ հիմա ու
 քիչ մը ետքը անկէց մութ գերեզմանի մէջ
 դրուած զոցուած , որով այնպիսի աչքիդ
 լոյսէն զրկուելովկ՝ բոլորովին տրտմու-
 թեան ու սուզի մէջ ընկղմեր մնացեր ևս ,
 մէկէն միտքս կը բերեմ տուած զայթակ-
 ղութիւններս , չար օրինակներս , մէկ շատ
 հողիներուն հողեորմահով մեռնելու պատ-
 ճառ ըլլալով , որոնց վրայ որդւոյդ մա-
 հուանը հետ նոր սուզ մին ալ պէտք եղաւ
 քեղի բոնել : Ուստի , ով մայր ցաւաղին ,
 առ սուզէդ հանելու համար զքեզ այսօր ,
 խնդրէ ու ընդունէ Յիառւս որդիէդ ինձի
 համար կատարեալ զզջում մը առաջա-
 զրութեամբ մէկտեղ . որով չէ թէ մինակ
 անցեալ կենացս անառակութեանցը վրայ
 զզուելով զարչիմ , հապա մէկ ճշմարիտ
 ապաշխարողի վարքով ամենուն բարի օ-
 րինակ ըլլալով պատճառ ըլլամ Յիառւ-
 սին չարչարանաց ու մահուանը փրկանքը
 ինձի հետ ուրիշներուն վրան ալ անցընել .
 ու քեղի , ով մայր կենաց և փրկութեան ,
 մէկ շատ բարերանիչ օրէնաբանիչ աւել-
 ցընել , աւելցընելով միածնիդ արխւնովը
 փրկուածներուն թիւը , որ զքեզ օր մըն ալ
 արքայութեան մէջը մէջերնին առնելով՝
 միաբերան ցնծութեամբ ուրախութեամբ
 օրէնեն զովեն քեղի հետ դԱստուած յա-
 ւիտեանս յաւիտենից :

S U B T L I T U D E





ՅԱԼԵԼՈՒՄ

ՏԻՐԱՄՈՐԸ ՀԵԿ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՏՕՆԻՑ
ԽՈՐՃՈՒԹՎԵՐՈՒՆ ՎՐԱՅ

ԽՈՐՃՐԴԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ

Որչափ որ տիրամայր կոյսը իր ամենա
նասուրը սրտին եօթը խոցերուն տեսա-
րանին մէջ իր պայծառ անդիւտ առաքի-
նութիւններովը զարմանալի երենայ տչ
խըրքիս վրայ, անկէ քիչ սղակաս սքան-
չելի չէ իրեն մէյմէկ նշանաւոր առաքի-
նութիւններովը իր հինգ տօնիցը հանդի-
սին խորհուրդներուն, որոնց ամէն մէկուն
մէջ իր զիւցաղն սրտին մէյմէկ հիանալի
ցանցառ առաքինութիւնները թատրոն մը
կը հանէ աշխարքիս զիւմացը, միշտ յաղթա-
կան, միշտ փառաւոր, միշտ պայծառ .
այնպէս մը որ իր խոնարհութիւնը աս-
տուածամայրութեան հետ, կուսոթիւնը

մարտիրոսութեան հետ խառնելով, պատկ
պսակի վրայ դրած, երկընքին հրեշտակա-
ցը բերկրանք զմայլումն, ու մարդիկնե-
րուն զարմացումն ու յորդոր նմանութեան
կըլլայ: Ուստի ահա հոս տեղ անոր սրտին
դանձարանին մէջ պահուած ան սքանչելի
առաքինութիւններուն խորհուրդները ի-
մին տկար հասկցողութեանս չափ մէյմէկ
քիչ բանալով, կը ցուցընեմ ջերմեռանդ
պաշտօնասէրներուս, չէ թէ մինակ գե-
ղեցիկ յափշտակութեամբ մը զմայլեցընե-
լու դանոնք, հապա ասկից աւելի՝ շարժե-
լու յորդորելու այսպիսի աղդու շարժառի-
թով մը նմանելու անոր առաքինութիւն-
ներուն, որուն վրայ կեցած է բուն ջեր-
մեռանդութեան հողին, ուրկէց ստոյդ
նշանով մը կիմացուի ծշմարտասկէս սիրե-
լը դանիկայ ու իրեն հարազատ որդի ըլ-
լալը:

ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԻՒՆ Ա.

ՏԵՐԱՄՈՐԸ ԱՆԱՐԱՏ ՅԴՈՒԹԵԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴԸ

« Ամենահին զեղեցիկ ևս մերձաշոր իմ, և ա-
րատ ինչ ոչ գոյ ՚ի քեզ » .

ԵՐԳ. Դ. 7 :

Վհա տեսայ սուրբ Սիոնին բարձր ամ-
պերուն դպած խորհրդաւոր լեռներուն վր-
րայ ան հիանալի զարմանալի բերդին շէն-
քը՝ ընդհանուր ապականութեան հեղե-
ղէն անհաս անկոխ մնացած , ու աստուա-
ծային հովանաւորութեան մը մասնաւոր
արտօնութենով ու առանձնաշնորհութե-
նով անվեասելի անմերձենալի սկահուած .
տեսայ երկնքին վրայ մութ ամպերուն մէջ
տեղը ծաթած Յակոբին լուսաւոր փայլուն
աստղը , աշխարքիս բաղձալի խաղաղու-
թեան ու պայծառ օրերուն օգերու սպար-
զութեանը աւետարեր . տեսայ խորհրդա-
ւոր լրացեալ լուսինը զէալ ՚ի արևելքին
վրայ տեսնուած , որ աստղերուն մէջ մի-
նաւոր զլսուն մեղքին զիշերը փարատե-

լու բաւական կը լլայ . տեսայ ան զուարթ
 սլայծառ արշալոյսը , արդարութեան արե-
 ղական լուսաբեր ու սպասեալ Մեսիային
 լրաբեր , որ մարդկանց սիրտը միտքը առ
 հասարակ ցնծութեամբ ուրախութեամբ
 կը լեցընէ կը թաթիւէ . վերջապէս տեսայ
 ան ամբիծ շուշանը մաքրութեամբ սրբու-
 թեամբ զարդարեալ , որ հովիտներու վրայ
 ուրիշ ծաղիկներուն մէջէն նազելի տես-
 քով ու բարձր հասակովը զլուխը վեր վեր-
 ցուցած , ամենուն աչքը զմայլելով , իրեն
 կառնէ կը ճղէ : Վասն զի ահա տեսայ
 ճանչցայ գտայ Արքիամ կոյսը , իր յղա-
 նալուն վայրկենէն մաքուր սուրբ ու անա-
 րատ , Աղամին որդիքներուն ընդհանուր
 անէծքէն , սկզբնական մեղքին ապակա-
 նութենէն ազատ անշաղախ պահուած ու
 աստուածոյին անհուն իմաստութեանը
 յաւիտենական դադանեացը մէջ Աստու-
 ծոյ միածնին աշխարքիս փրկչին մայրու-
 թեանը մենծ փառաւոր բարձր պաշտօնին
 ընտրուած , ինչպէս որ ալ ան ցեղ արժա-
 նաւորութեան վայել աստիճանի մը համա-
 ձայն անարատութեամբ անմեղութեամբ
 զարդարուած , զեռ իր յղանալուն առջի
 վայրկենէն : Ուստի ահա աս նկատմուն-
 քով անոր զեղեցիկ զովասանականը ա-
 սանկ բարձրէն մը կերպէ հիմա երգ եր-
 դոցը . « Ամեննեին զեղեցիկ ես մերձաւոր

իմ, և արաւու ինչ ոչ զոյ՝ ի քեզ ։ իբր թէ
 ըսել կուղէ . դուն, ով Մարիամ, բոլոր
 ստեղծուածներուն մէջէն ընտրուած զա-
 տուած, մէկ հատ մըն ես ու քեզի նման
 չունիս, ամենէն զեղեցիկը զերազանցը
 ու շնորհալին, ամէն կերպ շուքի շէնքի,
 շնորհքի վայելչութեան մէջ . « Ամենեխն
 զեղեցիկ ես », որուն նմանը համեմառը
 հաւասարը չկրնար մտածուիլ ըլլալ ստեղ-
 ծուիլ . վասն դի ինչպէս որ բուն զեղեց-
 կութիւններուն բարութիւններուն լոյսե-
 րուն ու փառաւորութիւններուն սկիզբէն
 հիմէն աղբիւրէն Աստուծմէ կըսեմ առած
 բերած կանչած ես քեզի քու ան զեղեց-
 կութիւնդ, անանկ ալ բոլոր ստեղծուած-
 ներուն զեղեցկութենէ անհամեմատ վեր
 ըլլալով ստեղծողիդ ինչպէս թէ նմանած
 ես, անոր մօտիկցած, քովը ելած, մօտ
 կայնած ես . անանկ որ թէ որ անոր հա-
 ւասարած նոյնը չես նէ, զոնէ անոր հետ
 բազգատութեան մտած, զրեթէ նմանածն
 ես . « Մերձաւոր իմ ». ստեղծողին բար-
 ձրութեանը, աստուածութեան զերազան-
 ցութեանը զեղեցկութեանը նման ստեղ-
 ծուած ձեռազործ մըն ես . ճարտար պատ-
 կերհանի մը վարպետ հիանալի զրիչին
 կենդանի զուներուն զարկուածովը բարակ
 քաշուած մը, ամենակատար զործքն ես,
 քեզ ստեղծող Աստուծոյդ նման, որ միշտ

անոր ամենակարողութիւնը ; անհուն իւ
 մաստութիւնը կը քարողես կը յայտնես
 վրադ . որ զիտցաւ կրցցաւ քեզի անանկ
 անհամեմատ աննման զարդարել իբրև իր
 ամենակարող ձեռքին ամենակատար վեր-
 ջին դործք մը , իր խմաստութեանը կարո-
 ղութեանը զիւտ մը , ճիզն , լրում մը . այն
 պէս որ քեզ տեսնող զննողը անտեսանե-
 լի անզննելի աստուածութիւնը կը յիշէ
 միտքը կը բերէ կը նկարէ , ու զրեթէ զա-
 նիկայ տեսածի եղանակաւ մը , կասլի կը
 հիանայ կըսքանչանայ , կըզմայլի վրադ ,
 ու մեծածայն կը զովէ երկնաչափ կը բար-
 ձրացընէ զանիկայ՝ որ զանոնք տուաւ քե-
 զի իրմէ հաղորդելովը : Բայց ինչո՞ւ ասոնց
 ամենը . վասն զի « Եւ արատ ինչ ոչ զոյ
 'ի քեզ ». աղտ մը , բիծ մը , կեղտ մը , պակ-
 սութիւն մը ամեննին չունիս , չկայ , չէ եւ
 զած , չէ տեսնուած ու գտուած վրադ ,
 ոչ մեղք , և ոչ մեղքի նշան , շուք , ստուեր ,
 տղեղութիւն մը , ոչ առաջ և ոչ ետքը .
 յղանալուդ վայրկենէն ինչուան կենացդ
 ետքի րոպէն , սկզբնական մեղքէն մնա-
 ցած շաղախ մը , ներդործական մեղքով
 անցած զացած մնացած աղտ մը , ապա-
 կաննեալ բնութիւն , մարմնաւոր ցանկու-
 թիւն , ախտաւոր մոլութիւն , բնական ան-
 կատարութիւն , կամ ինչ և իցէ փոշետե-
 սակ , չնչին , տղեղ , անհաճոյ շարժմունք

մը վարմունք մը , ոչ ներսէն ոչ դրսէն չէ
 եղեր , չէ տեսնուեր , չէ կրցեր զտնուիլ
 վրագ . հապա ամեննեին սուրբ , բոլորովին
 մաքուր , մի միայն ամբիծ անարատ , մէկ
 հատիկ կատարեալ աղաւնի : Անաւանդ
 որ ասոնց ամենուն վրայ , միանգամայն
 ևս ամէն տեսակ հեղական , աստուածա-
 րանական առաքինութիւններով բարե-
 գործութիւններով , երկնային աստուա-
 ծային շնորհքներով պարզմներով , բնա-
 կան , զերբնական ձիրքերով արտօնու-
 թիւններով զարդարուած լիք , լեցուն , ան-
 ցած աւելցած առատացած . վասն զի ըս-
 տեղծուելուդ յղանալուդ սկիզբէն անմեղ
 անարատ ըլլալովդ , բոլորովին Աստուծոյ
 եղած ևս , հազիւ թէ սուրբ հոգիդ մարմի-
 նիդ քովը եկած միաւորուած , հոգին սուր-
 բը , շնորհքը , սէրը մէկէն սրտիդ մէջը իր
 շարժմունքները ընելովը , Աստուծոյ զոր-
 ծելու Աստուծոյ ըլլալու սկսած ևս . ինտոր
 որ յղանալուդ ժամանակէն առանց մե-
 ղաց , առանց անկատարութեան մը , Աս-
 տուծոյ հաճոյ սիրելի , նմանապէս ալ ա-
 ռաջ ու ետքը միշտ անանկ ; միշտ սուրբ ,
 միշտ անարատ , միշտ աստուածահաճոյ
 ու սիրելի , ուստի ատոր համար ալ միշտ
 ամէն իմիր ամէնէն ինչպէս երդ երգոցէն
 ալ ամէն իրաւամբ ու լեցուն բերան օրհ-
 նութեամբ դովութեամբ մի միայն երդուե-

լու արժանի . « Ամենսին զեղեցիկ ես մեր-
ձաւոր իմ , և արատ ինչ ոչ կոյ ՚ի քեզ » :

Ամենասուրբ կոյսը ինչպէս որ իր յղա-
նալուն վայրկենէն ամէն կերպ զերբնա-
կան սլարդեներով ու օրհնութիւններով
լիք է , անանկ ալ բնական ամէն ցեղ ձիր-
քերով զարդարուած է . վասն զի նոյն
վայրկենէն Աստուծոյ արժանի մայր ըլլա-
լու ընտրուած ըլլալով անոր արժանաւոր
բնակութիւն , ահեղ աստուածութեան մը
աթոռ ըլլալու պէտք եղած սլատրաստու-
թիւններով յարմարուած տրամադրուած
է , մանաւանդ թէ նոյն ատենին մէջը իր
խոնարհութեան ճանաչմունքով իր սիրոյն
վառումովը զրեթէ արդէն տռած ձզած
փակած է զԱստուած իր ներսը սրտին
մէջ : Վասն զի իրեն կենսական կենդա-
նական շարժումը սկսած չսկսած , մէկէն
կը ճանչնայ զԱստուած ու աստուածային
ստորոգելիքները , անոր մենծութիւնը ամե-
նակարողութիւնը վեհափառութիւնը , ու
ճանչնալովը կիմանայ անոր ամէն բանէն
վեր ու մի միայն ամենուն սիրոյն ու պա-
տույն արժանի ըլլալը , ու ասիկայ իմա-
նալովը կը փառաւորէ կը սիրէ զԱստուած
ամէն բանէն վեր իր ըոլոր ուժով ու ջան-
քովը : Նոյնպէս կը ճանչնայ միանգամայն
աստուածային իմաստութեան ու անհուն
դիտութեան ծածուկ խորհուրդները , Ա-

դամին սկզբնական մեղքով զրախտէն ան-
 կումը ու իր խեղճութենէն աղատուելոն
 համար հանդերձեալ Աեսխային աշխարհը
 դալուն պիտոյ ըլլալը . ու առիկայ ճանչ-
 նալովը , կը տեսնայ Աստուծոյ բանին
 մարմնաւորութիւնը , մարդեղութիւնը ,
 փրկագործութեան խաչին մահուան հիա-
 նալի խորհուրդը , ու որով ալ իրեն անոր
 մայր ըլլալուն 'ի յաւիտենից ընտրութիւ-
 նը : Ահա այսսպիսի նկատմունքներով ,
 ինչպէս որ իր յղանալուն րոպէն կը ճանչ-
 նայ կը տեսնայ զԱստուած անհուն սիրոյ
 արժանի էակ ու Ադամայ որդիրը խեղճու-
 թեան նպատակ մը , ատանկ ալ ան ինը
 ամսուան միջոցին մէջ իր մօրը սուրբ Ան-
 նային ծոցը զոցուած փակուած մնալուն ,
 արդէն իր սրտին սիրոյ շարժմունքի սաս-
 տիկ վառումով կայրի կը տոչորի՝ սիրելու
 պատուելու զԱստուած իր հաճութեան
 սկիզբը ու սիրոյն նպատակը , ու խղճա-
 լու ցաւելու միանդամայն մարդկային աղ-
 ղին ընդհանուր թշուառութեանը զրայ :
 Տեմնալով աստուածային վեհափառու-
 թիւնը մեղքով անարդուած քամահրած
 մարդէն , կը ցաւի կը տրտմի անոր եղած
 քամահրանացը . տեսնալով մարդուս սա-
 տանային դերութենովը յաւիտենական
 կորստեան վիճակին մէջ ըլլալը , կաղաչէ
 կը միջնորդէ բարեխօս կըլլայ անոր հա-

մար, որպէս զի զիջանի հաճի աստուածութիւնը, երկինքը ժամ մը առաջ անձրենէ իր առատութիւնը սոված ծարաւի երկրիս, փութով խրկելով ան օրէնեալ մարդը, օծեալ արդարը, որով ամէն օրէնքները արդարութիւնները իրենց տեղը գտնալով մարդկութիւնը աստուածութեան հետ հաշտուած, նորէն մարդը իր առջի փառաւորութեան վիճակը վեր ելայ բարձրանայ: Որպիսի աղնուական զեղեցիկ զգայուն փափուկ սիրտ:

ՔԱՂԵԼԻՔ ՊԱՐՏԱՊՐՈՒԹԻՒՆԵՐ

Ահա ամենասուրը կուսին անարատ յղութեան աս հիանալի խորհուրդը խէլ մը բարի խորհուրդներ ալ իմին մտքիս մէջ կը շարժեն:

Նախ և առաջ իրեն մարուր անարատ ըլլալը՝ որով իր յղանալուն վայրկենէն մեղքն ու մեղքի ամէն արատը դուրս կը հանացընէ իրմէն, կիմացընէ ինծի որ ինչ աստիճան սոսկումն ու ատելութիւն մը պէտք է ինծի ունենալ մեղքէն, անոր ամէն վտանգներէն, առիթներէն ետ կենալով զգուշանալով, ու ետքի աստիճան անմեղութեամբ մաքրութեամբ պահելով հողիս, ամէն կարելի զգուշութիւնը մտադրութիւնը բանեցընել վրաս. որ չըպայ

թէ կամաւոր ներդործական մեղքի տգե-
ղութենով մը աղտեղեմ դանիկայ , որով
բոլորովին անոր նմանութենէն դուրս ել-
լալով իր աչքին անհաճոյանամ:

Երկրորդ իր բոցավառ սրտին սէրը որով
իր յղանալուն բովէէն ամենայն զօրու-
թեամբը կը սիրէ կը պատուէ զԱստուած ,
կիմացընէ ինձի՝ որ ինչ եղանակ պէտք է
ինձի սիրել դանիկայ , ամէն մտածմունք-
ներուս դիտմունքներուս , զործքերուս
վախճան ընելով գաստուածսիրութիւնը ,
ամէն աշխարհային բաղձանքները դուրս
ընելով ինձմէ , ու մինակ ստեղծողիս սի-
րովը գառուելով բորբոքելով , որպէս զի
անանկով սիրելի ըլլամ տիրամօր աչքին ,
անոր հետ սիրելովս զԱստուած :

Երրորդ իր աղեկառոր սրտին զութը՝ որ
իր յղանալուն ատենէն կը ցուցընէ մար-
դուս խեղճութեանը ու կուզէ անոր բարի
ընել , կիմացընէ ինձի՝ որ ինչպէս պէտք
է անոր զօրաւոր բարեխօսութեանը հզօր
պաշտպանութեանը ամէն իմիր դիմել ,
կարօտութիւններուս նեղութիւններուս
մէջ անոր վագել իյնալ , որպէս զի իրեն
ձեռքովը կարենամ առանց մեղաց ու Աս-
տուծոյ շնորհաց մէջ կեանքիս օրերը ան-
ցընել , սրբութեամբ ապրիլ ու սրբութեամբ
մեռնիլ :

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ Բ.

ՏԻՐԱՄՈՐԸ ՆԵՐԻՆԴԻՆ ԽԱԲՀՈՒՐԴԻ

«Բազում դատերք առացան զմեծուրիւն..բայց
դու առաւել եղեր և անցուցեր զամենելումք».

ԱՌԱԿ. 1.8. 29:

Թէ որ երեսի մարդկանց ծնունդին օրը
ինչպէս նշանաւոր օր մը իրենց պարծան-
քին ու փառաւորութեանը , հարկինքով
հանգիսիւ տօնախմբութիւն կըլլայ , որ ա-
նոնք ալ ուրիշներուն պէս սկզբնական
մեղքի մէջ ծնած ըլլալով , արդէն անէծ-
քին դատապարտութեան ներքե են , հա-
պա ինչչափ աւելի ամենասուրբ կուսին
ծնունդը , որ չէ թէ մինակ նախահօրը մե-
ղաց պարտքէն աղատ անարատ ծնած է ,
հապա իրեն պանծալի սրբութեան ու կա-
տարելութեան փառքին կողմանէ , ու մե-
ղի ուրախութեան ու բարեգուշակ աւե-
տեաց օր մը ըլլալուն պատճառաւը , մենծ
հանգէսով երգով պարով տօնախմբելու
արժանի է : Իրեն սրբութեան ու կատա-
րելութեան փառքին ըսի , վասն զի թա-
ղաւորաղուն զաւակը չէ թէ միայն մենծ
տնէ տեղէ , պայծառ ճուղէ ու թաղա-

որական նշանաւոր ցեղէ մըն է , հապա
ինչպէս երկնաւոր ծնունդ մը ազատու-
թեան որգւոց կարգը եղեմական դրախտի
մը վիճակը ծնած ըլլալովը , բոլոր կանան-
ցածնածներուն մէջէն ամենէն սուրբն ու
սրբագոյնն է , սկիզբը հիմը սրբութեան
լեռներուն վրայ ձգուած զրուած . անանեկ
որ իր ծնած ատենը երկրնքին սրովրէնե-
րէն ու սուրբերէն աւելի սուրբ ու լի շնոր-
հօք ըլլալով , սրբութեան ու փառքին վեր-
ջին ծայրը հասած է , անոնց ծայր սե-
պուածը ասոր հիմ եղած է : Ասոր համար
իրաւցընէ արժանի է որ այսպիսի հրաշա-
լի զովասանական մըն ալ երգէ անոր Առա-
կացը . « Բազում զստերք ստացան զմե-
ծութիւն . . բայց դու առաւել եղեր և ան-
ցուցեր զամեններումքը » : Իրեն թէ ըսել
մը իրեն . իրաւ ով Մարիամ , քեզմէ ա-
ռաջ խէլ մը մենծ երեելի ցեղերէ արքայա-
զուն դիւցազն զաւակներ աշխարհք եկան
ծնան՝ որ իրենց նշանաւոր զործքերով ու
ցանցառ առաքինութիւններովը , մենծու-
թեան սրբութեան անուն ձգեցին , մենծէն
պղտիկէն մատով ցուցուեցան ու ամենուն
աչքը իրենց առին ձգեցին . բայց ահա ա-
նոնց ամէնը զրեթէ քուկին մեծութեանդ
սրբութեան ու աննման կատարելութեանդ
օրինակ նմանութիւն մը միայն ըլլալով ,
հաղիւ թէ քուկին աշխարքիս վրայ տես-

նուելուդ, զեռ նոր ծնած խանձարրապատ
կաթնկեր փափկիկ մատղաշ մանուկ մը ,
անունդ լսուելուն անոնց ամենուն ձայնը
կտրուեցաւ, որոնք իբր թէ մթով մը պա-
տած՝ յափառենական լուսութեան մէջը մը
նացին . ինչպէս թէ մութ զիշերուան մը
երկընքին երեսը պարզ շատ ու մանտըր-
տիկ խոշոր աստղերով լեցուն, որ իրենց
մթագին լուսովը կը ջանան կը ճղնին մէ-
կըզմէկէ աւելի փայլուն երենալ, բայց հա-
զիւ թէ ան թանձր մթուն մէջ կրնան մէյ-
մէկ քիչ իրարմէ որոշիլ . թէ որ արեք
կարմրած արշալոյսին ետևէն վաղելով
մէկէն վրայ հասնի իր թագաւորական վե-
հափառութենովը , ու առանց ամալի մա-
քուր հորիզոնի մը վրայէն ծագի ինչպէս
առազաստէն ելած նոր հարս մը իր վեր-
ջին զեղի շուրի ու փալփլուն զարդերու
մէջ , նայիս աստղերուն ամէնը մենծ
պզտիկ մնացած լոյսերնին մէկէն իրենց
ժողված , սուզի հազուստով մը աչքէ կը
փախչին ու կաներեւութանան : Ահա ա-
սանկ ալ դուն, ով Մարիամ, աշխարհք ոտք
կոխելուդ երենալուդ, քուկինանզիւտ պայ-
ծառ առաքինութիւններուդ ու կատարե-
լութիւններուդ փալփլումովը , ամէն քեզ-
մէ առաջ եղած սուրբերն ու սրբուհինե-
րը մթնցուցիր . զեռ նոր ծնած մանուկ օ-
րիորդ մը՝ անոնցմէ մենծ սուրբ , աւելի

կատարեալ երեցար . անանկ որ ծնած օ-
րիդ ունեցած սրբութիւնդ անոնց մեռած
օրուան բոլոր կեանքերնուն մէջ ստացած
սրբութենէն վեր եղաւ . « Բայց զու առա-
ւել եղեր և անցուցեր զամեներումք » :
ի՞նչպէս . վասն զի ծնած օրուընէդ 'ի վեր
սկզբնական մեղքէն անարատ պահուած
ըլլալով՝ ինչպէս որ ետքն ալ ներգործա-
կան ամէն մեղքէն՝ ոչ երբէք ան աղտը ,
կեղար , մութը , տղեղութիւնը վրադ ե-
րեցուցիր , ոչ բնաւ անոր ծառայ զերի ե-
ղար , որով ոչ ալ նոյն անէծքին դատա-
կնքին պատժոյն ներքեւ ընկած մնացիր .
Հապա միշտ Աստուծոյ երեսին ան զեղե-
ցիկ պատկերը , աչքին անարատ լոյսը ,
բերնին մաքուր շունչը , ինչուան վերջը
մաքուր փայլուն պահեցիր , միշտ սուրբ ,
միշտ օրհնեալ , միշտ շնորհքով լի , անոր
համար ալ միշտ ամենուն մէջը մի միայն
զովեալ երանեալ ու փառաւորեալ : Բայց
աս զովեստը զեռ բան մը ըսել չէ , քիչ
է քեզի համար , աւելի մենծը զերազանցը
ունիս զովասանքներէդ . ինչուան հոս քե-
զի ըստած երզերը զեռ մէկ անզամանդն
է զլխուդ արքայական թագին . վասն զի
ծնած վայրկենէդ երկնի և երկրի ստեղ-
ծող Աստուծոյ արժանաւոր մայր ըլլալու
աստիճանին ընտրուած ըլլալովդ՝ նոյն
ատենէն ան ցեղ շլսուած շտեսնուած բար-

ծրութեան պատիւի մը հաւասարաչափ
 շնորհքով մըն ալ զարդարուած լեցուած
 տեսնուեցար, որով քեզմի, առաջինները
 ետքի զալիքներուն հետ մէկտեղ անցնեւ-
 լով, զամէնքը ապշեցուցիր զարմացուցիր
 վրադ. շնորհք մը քեզի՝ որ ստեղծուածի
 մը չէր եղած: Վ ասն զի ընտոր որ պաշտօ-
 նիդ արժանաւորութիւնը անհուն խելքէ
 մտքէ վեր էր, նոյնպէս ալ շնորհքիդ չա-
 փը անհուն բարձր եղաւ՝ որ սահմանի չա-
 փի չէր կրնար զալ. որով արգէն ծնանե-
 լուդ վայրկենէն շնորհքներու ովկիանոսով
 մը հարստացար, նոյն իսկ բարութիւննեւ-
 րու շնորհքներու աղբիւրը առատութիւնը
 ներսը սրախիդ մէջ ընդունելու բովանդա-
 կելու պատիւին 'ի յաւիտենից կանչուած
 ըլլալովդ: Ու թէ որ ծննդեանդ ատեն աս
 եղանակ աս աստիճան շնորհքի մը տէր
 կըսուիս նէ, հապա թէ զանոնք բոլոր
 կեանքիդ մէջ մինչև երկինք վերափոխուե-
 լուդ, օր օրուան վրայ վայրկեան վայրկե-
 նի ետեսէն բազմապատկութենով մը վերա-
 դիր ընելով մտածեմ խորհրդածեմ, որուն
 հաւատարիմ պահպանութենով ու դոր-
 ծաղիր նախանձաւորութենով մը միշտ
 առջի շնորհքի վրայ կրկինը, մէկին վրայ
 տասնապատիկը կանչեցիր հրաւիրեցիր
 քեզի, ո՞ր աստիճան, ինչ բարձրութիւն
 արդեօք ելած հասած կըլլայ քուկին ըր-

նորհքներուդ չափին ու որքանութիւնը .
զորն որ իրաւցընէ ուրիշ կերպով չեմ
կրնար բացատրել , իմանալ ու իմացընել ,
բայց եթէ հրեշտակին հետ կանչելով քե-
զի . « Լի շնորհօք » , շնորհքներու լիու-
թիւն մը , գանձարան ընդունարան ծով մը
շնորհաց : Ուստի աս ամէն կողմանէ քու-
կին սքանչելի ծննդեանդ փառքը բոլոր կա-
նանցածնածներուն մէջէն մէկ հատիկ ան-
նման գերազանց տեսնալով դանալովս
զքեզ , ինչպէս աստղերուն մէջը լուսին
մը իր լրութեան փառաւորութեան մէջ ,
խիստ վայել է որ ես ալ զարմացմամբ Ա-
ռակացին հետ երգեմ քեզի . « Բազում
դստերը ստացան զմեծութիւն . . բայց դու
առաւել եղեր և անցուցեր զամենեքումբը » :

Տիրամօրը հրաշափառ ծնունդը չէ թէ
միայն իրեն փառաց ու պարծանաց նիւթ-
մըն է , հապա միանգամայն մեր ուրա-
խութեան ու խնտումին առիթ ու պատ-
ճառ մըն է , ինչպէս բոլոր մարդկութեան
ծայրագոյն բարւոյ ու մասնաւոր երջան-
կութեան մը մեղի . վասն զի ահա անիկայ
մարդկանց աղղին ճշմարտապէս նորողիչ
եղաւ , աշխարքիս փրկիչը մեղի պարզելու
միջնորդ մը զալով , ու ինչպէս արուսեակ
մը աւետելով մեղի արդարութեան արե-
գակը՝ որ իրեն ետեէն ու իր առաջնորդու-
թեամբը կը փութար կարտորար աշխար-

քիս գալու : Աս մտքով ինչպէս որ սուրբ
կուսին ծնունդը մեր խեղճութիւններուն
վերջ ու միսիթարութիւններուն սկիզբն է,
նոյնպէս ալ աշխարքիս փրկութեան օր կըր-
նանք կանչել դանիկայ . որ առաւօտեան
ցողի մը պէս երկընքէն իջնալով մեղի ու
ինչպէս ծառ մը կենաց տնկուելով երկրիս
մէջ , կենաց ու անմահութեան պտուղը
զաստուածորդին փրկիչ Յիսուսը տալու
մեղի . կամ ինչպէս շնորհքներու խողո-
վակ մը երկընքէն երկրիս վազցընելով ա-
մէն կերպ առատութիւնը սոված ու ծա-
րաւի մարդկային բնութեան : Աս նկատ-
մունքով ո՞րչափ ծափածայն ցնծութեամք
պէտք է որ տօնենք ան ծնունդը , որ օ-
րուան արշալուսովը յաւիտենական դիշե-
րի մը մութէն աղատեցանք՝ արդարու-
թեան արեգականը խոստացած ըլլալով
մեղի , ու յաւիտենական մահին դատակնի-
քը՝ որ ճակատներնուս վրայ դրոշմած էր՝
անոր որովայնին տալու օրէննեալ պտուղով
ջնջեցինք մեղմէ : Բայց ահա ինչչափ որ
մեր ուրախութիւնը շատ է , նոյնչափ ալ
տիրամօրը ուրախութիւնը կրկին աւելի է .
չէ թէ միայն անոր համար՝ վասն զի զեռ
աշխարքիս վրայ ոտքը դրած չդրած , ան հին
դժոխային վիշապին զլուխը արդէն իր ոտ-
քին տակը ճմլած կը տեսնայ , որով մեղ-
քին թագաւորութիւնը բարձուած , երկ-

նաւոր հայր վերէն զուարճացած , հապա
միանգամայն կը տեսնայ մեղի սատանային
զերութենէն աղատած իր ձեռքովը , ու ա-
ռաջին անէծքին տեղը օրէնութիւն ժա-
ռանգած : Ասանկով տիրամայրը իր ծնած
օրէն մայրենի զութ մը փափուկ սէր մը
կը զգաց սրտին մէջը մեղի համար , ու կու-
ղէ բարի ընել մեղի , ու բարի ընելովը՝ մեր
բարւոյն վրայ կուրախանայ . ու ինչպէս
որ անոր սիրտը իր սիրովը նոյն վայրկենէ
կըսկսի դործել մեղի համար , անանկ ալ
անոր հետ ամէն աղնուական մասերը՝
միաքը կամքը նոյն սրտէն շարժումն առ-
նելով , ամէնքը իրեն հետ նոյն վայրկե-
նէն մեղի համար կը մտածեն , բարի կը
կամենան , կաղաչեն , բարեխօս կը լան
Աստուծոյ առջեր իր միածնին պատարա-
զին միջնորդութենովը , որ իր ձեռքը յանձ-
նուած՝ իբր թէ նոյն ատեն կըսկսի նուի-
րել զանիկայ աշխարքիս փրկութեանը հա-
մար :

Ահա ասչափ ու աս աստիճան զզալի
փափուկ ու առատածեռն է սուրբ կուսին
սէրը վրանիս դեռ իր ան մատղաշ հասա-
կին , փափկիկ մարմինին , նորաբուսիկ
սրտին մէջ :

ՔԱՆԵԼԻՔ ՊԵՐՏԱԿՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ահա ամենասուրբ կուսին ծննդեան աս ղեղեցիկ խորհուրդը խէլ մը խորհուրդներ ալ իմին մտքիս մէջ կը նորոգեն :

Նախ և առաջ որովհետեւ իր սուրբ ծը- նունդը ասանկ իրեն փառքի օր մըն է , անանկ ալ իմին ուրախութեանս պատճառ մը պիտոր ըլլայ . Հապա ինչպէս պէտք է ինծի ցնծութեամբ սրաի տօնակից ըլլալ իրեն , ու պատուել անոր սրբութիւնը , պարծենալով ես ինծի այնպիսի զիւցազուն մօր մը ծառայ ու պաշտօնեայ ըլլալուս , որուն առաքինութիւնը կատարելութիւնը իր ծնած օրէն ամէն սուրբերէն վեր է :

Երկրորդ որովհետեւ անիկայ իր ծնանե- լուն վայրկենէն այնպիսի առանձին շը- նորհքներով զարդարուեցաւ որ մէկու մը առաջ կամ ետքը չէ եղած , Հապա ընտոն պէտք է ինծի ան շնորհաց աթոռին վստա- հասիրտ զիմել , խնդրելով անոր միջնոր- դութեամբը հարկաւոր եղած շնորհքները ու անոնց մէջ հաւատարիմ պահպանու- թիւն ընել , որպէս զի աւելի մենծին ար- ժանի ըլլամ :

Երրորդ որովհետեւ իր ծնանելուն օրուը- նէ ասանկ զթալից ու որդեսէր մօր մը ար- ժանացեր եմ , որուն սիրտը , միտքը , կամ-

քը միշտ ինծի բարի ընել մտածել ուզել
է, հասկա ինչպէս պէտք է ինծի իբրև հա-
րազատ ճշմարիտ որդի մը ամէն անգա-
մին իրեն երթալ իյնալ, յուսալ ամէն կերալ
բարութիւնը օգնութիւնը իրմէ, լիք վրս-
տահութենով մը ընդունելու ամէն խըն-
դիրքներս՝ որոնց կարօտութիւն ունիմ կե-
նացս մէջ ու մահուանս ատեն :

ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԻՒՆ Գ.

ՏԻՐԱՄՈՐԸ ԸՆԾԱՅՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻԸ

« Զի հայեցաւ ՚ի խոնարհութիւն աղախնոյ
իւրոյ . զի ահա յայսմհետէ երանեսցեն ինձ
ամենայն ազգք » .

ԴՐԻԿ. Ա. 48 :

Ինչպէս որ անզործ սէրը ճշմարիտ սէր
չէ, ու ոչ ալ առաքինութիւնը զովելի տ-
ուանց փորձի ու արդիւնքի, ասանկ ալ տի-
րամայր կոյսը իր ընծայման խորհուրդին
մէջ զործքով ու արդեամք երևան կընէ իր
կատարեալ աստուածսիրութեան ու խո-
նարհութեան առաքինութիւնները : Վ ասն
զի մատղաշ կոյսը զեռ իրեք տարեկան
փափուկ օրիորդ մը , բոցավառ սիրով

սաստիկ վառուած ու մէկ ետքի աստիճան
 խոնարհութենով ու մահացուցմունքի հո-
 գիով , թող տալով իր տունը , հայրենիքը ,
 ազգականներն ու միանդամայն ինքը զին-
 քը , իր կամքը միտքը ու բոլոր աշխարհքը ,
 կը փութայ կը վաղէ Աստուծոյ տաճարը
 նուիրելու մատուցանելու զինքը Աստո-
 ծոյ մէկ մշտնջենաւոր ողջախոհութեան ու
 ծառայական խոնարհութեան ու հնագան-
 գութեան հաստատուն խոստմունքով մը ,
 մէկյարատեն մահացուցմունքիներքն զնե-
 լով իր ամէն զգայութիւնները : Ահա օ-
 րէնքին հրամայածին պէս զոյզ մը տառ-
 րակաց ձեռքը՝ իբր թէ իր անմեղ մաքոր
 սիրտը , կամ ինչպէս տարենոր գառնուկ
 մը՝ որուն վրայ կը փայլի իր հոգւոյն ան-
 մեղութիւնը , հեղութիւնը , խոնարհութիւ-
 նը , սրտին հետ մէկ տեղ « Հանապազ մե-
 ռանիմ » խօսքը բերանը՝ եկեռ է իր կա-
 մաւոր պատրաստական հանապազօրեայ
 պատարազը Աստուծոյ սեղանը հանելու ,
 մէկ կատարեալ , ամբողջական մահա-
 ցուցմունքի ու խոնարհութեան կրթու-
 թիւններուն զոհի մատուցմամբը , բոլոր
 կենացը մէջ այրելու առջորելու Աստուծոյ
 փառացն ու սիրելոյն սիրոյն համար : Ի-
 րաւցընէ աստուածութեան արժանի զոհ
 մը նուէր մը ընծայ մը՝ որ իրմէ այնպիսի
 մաքոր սուրբ խոնարհ հոգիներու անուշ

ու աստուածահաճոյ հոտեր կը բուրէ .
 վասն զի չէ թէ միայն ամբողջական զոհ
 կատարեալ ողջակէզ մըն է անիկայ , ուս-
 կից դուրս բան մը չմնար՝ ամէնը միան-
 գամայն իրեն հետ միատեղ ընծայելովը ,
 հապա ցածուն խոնարհ մտքերով թաղա-
 տրագուն թագուէի մը աղախինի կերպով
 ու ձեռվընծայելով զինքը , Աստուծմէ ար-
 ժանի եղած է հաճութեամբ սրտին ու ա-
 նուշութեամբ երեսացը նայուելու ու ըն-
 դունելու , զորն որ նոյն ինքն կոյսը իրը
 թէ իր անձին տկարութեանը վրայ պար-
 ծենալով կը յայտնէ ամենուն . « Զի հայե-
 ցաւ ՚ի խոնարհութիւն աղախնոյ իւրոյ .
 զի ահա յայսմէնետէ երանեսցեն ինձ ամե-
 նայն աղզք » : Իրը թէ ըսել կուղէ . չէ թէ
 մինակ մարդիկ ու աշխարհ ամենայն ափ
 ՚ի բերան զարմացեր մնացեր են իր ըրած
 ընծային կատարելութեանը , ամէնը միան-
 գամայն տալովը՝ առանց բան մը պահելու
 իրեն ; ու ընծայողին խոնարհութեան վրայ
 մենծութեան տեղ ցածութիւնը , հարըս-
 տութեան տեղ աղքատութիւնը , թաղու-
 հիր տեղ աղախնութիւնը յանձն առնելուն
 համար , հապա նոյն ինքն Աստուած վերէն
 երկընքին բարձրութենէն աղախին կուսին
 խոնարհ ընծային արժանի համարերէն նայ-
 ելու ու նայելովը զուարճանալու , ու զուար-
 ճանալով զոհ սրտով ընդունելու զանիկայ ,

սաեղծուածներուն մէջէն զտնալով զանիւ
կայ մէկ հատիկ իրեն խոնարհ աղախին
մը . անանկ որ անոր յղանալուն սկզբնաւ
կան մեղքէն անմասն ըլլալը , ծնած ատեւ
նը աստուածամայրութեան մենծ պաշտօ
նին ընտրուած ըլլալը , ու իրեն առանձնաւ
կան շնորհմունքներուն , պարզեներուն
ձեռքովը հողին սուրբին սքանչելի հարս
մը պատրաստուած զարդարուած ըլլալը ,
հրեշտակներուն ու սուրբերուն դշխոյ ,
երկնի և երկրի թագուհի ըլլալը , ամէնը
մէկտեղ անչափ չէ զուարճացուցեր զԱս
տուած , չէ հրաւիրեր նայելու ըրած ըն
ծային վրայ , որչափ որ իրեն ան աղախիւ
նի ձեռվ պարկեցտ խոնարհ վարմունքով
ընծայելով դինքը . « Զի հայեցաւ ՚ի խո
նարհութիւն աղախնոյ խրոյ » : Ահա ա
սոր համար կոյսն ալ չափածենալով ոչ
աստուածամայր ըլլալուն , ոչ թագաւո
րազուն թագուհի ըսուելուն , կարծես թէ
ան ամէն սպատուանունները փառաւորու
թիւնները մէկդի ձզած , մինակ Աստուծոյ
ամենախոնարհ աղախին մը ըլլալուն , կու
րախանայ կը զուարճանայ սրտին մէջ .
այնպէս որ իր աս ուրախութիւնը՝ չափա
զանց խոնարհութեանը մենծ նշան , դուրսն
ալ բոլոր աշխարքին ամէն մարդիկներուն՝
որ և իցէ աղգէ ըլլայ՝ յայտնել հրատա
րակել , դուրս ծաւալել կուզէ , թէ ինքը ու

րիշ բան չէ , բայց եթէ խոնարհ , ցածուն
աղախին մը Աստուծոյ : « Զի ահա յայտմ
հետէ երանեսցեն ինձ ամենայն աղպք » .
իբր ըսել մը . ինչպէս որ ես ինձի կը պար-
ծենամ ու մենծ ուրախութիւն մը կըզգամ
Աստուծոյ աղախինը ըլլալուս , անանկ ալ
ամէնքը նոյն աչքով նայելով վրաս ու
ճշմարտապէս աղախին մը բռնելով զիս
թող երանի տան , զովեն , յարգեն , պա-
տուեն զիս . չէ թէ Աստուծոյ մայր ու երկ-
նից թագուհի ըլլալուս , որոնք իմին աչ-
քիս պղտի բան մը կուզան խոնարհու-
թեան մենծութեան քովը , հապա մինակ
Աստուծոյ աղախին մը ըլլալուս վրայ .
վասն զի ասանկ զովեստ մը , այսպիսի
պարծանք մը իմին բերանս ու անոնց մըտ-
քին մէջը ամենէն վեր սեպուած է առ-
ջիս . ասիկայ իմին փառաւորութեան թա-
զիս ամենէն պայծառ անդին անդիւտքարն
է , որ զիս ուրիշ սուրբերուն ու սրբուհի-
ներուն մէջ կորոշէ ու թագուհի անունէ ո
առաջ ըլլալով , անկէ վեր ու անով ամէն
պատուանուններս ալ կը փառաւորէ՝ լե-
ցուն բերան ամենէն երանիներ առնելով
ինձի : Ահա աս մտքով տիրամայրը ուրախ
սրառվ մը երգած է իր հրաշալի մեծացուա-
ցէ սաղմոսին ան զեղեցիկ կտորը . « Զի
հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ իւ-
րոյ . զի ահա յայտմէնտէ երանեսցեն ինձ
ամենայն աղպք » :

Ամենասուրբ կոյսը իր խոնարհութեան հանդէսին հետ , միանդամայն լրեն աստուածաբրութեան եռացքն ալ կը յայտնէ մեղի ընծայմանը խորհուրդին մէջ . վասն զի ոչ իր հասակին մատղաշութիւնը , ոչ մարմինին փափկութիւնը , ոչ իր ծնողաց սէրը զովասանքը կրնան արզելք ըլլալ իր զեղեցիկ մտածմունքին : Դեռ երեք տարուան աղջիկ մը առանց վայրկեան մը դանդաղելու , ամէն բանէն ձեռքը քաշած , հրաժարական ետքի բարելք տալով աշխրդին , կը վազէ կերթայ Աստուծոյ տաճարը ընծայելու դինքը անոր ծառայութեան . ու ինչպէս նորարոյս արմաւենի մը Աստաւծոյ տանը մէջ տնկուած՝ աղէկ մշակութեամբ կը փութայ իր մանկութեան առաքինութիւններուն առջինեկ պատուզը Աստուծոյ սեղանը նուիրելու . պահ մը ջերմեռանդական դործքերու չուտ չուտ ծաղիկներով ճիշտ կանոնապահութեան ու բարի նախանձի յորդոր իր ընկերակից ներուն ըլլալով , պահ մը կառարելութեան պաղալից ճուղերովը ծլած ծաղկած , եռացքէն պաղած՝ հոգեսորին դաղջ եղող ները իր բարի օրինակովը աստուածաղաշտութեան ու պատուիրանապահութեան ճամբան բերելու շարժառիթ ըլլալով : Վասն զի նախ առաջ իր առատաձեռն ընծայովը՝ որով ամէն ունեցածներէն մի-

անդամայն կը հրաժարի , աստուածսիրութեան հողիով մը ինչպէս զոհուելու ոչ խար մը ամէն կողմէն կը կապէ կը կաշկանդէ զինքը մորթողին ձեռքին տակը , ուրանալով իր անձը ու հրաժարելով իր աղատութենէն՝ կիմացընէ որ ինչպէս պէտք է սիրել Աստուած , ինչ աստիճան ամբողջութեամբ անկեղծութեամբ բոլորանուէր մատուցանել զինքը անոր աստուածային կամացը : Իր տևական ընծայովը որով անդամմը տուածը ետ չառներ մէյմըն ալ , հասկա յաւխտենական կոտայ ինչ որ տուեր է նէ , անանկ ամուր հաստատ հաւատարիմ իր խոստմունքին որոշմունքին մէջ , որ ամենեին փոփոխական մոքերու անկաճ չկախեր . կատարելութեան ասպարէզը ոտքը զրած չզրած , իր բարի առաջադրութիւններուն մէջ առանց թուլնալու կը քալէ կերթայ , իրը թէ թեներով թոչելով կատարելութեան ճամբան , որով կիմացընէ ամենուն որ ընտուր եռացքով ու հանապաղորդութենով համբերութենով պէտք է շարունակել առաքինութեան ու աստուածապաշտութեան ճանապարհը ինչուան ետքը : Ահա ասանկ սուրբ , այսպէս կատարեալ , աս եղանակ ամբողջական ընծայ մըն է տիրամօրը ընծան՝ որ աս օրուան օրս կընէ տիրամայրը իր տաճարը ընծայուելան , որով երկրին

Հետ երկինքն ալ միատեղ կասչեցընէ ու
կը մայլեցընէ իր աստուածսիրութեաննու
խոնարհութեանը : Իրաւցընէ Աստուծոյ
մայր ըլլալու անձէ մը , Աստուծոյ մը իր
որդին ըլլալու՝ վայել ու արժանի ընծայ :

ՔԱՂԵԼԻԲ ՊԱՐՏՍԻՈՐՈՒԹԵՒՆԵՐ

Ահա ամենասուրբ կուսին ընծայմանը
աս զերաղանց խորհուրդը , խէլ մը խոր-
հուրդներ ալ կը յայտնեն մտքիս մէջ :

Նախ և առաջ իր խոնարհութիւնը ա-
ղախինի կերպով ընծայելուն զինքը Աս-
տուծոյ կը սորվեցընէ ինծի՝ որ ինչ եղա-
նակ պէտք է ինծի յարդ ունենալ աս ա-
ռաքինութեան , ինչպէս ամենէն աւելի
Աստուծոյ աչքին հաճելի ընզունելի ըն-
ծայ մը . փառք ու սլարծանք սեպելով ին-
ծիարհամարհովիլը անարգուիլը , ուրախա-
նալով հալածանքին զրկանքին , ու ճշմա-
րիտ ըստ Աստուծոյ մենծութիւնը խոնար-
հութեան վրայ դնելով :

Երկրորդ իր աստուածսիրութիւնը ան-
պդտիկ հասակին ընծայելուն զինքը Աս-
տուծոյ՝ կիմացընէ որ ինչ աստիճան սէր
ու եռանդ մը պէտք է ունենալ ինծի Աս-
տուծոյ հաւատարմութեամբ նախանձա-
ւորութեամբ ծառայելու , պատուելու փա-
ռաւորելու զանիկայ՝ մէկ հանապազօրեայ

կատարեալ կամաւոր ընծայով մը , զոհե-
լով բոլոր կենացս մէջ անոր սիրուն ա-
մէն բաղձանքներս ու ներսի դրսի յօժա-
րութիւններս :

Երրորդ աս երկու տեսակ Աստուծոյ
հաճոյ ու տիրամօրը սիրելի առաքինու-
թիւններուն մէջ յառաջադիմութիւն ու-
նենալու համար պէտք է ինծի ամենա-
սուրբ կուսին օրինակը աչքիս առջին ու-
նենալ , տեսնալով՝ թէ անիկայ ինչ եղա-
նակ հանապազորդութեամբ , համբերու-
թեամբ ու մտադրութեամբ իր վարքին վր-
այ երևցուց զանոնք սլզտիկուց կեանքին
սկիզբէն ինչուան վերջը , որով ինծի բուն
ճշմարիտ խոնարհութեան ու աստուած-
սիրութեան ճամբան կը սորվեցընէ :



ԽԱՐՀՄԱՆ ԱՌԱՋՈՒԹԻՒՆ Դ.

ՏԻՐԱՄՈՐԸ ԱՒԵՏՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Եղիցի իւնձ լսու բանի քում».

ԴՐԱԿ. Ա. 38:

Ահա երկինքը վերջապէս չկրնար դիմանալ կուսին սիրոյն ու խոնարհութեանը, սէրը՝ իր սիրելին տեսնալու զանալու, ու անոր հետ մէկ հոգւով մէկ սրտով կապուելու միաւորուելու. խոնարհութիւնը՝ անոր սիրալ ինջած զմայլելու զուարձանալու անով, կը տրամադրէ, կը պատրաստէ, կը հրաւիրէ զաստուածութիւնը երկրնքէն երկիրը, յաւիտենական հօրը ծոցէն կուսին զիրկը: Սէրը մարմինի աշխըրքի բաղձանքները երելով, ու Աստուծոյ փառացն ու պատւոյն ցանկութենովը վառելով, ու խոնարհութիւնը իր ոչնչութեան, չքութեան, անարժանութեան, աղախնութեանը ճանաչմունքին մտածմունքով, կառնէ կինջեցընէ զԱստուած իր ներսը, ծոցը, զրկին մէջ, ու սրտին մօտը, տաճար օթեան արքայութիւն կընէ անոր: Աիրոյն ձեռքով կը դր-

ւարձանայ աստուածութիւնը , վասն զի
զտած է ան անձը՝ զոր կը սիրէ . ուստի
մէկ սիրտ մէկ հոգի ըլլալով անոր հետ՝
կը նստի կը հանդչի զմայլելու անով : Նոյն
պէս կը զուարձանայ մարդկութիւնը , վա-
սըն զի ան օծեալ օրհնեալ արդարը՝ որուն
տարիներէ 'ի վեր կըսպասէր , կը տեսնայ
մարդոց մէջ 'ի նմանութիւն ծառայի մը-
տած խառնուած : Խոկ խոնարհութեան
ձեռքով կը զուարձանայ կոյսը , վասն զի
Աստուած վերէն արժանի համարեց հա-
ճեցաւ նայելու 'ի խոնարհութիւն աղախւ
նոյ խրոյ , մեծամեծ զարմանալիքներ ը-
րաւ երեն . խոնարհ հոգին չարհամարհեց ,
խոնարհ սրտին մէջ հանդչեցաւ վայելելու .
բարձր լեռները , մեծամեծ բլուրները թող
տալով , եկաւ ինջաւ ձորերը հոգին սուր-
բին առատութենովը լեցընելու : Ասանկ է
կուսին հանդէսը իր աւետման խորհուր-
դին մէջ : Ահա երկընքէն դեսպան հրեշ-
տակ մը աստուածութեան կողմանէ խըր-
կուած է , աստուածամայրութեան բրա-
բիոն ձեռքը , ու ուրախութեան խօսք բե-
րանը : Բայց խոնարհ կոյսը կը խոռվի ,
վախը տարակուսանքը կառնէ կը պատէ ,
որ չըլլայ թէ առաքինութիւնը վեստի տը-
կարանայ , իր կուսութեան շուշանին մութ
մը գայ , որ ամէն կերպով , ու ո՛ր և իցէ
զնով անարատ ու փափուկ պահելու հետ

է : Հրեշտակը քիչ քիչ բանը կը յայտ-
նէ կիմացընէ , հողին սուրբին խօսքը ա-
ռաջ կը քչէ , բարձրելոյն հովանաւորու-
թիւնը , երկնաւորին զօրութիւնը , բանին
կատարմանը մէջ տեղ կը բերէ , որովայ-
նին պտուղը օրհնեալ կը կանչէ , ծնածին
անունը Յիսուս կուտայ : Իսկ կոյսը առա-
քինութեամբը բերկրեալ , ամենեին բար-
ձրամտութիւն ու փոփոխութիւն մը չը-
րելով իրեն , առաջ ու ետքը միշտ իր ա-
ղախինի ձեր չաւրելով՝ ցածութեամբ մը
ներկայացուցած դինքը Աստուծոյ առջին
ու բոլորովին վերին կամացը յանձնուած ,
խօսքին վերջ կու տայ , խոնարհ՝ բայց և
զօրաւոր բառով մը , մէկ խորհրդաւոր ե-
ղիցիով մը կը լմնցընէ . «Եղիցի ինձ ըստ
բանի քում» : Ինչպէս թէ ըսած կը լլայ
հրեշտակին . ահա ես մէկ ցածուն աղա-
խին մը Աստուծոյ՝ որուն խօսքը չը լլար .
չէ թէ իմին ուղածս ըսածս ըլլայ , հապա-
անոր ուղածը , ինչպէս որ վերէն կամե-
ցեր որոշեր է , որ քուկին ձեռքովդ կը
յայտնուին ինձի . թող բարձրելոյն խօսքը
կամբը հրամանը քալէ , առաջ երթայ , կա-
տարի վրաս , ըսածիդ պէս ըլլայ . «Եղիցի» .
թող ըլլայ իմին ձեռքովս , բայց անոր կա-
մենալովը . իրաւ ըլլայ իմին վրաս , բայց
անոր հովանաւորութենովը շնորհքովը .
թող ըլլայ իմին մէջս , բայց անոր զօրու-

թեամբ ու կարողութեամբը . Ես մէկ ան-
արժան տկար անպիտան ազախին մըն
եմ իրեն , ինչպէս որ առաջ էի , անանկ
ալ հիմա , ու ասկից ետքը պիտօր ըլլամ .
որչափ վրայիս պաշտօնը մենծ ու երեելի
է՝ որուն կանչուեցայ , նոյնչափ ես անար-
ժան եմ անոր . որչափ փառաւորութիւնս
մենծ է նէ , այնչափ ալ պարծանքը բոլո-
րովին անորն է , իրեն իմաստութեան կա-
րողութեան գօրութեանը դործքն է . որ-
չափ խորհուրդը մենծ է նէ , բայց մօրը
չէ , հալա որդւոյն է , որ հոգին սուրբին
ինծի գալով վրաս իջնալովը՝ դուխու կելլայ
կը կատարուի . « Եղիցի » : Ինչպէս ատեն
մը որ նոյն եղիցի բառին ուժովը յաւիտե-
նական հօր բերնէն ելած՝ կըստեղծուի
կը դոյանայ աշխարհը մը յոչնչէ , ատանկ
ալ հիմա ան եղիցի բառին ուժովը ժա-
մանակաւոր մօրը բերնէն ելած՝ կը նո-
րոգուի աշխարհը մը ապականութենէ . ո-
րովընտոր որ յաւիտենական հայրը ստեղ-
ծող աշխարհի անուն կառնէ , նոյնպէս
ալ կոյսը նորողիչ աշխարհի անունով կը
կանչուի . ինչպէս որ անժամանակ հայրը
իր անհուն փառքին կատարելութեանը
ծննդական իմացմունքով իր որդին 'ի յա-
ւիտենից կը ծնանի , Աստուած մը իրեն
նման ու հաւասար անհուն կատարեալ ,
անանկ ալ մայրը ժամանակաւոր իր ոչըն-

չութեան խոնարհութեանը մտածմունքով կը իր վրայ՝ ժամանակով կը ծնանի որդին, Աստուած և մարդ մը, իրեն պէս խոնարհ ու համաձայն իրեն խոնարհ սրտին ճանաչմունքներուն։ Հայրն Աստուած իշրեն իմացութեան հարկաւոր կարողութեանովը կը ծնանի որդին, որով կըստեղծէ ամէն բանը. աստուածածին մայրը իր ոչընչութեան ճանաչման ազատ կամեցողութենով ու աստուածային կամացը համաձայնութենովը կը ծնանի որդին, որով կը նորոգէ ամէն բանը, ու ինքն ալ միանգամայն աշխարքիս փրկութեանը պատճառու գործակից կըլլայ։ Ի՞նչ մենծութիւն, որպիսի պատիւ կուսին ասիկայ։ Ահա մարդիկներուն մէջէն Մարիամին պէս ամենախոնարհ ստեղծուած մը՝ աշխարհք վերաստեղծողի, կամ թէ ըսեմ՝ աշխարհք նորոգիչի մը կարզը անցած, կնիկներուն մէջէն աղախին մը՝ երկրնքին թագուհի զրուած։ Ահա ասոնց ամէնը խոնարհութենէ առաջ եկած, ամէնը խոնարհութեանը պարտական, ամէնը խոնարհ սրբատէ բղխած, խոնարհ բերնէ մը ելած՝ եղիցի բառի մը զործք՝ որ կըսէ. «Եղիցի ինձ ըստ բանի քում»։

Ահա Աստուած մը ինջած կը բնակի կուսին ներսը, բանն Աստուծոյ մարմին առած մարդ եղած, մարդիկներուն մէջը կը

խառնուի . ուստի հոն է երկինքը , հոն է քրովբէական աթոռը , ան տեղն է արքայութիւնը . ինչ հրաշքներու զարմանալիքներու տեսարան : Ո՞վ կրնայ իմանալ զննել հիմա , կամ ո՞ր աչք կրնայ բաւել տեսնալու նոյն միջոցին կուսին սիրտը՝ որ իրաւցընէ չտեսնուած չլսուած հանդէսներու թատրոն մը կտրեր է , ծեծի նոր ասպարէդ մը բացուեր է , ուր տեղ դէմադէմ սաստիկ կիրքեր իրարու կը դարնուին . վասն զի ինչ մխիթարութիւն անուշութիւն տիրամօրը մտքին մտածելը , որ Աստուած մը իր ներսը ինջած կը բնակի . բայց նոյն ատեն որպիսի տրտմութիւն վիշտ սրտին՝ յիշելը տն չարչարանքը խաչին մահը , որուն անիկայ արդէն նպատակ եղած է , ու ինչպէս անմեղ դառնուկ մը պատրաստուած լուռ մունճ կըսպասէ : Ի՞նչ ճխանք վայելումն իրեն՝ տեսնալ զըտնալ աչքին տակը ծոցին մէջ իր Աստուածը , մէկ հատիկ հաճութեան նպատակը , սիրոյն դանձը . բայց դարձեալ ընտո՞ր ցաւինչ կսկիծ իրեն՝ միտքը բերել արունթաթախ , անգութ , անպարտ մահը մարդացեալ որդւոյն : Ի՞նչ աստիճան անպատմելի ուրախութիւն իրեն՝ աշխարքիս փըրկութեան օրը տեսնալ եկած հասած , ըսկըզբնական մեղքին անէծքը բարձուած , մահին դատակնիքը չնջուած . բայց անոր

ներհակ ինչ վիշտ անտանելի իրեն՝ միած
 նին դառնակսկիծ չարչարանքը, խշխուկ
 լեզի մահը, վերքը, արունը, խաչը, որ
 մարդիկներուն ազատութեան փրկանք զին
 կըլլայ: Իրաւցընէ սիրտ մը, որուն որ-
 չափ միսիթարութիւնը շատ, նոյնչափ տա-
 ռապանքը չափէ դուրս. ինչչափ բեր-
 կրանքը անպատմելի, նոյնչափ ցաւը ան-
 տանելի. որքան ուրախութիւնը մենծ,
 այնքան տրտմութիւնը չափազանց: Ո՞վ
 կընայ ասոնք չափել, որին ձեռքէն կու-
 գայ աս կիրքերուն մենծութիւնը սաստ-
 կութիւնը քննել իմանալ, ու տիրամօրը
 սրտին աս միջոցիս մէջ ինչ վիճակին ու
 որպիսի տրամադրութիւններուն մէջ ըւ-
 լալը չափել չափչփել: Անիկայ իրաւցը-
 նէ ովկիանոսի անդունդ մը եղերէ, որ ոչ
 խելքով կը չափուի ու ոչ ալխօսքով կը բա-
 ցատրուի. բայց միթէ բաւականաչափ չեն
 իմացըներ մի անոր առաքինութիւնները,
 սէրը առ Աստուած, առ մարդիկ դութը.
 միթէ այսպիսի դարմանալի փոփոխու-
 թիւններ չեն մի ալ ասկից ետքը անոր մը-
 նացած կեանքին օրերը. և միթէ ասոնց
 ամէնը իր արժանիքներուն փառաւոր պը-
 սակներ, իր արդիւնքներուն դանձերը չեն
 մի՛ որ կը բանայ երեան կընէ ամենուն,
 որով հրեշտակներն ու մարդիկները միօ-
 րինակ կապշեցընէ կըզմայլեցընէ:

ՔԱՂԵԼԻՔ ՊԵՐՏԱԿՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ահա ամենասուրբ կոսին աւեամանը աս հիանալի խորհուրդը խէլ մը խորհուրդներ ալ իմին վրայ կը նորոգէ :

Նախ և առաջ կը սորվեցընէ ինծի ինքնանաշութեան ճանապարհը, որով տիրամայրը աւետման խորհրդովը թէ և աստուածամայրութեան պաշտօնի մը կանչուած, բայց այսու ամենայնիւ կը խոստովանի զինքը աղախին մը. ուստի ինչպէս պէտք է ինծի մէկ խոնարհ ճանաչմունքի ցածուն համարմունքի տէր ըլլալ վրաս, միշտ պահելով անծիս չափը, աչքիս առջին ունենալով ոչնչութիւնս տկարութիւնս, բոլոր պատիւը Աստուծոյ տալով իբրև անոր միայն վայել, ու ամէն անարգանքը ինծի առնել ինչպէս ինծի միայն արժանի :

Երկրորդ կը սորվեցընէ ինծի մաքրութեան ճանապարհը, որով իր աւետման խորհուրդին մէջ տիրամայրը զրեթէ աստուածամայրութեան պատիւէն վեր նախաղաս կընէ զանիկայ. ուստի ինչպէս պէտք է ինծի ամէն բանէն աւելի յարգ ունենալ աս առաքինութեան ամենէն աւելի անտուածահաճոյ բան մը, ու մենձ զգուշութեամբ ու նախանձաւորութեամբ

մաքուր պահել սիրտս ու մարմինս ամէն
անմաքուր բաղձանքներէն ու աղտեղի
զործքերէն :

Երրորդ կը պատրաստէ զիս կացու-
թեանս մէջ պատահած փոփոխութիւննե-
րուն տրամադրուած սիրտ մը պատրաս-
տել, որով ամենասուրբ կոյսը աւետման
խորհուրդին մէջ նոյնպիսի փորձերուն
հանդէս կերեցընէ . ուստի ինչպէս պէտք
է ինծի պատրաստ ըլլալ Աստուծոյ ծա-
ռայութեանը մէջ փորձութիւններուն ու
միշտ անփոփոխ ամուր կենալ բարի ա-
ռաջադրութիւններուս մէջ, համբերու-
թեամբ խոնարհութեամբ Աստուծոյ կա-
մացը համաձայնութեամբ զործածելով
զիս յաջողութեան ու ճախորդութեանս
փորձութեան մէջ ու շնորհքին ժամանակը:

ԽՈՐՀԲԴԱԾՈՒԹԻՒՆ Ե .

ՏԻՐԱՄՈՐԸ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

« Ո՞վ է աս որ երևեալս է . . գեղեցիկ իրրե-
րասին, ընտիր իրրե զարեգակն ։ .

ԵՐԳ . 2 . 9 :

Ահա ամենասուրբ կուսին փառաւորու-
թեանը հանդէսին ետքի յաղթանակը, ա-

Հա անոր սրբութեան ու մեր վստահութեան վերջին լրումը . ինչպէս որ աշխըրքիս վրայ չնորհքին մէջ ամէն մարդիկներուն յաղթեց զերազանցեց , ատանկ ալ երկինքը փառքին մէջ ամէն սուրբերը կը յաղթէ կը զերազանցէ . վասն զի թէ որ հրեշտակը իր աւետման օրը՝ լի չնորհօք կանչեց , հապա ինչուան իր մահուանը ո՞ր աստիճան հասած է անոր սրբութեան ու չնորհքին չափը : Թէ որ իր յղանալուն անարատ էր , իր ծնանելուն սուրբ , իր ընծայուելուն սրբազոյն , իր աւետումին ամենասուրբ , հապա իր վերափոխուելուն ինչ եղած պիտոր ըլլայ : Ան որ ներգործական մեղքի մը արատ չունեցաւ , միշտ չնորհքով դեղուն լեցուն եղաւ , դիցազնական սքանչելի առաքինութիւններով դարդարուն , որ երբէք զԱստուած փառաւորելէն ետ չկեցաւ , բովանդակ կեանքը սիրոյ մարտիրոսութիւն ու յարատեցաւերուն ասպարէզ մը եղաւ , հապա մեռնելուն արդեօք իր արդիւնքներուն արժանիքներուն չափը ու՞ր հասած պիտոր ըլլայ . չափէ կշռէ իմացիր թէ որ կրնաս նէ չափ մը կշիռ մը զտնալ չափելու : Տիրամայրը որ մեղքին արդէն մեռած սիրտ մը ունէր ; աշխըրքի շատոնց՝ ի խաչ ելեալ էր , մարմինին յօժարութիւններուն միշտ մահացեալ ապրեր էր , 'ի մարմնի անմարմին

սերովքէ մըն էր, մէկ խօսք՝ որուն սիրտը միտքը զանձը միշտ երկինքն էր, ինքը հոս, հողին հոն . միթէ մեռաւ նորէն մէկ ուրիշ անգամ մըն ալ : Թէ որ արդարին մահը անուշ քուն մը կը կանչուի, հապա տիրամօր մահը ինչ կանչելու է . թէ որ սուրբը Աստուծոյ սիրոյն մէջ կը մեռնի, մարտիրոսը Աստուծոյ սիրոյն համար, հապա աստուածածնայ մահին ինչ ըսենք : Իրաւցընէ ուրիշ բան չէ, բայց եթէ սիրոյ սաստկութիւն յափշտակութիւն ու զմայլում մը . անոր համար չմեռաւ, հապա վերափոխեցաւ երկինքը . չմեռաւ, հապա մահուանէ կեանքին փոխուեցաւ . մահկանացու, առօրեայ, տառապելի կեանքէ մը՝ անմահ փառաւոր յափտենական կեանքի մը անցաւ . աշխըրքի օտարութիւնը արցունքի աքսորը, արքայութեան ճշմարիտ հայրենեաց հետ փոխեց . ասանկ մեռաւ կոյսը, թէ որ սիկայ մեռնիլ է նէ :

Այսպէս առանց ցաւի առանց նեղութեան, անուշ խաղաղութեան սիրոյ վայելման մէջ աւանդեց սրբասնեալ հողին, ու մարմինը՝ որ հոգոյն միշտ հնազանդ միշտ միաբան, անոր հետ երկրէ երկինք ճամբայ ընելու սկսաւ : Ուստի ահա հիմա զանիկայ երկընքի ու երկրի մէջ տեղը տեսնալով հրեշտակները ինչպէս մէկ նոր

զեղեցիկ լուսին մը ու մէկ ուրիշ պայծառ
արև մը, զարմանքով ու իրարանցումով
մը հարցընելու սկսեր են. ինչ բան է ա-
տիկայ, որպիսի՞ նոր տեսիլք է ասիկայ
նորանշան, երկու լուսին, երկու արե, որ
հիմա մեր աչքին կը տեսնուի. «Ո՞վ է սա որ
երենալս է.. զեղեցիկ իբրև լուսին, ընտիր
իբրև զարեղակն»: ինչպէս թէ ըսել կու-
զեն տիրամայր կոյսը զիտելով. ահա մենք
Մարիամը շատ անգամ տեսեր զններ
էինք. իրաւ է որ անիկայ ամէն իմիր մեր
զարմանքին ու ապշութեանը նիւթ մը ե-
ղած էր, անանկ որ չկշտանալով զանի
տեսնելէն, պահ պահ երկինքը թող տա-
լով, խումբ խումբ կելլայինք կիջնայինք
երկրիս վրայ զմայլելու անոր առաքինու-
թիւններուն ու որտին. մէջ պահած ար-
քայութեանը. թէպէտ անիկայ ընտոր որ
մարդիկներէն՝ զրեթէ մեզմէ ալ իր նըր-
տանց անկեղծ խոնարհութեան ձեռվ ա-
ղախինի կերպերովը իր ամէն զեղեցկու-
թիւնը լոյսը պայծառութիւնը փառքը՝ իր
սրախն մէջ ինչպէս ներքին սրբութիւն
սրբոց մը լուռութեան մինակութեան վա-
րազուրներովը զոցելով ծածկելով, մեր
աչքէն ալ կուզէր պահել. ինչպէս մէկ
հաւատարիմ հարս մը հողին սուրբին լր
փափուկ նախանձաւոր փեսային սիրոյն
միայն զուարճանալու: Տեսանք անիկայ

երբեմն իր ծննդեանը ան ցնծութեան օրը .
 բայց ահա անիկայ հասարակ մարդու զա-
 ւակ մը կերևցընէր մեզի , երբոր սկզբնա-
 կան մեղքէն անարատ յղացած ըլլալովը ,
 Աստուծոյ երեսին գեղեցիկ պատկեր ու
 դրախտի որդի մըն էր : Տեսանք ատեն մը
 անոր տաճարը ընծայուելուն՝ որ ձեռքը
 տատրակներու զոյգ մը առած , մեղաւո-
 րաց կարզը խառնուած , եկեր մտեր էր
 հոն՝ օրէնքին սրբութեան համաձայն իր
 քաւութեան պատարազը ընելու , երբ նոյն
 խկ անմեղ տատրակ , կատարեալ մէկ հա-
 տիկ բուն աղաւնի ինքն էր : Տեսանք իր
 աւետմանը հանդէսին , որ ինչպէս խո-
 նարհ ցածուն աղախին մը առաջ կը.քչէր
 զինքը , բոլորովին իր տիրոջը կամքին
 յանձնուած . երբ Աստուծոյ մը արժանա-
 ւոր մայր , լի չնորհօք թագուհի մըն էր :
 Վ երջապէս տեսանք օր մըն ալ Բեթղեհէ-
 մը իր աստուածորդին Յիսուս մանուկ զիր-
 կը , անանկ օտարութեան աղքատութեան
 մէջ , մութ զիշեր ատեն , երկու անբան-
 ներու մէջ տեղը մնացեր , երբոր երկինք
 մը վերէն չդիմանալով նշանաւոր աստղե-
 րով ու արտաքոյ կարզի զարմանալիքնե-
 րով աշխարքիս չորս կողմէն մենծ մենծ
 թաղաւորները իրենց զանձերովը կը շար-
 ժէր կը բերէր իր ոտքը երկրապազութեան .
 բայց ինքը իր առջի խոնարհ ձեր չփոխե-

լով, իսէլ մը պարզամիտ աղքատ գեղացի
 հովիւներուն մէջ տեղը խառնուած կը
 նստէր: Բայց ահա հիմա ասօրուան օրս
 զանիկայ ուրիշ ձև ուրիշ զոյն, ներսէն
 դրսէն բոլորովին լոյս՝ բոլորովին գեղեց-
 կութիւն մը տեսնալով, որ իրմէ լոյսի պէս
 փայլմունք կարձակէ, արեի նման չհատ-
 նելու լոյսի աղբիւրներ կը թափէ իրմէն,
 զարմացմունքով ապշտթեամբ մը կելլանք
 մէկզմէկու հարցընելու. «Ո՞վ է սա որ ե-
 րևեալս է.. զեղեցիկ իբրև լուսին, ընտիր
 իբրև զարեղակն»: Երկիրէն դէպ՚ի երկինք
 կելլայ կը բարձրանայ, արծիւի նման արա-
 գաթուիչ թեերը բացած կը սլանայ բարձ-
 րերը, ամպերուն վրան արեուն քովը կը
 դտնայ զինքը. զոց առազաստէն զուրս ե-
 լած նոր հարսի պէս ծիրանի բեհէզի զու-
 ներու, արծաթ ոսկի շողջողանքի փայլ-
 մունքի մէջ, վերէն վար մէկ թելի վրայ
 զարդարած, ամէն զիէն անզին զոհարնե-
 րու ուրիւր պայծառ ակունքներու արեներ
 ճաճանչներ փայլակներ արձեկած իրմէ,
 պսակ սլսակի վրայ, ամենուն աչքը իրեն
 կառնէ կը խտղըտէ. անանկ որ երկրի ու
 երկընքի մէջ տեղը հասնելուն մէկ զեղե-
 ցիկ լուսին մը կտրեր է, իր վերջին լրա-
 նալու հանդէսին փառաւրութեան օրը.
 «Գեղեցիկ իբրև լուսին»: լուսերէ բակ մը
 բոլորած, ինքը մէկտեղ զլիսուն թաղին

հետ լուսէ պսակ մը ձևացած, ամէն աստ
 ղերուն լոյսը մթնցընելով, իր պայծառու
 թենով աննման զեղեցկութենով ու թա-
 գաւորական զարդերուն դիզուածքովը՝
 ինչպէս անոնց թագուհին կերենայ անոնց
 մէջ, ու ամէն տեսնողը նազելի տեսքով
 պայծառ շուքովը կապչեցընէ կըզմայլե-
 ցընէ ու մատ խածնել կու տայ. մանա-
 ւանդ՝ թէ ասկէ աւելի, վասն զի ինքը բո-
 վանդակ բխոր ճաճանչ, անթիւ ճառա-
 գայթ, լիք լոյս, արեգակ մը զարձեր կըտ-
 րեր է. « Ընտիր իբրև զարեղակն » . ինչ-
 պէս մէկ հատիկ արև մը՝ որ կարմրած ար-
 շալոյսին ետևէն, գոյնզզոյն փայլուն զու-
 ներու կոյտ մը ամպերուն մէջէն խէլ մը
 նաժիշտներով պալատականներով կը ծա-
 զի կերենայ: Ան ինչ աղւարութիւն է, ինչ
 զարդ է անիմկայ, ընտոք փառաւոր հան-
 դէս, ինչ նազելի աեսք, որպիսի տեսա-
 րան, որուն բան մը չկրնար հաւասարիլ,
 բաղզատութեան մտնալ. ամենուն մէջ
 ընտիր մէկ հատիկ է անիմկայ իր լուսովը
 զեղով շուքովու պայծառութեամբը. որուն
 թագաւորներուն մէջէն և ոչ Սովոմն մը,
 իր թագաղբութեան հանդէսին չտեսնուած
 չլուած փառքին պայծառ օրը իր տր-
 քայական սլալատին մէջը թագաւորական
 զահին վրայ նստած սլալատականներովը
 երենալուն, լոյսի փայլումի ոսկի արծաթ

ակունքներու մէջ կրցաւ հաւասարիլ ա-
նոր : Ահա ասանկ է կոյսին փառքը յաղ-
թանակը երկինք վերափոխուելուն օրը :
Բայց ահա ես անոր փառքին մենծութեան
վրայօք ասչափ միայն կը զուրցեմ, ու աս-
կից անդին չեմ կրնար առաջ երթալ .
վասն դի ասկից հոն արքայութեան մէջ
մտնալուն, անոր առած փառքը, ունեցած
մենծութիւնը, զլխուն զրած պսակը, թող
հրեշտակները զուրցեն պատմեն, որ զա-
նիկայ ամէն անզամ մէջերնին առած միշտ
կը տեսնան կը վայելեն կը զմայլին . ես մի-
նակ ասիկայ զիտեմ որ անիկայ բոլոր
հրեշտակներուն թագուհին ու սուրբերուն
տիրուհին ըլլալովը անոնց ամենուն փառ-
քը իր վրան զիզելէն ետքը, զրեթէ բոլոր
արքայութիւն մը իր վրայ կերեցընէ : Ա-
հա անոր փառքին՝ որ ինչ բարձր աստի-
ճան ըլլալը մինակ Աստուած զիտէ, որ ա-
նոր արժանաւորութեանցը համեմատ չա-
փելով տուեր է, որ սահման չափ չունի,
անոր համար ալ մարզուս մաքէն վեր ան-
հաս անչափ է . մինակ յափտենական
հայրը՝ որուն սիրելի զուստրն է, մինակ
որդին՝ որուն արժանաւոր մայրն է, մի-
նակ հոգին սուրբ՝ որուն մէկ հատիկ
հարսն է, անոր կրնայ տալ զանիկայ, ինչ-
պէս որ տուեր է, ու զիտէ ինչչափ տալը :
Ես մինակ մարդ մը հողեղէն տկար աչ-

քով չափաւոր հասկացողութեան մը տէր,
հազիւ թէ գլուխս վեր վերցուցած , առա-
քեալներուն աջքովը երկընքին կէսը անոր
վերափոխուելուն փառքը տեսած , ու ան-
կից անդին արևին քովը խաղաղութեան
հրեշտակներուն խօսքովը անոր հիանալի
զեղեցկութիւնը ապշած զարմացած , երդ
երզոցին բերնովը անոր ետեէն կը կան-
չեմ հիմա . «Ո՞վէ սա որ երենալս է . . զեղե-
ցիկ իբրև լուսին , ընտիր իբրև զարեգակն» :

Տիրամօրը երկինք վերափոխումը ինչ-
պէս որ իր փառքին լրումն է , անանկ ալ
մեր փատահութեանը լրումն է . որ իրեն
վրայ ինչուան հիմա ըրած խորհրդածու-
թիւններուն մէջը , թէպէտ վերջին մտած-
մունքս կըլլայ . բայց ամենէն վեր ու ա-
մենուն վրայ միտիթարական է : Ո՞ւր է ի-
մին մայրս՝ որ Յիսուս Քրիստոսէն կտա-
կով տրուեր է ինձի ; որուն ես ալ մէկ որ-
դի մը յանձնուեր էի . միթէ աշխարքէս
երթալով , երկինքն ելլալով անմայր որք
թողուց ձգեց զիս աշխարքի վրայ . ինչպէս
կրնայ ըլլալ ատ բանը . ո՞ր մայր իր զաւա-
կը կրնայ երեսի վրայ թողուլ անտես ը-
նել , ու ո՞չչափ աւելի աստուածածնայ պէս
ամէն մայրերէն վեր սիրուն փափկասիրտ
աղեկառու մայր մը , զթով գործիով լիք ,
բոլորովին սէր զթութիւն բարութիւն : Ա-
հա անիկայ որ հիմա իր աստուածորդւոյն

աջ դին կը նստի , երբ ամէն բանին կա-
 րող է անոր ձեռքով ու անոր առջին , ինչ-
 պէս անկարող տկար մայր մը անխնամ
 լիք թողու զիս իմին կարողութիւններու
 մէջ : Ահա անիկայ որ ամենասուրբ եր-
 րորդութենէն բոլոր արքայութեան թա-
 ղուհի մը պսակուած է , ամէն իշխանու-
 թիւնները իր ձեռքը , ամէն շնորհքներու
 գանձարանը իրեն առջին , հապա ինչպէս
 աղքատ կարօտ մօր մը պէս երեսի վրայ
 մերկ կարօտեալ ձզէ զիս իմին հարկատո-
 րութիւններուամէջ . ասիկայ ըլլալու բան
 է . այսպիսի մտքեր անոր վրան մտածե-
 լու տեղ ունի մի : Անանկ բնապէս բարի
 կակուղ սիրտ մը՝ որ քանի որ աշխրքիս
 վրայ էր՝ չզիտցաւ ինչպէս սիրէ , ինչ ը-
 նէ մեզի , ասչափ նախանձաւոր եռաց-
 կուն՝ որ զիշեր ցորեկ կեռար կեփէր իր
 սրտին մէջը մեզի բարի ընելու . որ ան
 աստիճան կը հաշի կը մաշի , սիրտ կը հատ-
 ցընէ վրանիս . որ մեզի ինչպէս իրեն ա-
 ռանձին մէյմէկ զաւակները՝ զիրկը բա-
 նալով կը ժողվէ ու իր սրտին մէջը կառ-
 նէ կը պահէ կը հոգայ , ամէնքն ալ իր միած-
 նին արունով ներկած թաթխած , զնուածի
 պէս . հապա ինչչափ աւելի ասանկ կընէ
 հիմա , որ երկինքը շնորհաց աթոռին վրայ
 ելած կը նստի , ու իրմէ հեռու մնացած
 անմիխթար կարօտեալ որդիքները կուղէ

ամէն կերպով մխիթարել՝ որ միշտ իրեն
փառաւոր Մարիամ անունը կու տան ,
մայր կը կանչեն , իրեն հովանաւորութեան
թեմին տակը մտած՝ ժտութեամբ բարեխօ-
սութիւնը՝ պաշտպանութիւնը կը մաղթեն ,
ու վստահութենով մէկմէկ կը բանան զը-
թալից աչքին առջել իրենց խեղճութիւնը :

Ուստի , ով փառաւորեալ կոյս , ահա ան
քուկին մայրենի խնամքդ ու զորովական
սիրադ է՝ բիւրաւոր որդիքներուդ մէջէն
իմին ալ մէկ հատիկ յոյսս մխիթարու-
թիւնս աս աքսորանաց օտարութեանս
մէջ . ուստի աս նկատմունքով ահա ես ալ
հիմա քեզի ինչպէս երկնից թագուհիի մը ,
ինքը զինքս բոլորովին քուիշխանութեանդ
տէրութեանդ ներքն կը դնեմ , ինչպէս Առ-
տուծոյ քովը միջնորդի մը , քու ձեռքովկ
մեղքերուս թողութիւն ու հաշտութիւն կը
մաղթեմ . ինչպէս պաշտպանի մը , քեզմով
ամէն . թշնամիներէն վտանգներէն ապա-
հովութիւն կաղաչեմ . ու ինչպէս բարերա-
րի մը , հոգույ փրկութեանս ամէն պէտք
եղած օգնութիւնները շնորհքները քեզմէ
կուզեմ . ու ասոնց ամէնը մէկտեղ ամէն
անգամ կազաչեմ կը խնդրեմ քեզմէ ,
հետեւեալ հրեշտակային ողջունատուու-
թեանս խօսուածին մէջ որ միշտ քանի որ
շունչը բերանս է կերպեմ քեզի ու պիտի
երգեմ . « Արբոհի Մարիամ և այլն » :

ՎԵՐՁԻՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

« Արբունի Մարիամ մայր Աստուծոյ, բարե-
խօսեա վասե մեր մեղաւորաց այժմ և միշտ
և 'ի ժամոց մահուան մերոյ . ամէն » .

Ով տիրամայր կոյս, ահա ասօրուան,
օրս ասանկ մէկ զերազանց մաղթանաց
ու հառաջանաց օրհնութեամբ լի աղօթ-
քով մը կու զամ աղաչելու զքեզ սուրբ հ-
կեղեցւոյն ու համօրէն հաւատացեալ ջերմ-
եռանդ պաշտօնասէր ծառաներուդ խում-
բին հետ մէկտեղ . աս աղօթքով սկսելով
ու մերջացընելով առտու ու իրիկուն խմին
շրթանցս օրհնութեանու սրտիս խնդրուա-
ծոցը 'ի հոտ անուշից քեզի հաճոյարար
բուրմունքներս . ներքին հեծութենովս
սրտիս խորունկէն բարձրացընելով ձայնս
դէսլ 'ի երկինքը մայրենի փառացու չնոր-
հաց աթոռիդ . ինչպէս քեզի յետին ան-
արժան որդի մը, մանաւանդ թէ իրը յե-
տին անպիտան ծառայ երկնից թագու-
հւոյդ : « Արբունի Մարիամ մայր Աստո-
ծոյ, բարեխօսեա վասն մեր մեղաւորացս
այժմ և միշտ և 'ի ժամու մահուան մերոյ .
ամէն » : Ո՞վ պաշտելի երկրազելի պա-
տուեալ ու փառաւորեալ զերազանց ու զե-

զեցիկ անուն Մարիամ, որ միշտ սուրբ
ու սրբուհի պատուանդն մը, ամէն առա-
քինութեան, կատարելութեան ու չնորհաց
լիութեան գանձարանն ու աղբիւրը կըսեմ
իր հետը ունի, ու ինչպէս վայելուչ պսակ
մը սեփական է ըրեր իրեն. անոր համար
ալ միշտ անով կանչուելու արժանի. «Սըր-
բուհի Մարիամ»: Մարիամ, որ ծովու
աստղ կը ստուգաբանուիս, աշխրքիս ծո-
վին անյատակ անդունդին վրայ մութ
պանդխտութեան մէջ թափառական ճամ-
բորդներուն առաջնորդ ու լուսատու աստղ
մը ըլլալովդ. մանաւանդ թէ նոյն իսկ ծով
մը կը նշանակես, ինչպէս որ ես ես, եր-
կընքին բոլոր առատութիւնը քեղի ժող-
վելով զաստուածորդին ամենամքուր ար-
դանդիդ մէջը ընդունելուն, որով և ամէն
չնորհքներուն պարզեներուն բարութիւն-
ներուն հարստութիւնը աղբիւրօէն կանձ-
րեսս աշխրքիս վրայ. որով Մարիամ ա-
նունին տակը ամէն կարողութիւնը մեն-
ծութիւնը սէրը զթութիւնը կը բովանդա-
կես, ինչպէս որ նոյն անունին կոչմուն-
քովը կը յայտնես ամենուն. ուստի ար-
ժանի կըլլասս անով ուրիշ խէլ մընալ պայ-
ծառ ու փառաւոր պատուանուններ ու
տիտղոսներ մէկ առանձնաշնորհութենով
մը սեփականելու քեղի, պսակիդ վրայ
պսակ մըն ալ աւելցընելով, ինչպէս երկ-

նի ու երկրի տիրուհի ու թագուհի . որով
 ամենուն ամէն անզամ հաճոյական ու
 քաղցր է կանչել քու ատ ազնուական զե-
 ղեցիկ անունդ՝ Մարիամ , ինչպէս որ իմին
 բերնիս ալ ասանկ անունի մը կոչմուն-
 քով պարծենալով ես ինծի , քեզ նման
 դշխոյ ու դիւցազն թագուհի մը ինծի տէր
 ու պաշտպան ունենալու , որուն ծառայ
 ու աղախին կոչուելու արժանացեր եմ :
 « Մայր Աստուծոյ » . իրաւցընէ քենէ դուրս
 ուրիշ մէկուն վրայ չեղած չլսուած զո-
 վեստ . ամենակարող Աստուծոյ մը , երկնի
 ու երկրի ստեղծողին , թագաւորներուն
 թագաւորին ու տէր տերանց մայր ծնող ,
 սնուցիչ ըլլալ : իննամսեայ ժամանակով
 աստուածութեան կայծակնամաքուր չմեր-
 ձենալու բոցը առնել փակել գոցել բովան-
 դակել իր սուրբ արդանդին մէջ . տաճար ,
 օթևան , բնակարան ու աթոռ ըլլալ ա-
 հեղ աստուածութեան մը ; որ է ըսել՝ բո-
 լոր արքայութիւն մը իր ծոցին մէջ սնու-
 ցանել սղմեցընել ունել պահել . ուստի ա-
 սոր համար իրաւամբ արժանի ու գայել
 ամէն կերպ հրեշտակային երդերու ու բա-
 րերանութիւններու ու մարդկային ամէն
 ատեն երկրադութիւններու ու մեծա-
 րանքներու : « Մայր Աստուծոյ » . աս կեր-
 պով Աստուծոյ մայր ըլլալովը , մեզի ալ
 մասնաւորապէս մայր ըստուած , իր Յիսուս

որդիին մարմնակից անդամակից եղբայրակից ըլլալովնիս : Բայց մայր մը կարող , աստուածորդւոյն ձեռքովը աս ամէն մենծ մենծ արժանաւորութիւններուն հազորդ ու մասնակից ըլլալուն համար : Բայց մայր զթած , իր աղեկառուր , գորովազութ , բուխ սրտին համար . որով ընտոր որ ծշմարիտ մայր մը՝ կը սիրէ զմեղ , ու ինչպէս ամէն մայրերէն վեր հասարակաց մայր կը խնամէ իր որդիքները՝ որոնք անհուն ցաւոց ու տառապանաց մէջը ծներ է որդւոյն խաչին ներքեր ու չկրնար չսիրել չխնամել : Մայր մը՝ որ պաշտպանի պաշտօն կը բանեցընէ Աստուծոյ առջին որդիքներուն համար , ամէն ատեն մեր աղաչանքը խնդիրքը հանելով անոր աթոռը , ու անկէ ընդունելով առնելով ամէնը մեզի համար :

Ահա զուն , ովսրբուհի Մարիամ , ասանկ Աստուծոյ ու մեզի մայր մը ըլլալովդ « Բարեխօսնա ». աս է՝ աղաչաւոր ու միջնորդ եղիր , մեզի պաշտպանութեանդ ու թեփդ հովանաւորութեանդ տակը առած պահած՝ հոգա , խնամէ , հսկէ , յանձանձէ : « Բարեխօսնա », պահ մը միջնորդի պաշտօն բոնելով Աստուծոյ ու մարդիկներուն մէջը մտած երաշխաւոր ըլլալով , մեղքերնուս թողութիւն առած՝ հաշտեցընելով անոր հետ : « Բարեխօսնա ». պահ մը փաստարանի զործքը ընելով Աստու-

ծոյ արզարութեան տառեանին դիմացը զօ-
 րաւոր խօսելով մեր կողմէն ու ամէն կերպ
 ճարտարութեամբ մեր յանցանքները պո-
 ցելով, դատաւորնիս միտքը համողած դու-
 թը շարժած, ողորմութենով դատերնիս
 կտրելու : « Բարեխօսեա » . Երբեմն ալ ա-
 պաստանի տեղ ըլլալով մեզի՝ Աստուծոյ
 բարեկութեան վրէժխնդրութեան կայծա-
 կէն փախչելու պահուըտելու, բանալով
 մայրենի դիրկդ, ու ամէն կերպ աշխրքիս
 ու սատանային փորձութեան ալիքներուն
 նետերուն ու բանութիւններուն պարիսպ,
 վահան ու նաւահանզիստ ըլլալով : Ահա
 աս կերպ քուկին հզօր կարողութեամբդ
 ու մայրական զթութեամբդ բարեխօսէ
 վան մեր մեղաւորացս » . մեզի համար
 կըսեմ՝ որ Եւայի խեղճ որդիքները ըլլա-
 լով, ապականեալ բնութեան մը ու մեղաց
 բնուներուն տակը կը հեծենք կը աքտքանք,
 հազարումէկ տկարութիւններով տառա-
 պանքով կը հալինք կը մաշինք, ու մէկ
 շատ փորձութիւններուն վտանգներուն
 խաղալիկ ենք եղեք, ամէն կողմանէ նե-
 ղուած ու կարօտ քուկին բարեխօսու-
 թեանդ : « Վասն մեր մեղաւորացս » . որ
 բիւրաւոր մեղքերու յանցանքներու տէր
 ըլլալով զժովարին արժանի ենք եղած, ու
 շունինք ճար անկից խալքսելուառանց քու-
 կին մասնաւոր բարեխօսութեանդ : « Վա-

սըն մեր մեղաւորացս». որ ամէն իժիր Աստուծուցոյ շնորհացը կարօտ ենք սատանային փորձութիւններուն դէմ կենալու, աշխարքիս ունայնութիւններէն հեռանալու, մարմինին ցանկութիւններուն դէմ պատերազմելու. ու ասոնց ամէնը չենք կրնարընել առանց քուկին զօրաւոր բարեխօսութեանդ: «Այժմ և միշտ և 'ի ժամու մահուան մերոյ» . այժմ՝ հիմա աս ատեն, հոս, աս մահկանացու կեանքիս ճամբորդութեան մէջ, աշխարքիս աքսորին օտարութեան վրայ, մէկ շատ ստութիւններուն խարէութիւններուն մէջ մթով պատած կապուած, կոյր զկուրայն երերեալ տատանեալ, խէլ մը մարմինին կիրքերուն մոլութիւններուն նպատակ, խեղճ ողորմելի վիճակի մը մէջ, ինչպէս որ ալ «Միշտ» . քանի որ կենդանի ենք ասանկ ազատելիք չունինք ասկից, ինչուան որ աս ախտաւոր ապականելի մարմինը չթողունք չնետենք մեզմէ, ու աշխարքիս աքսորը մեր ճշմարիտ հայրենիքին հետ չփոխենք, ինչուան որ ճամբորդութիւննիս օտարութիւննիս լմնցած անդիի աշխարքին խաղաղ նառահանդիստը չերթանք չհասնինք: «Եւ 'ի ժամու մահուան մերոյ» : Իրաւ ամէն ատեն հիմա ու ետքը, ով տիրամայր, քու բարեխօսութեանդ կարօտ ենք, բայց ամենէն աւելի մահուան ժամանակնիս, երբող

տկարութիւննիս սաստիկ է ու փորձութիւնները զօրաւոր, երբ մինաւորիկ ենք ու թշնամիններնիս շատ, երբ կարօտութիւններնիս կրկին է ու վտանգները կրկնալատիկ: « Ի ժամու մահուան » . որ ատենն որ մեղքերնիս մեղի կը վախցընէ ու ապաշխարութեան ատենը կը պակսի . որ վայրկեանն որ Աստուծոյ դատարտանին ատենանը առջևնիս բացուած է , ու օգնութիւն ընող մը չունինք . որ րոպէն որ դժոխքին արժանի կրնանք ըլլալ ու կուզենք արքայութիւնը երթալ ժառանգել:

Ուստի ահա ասանկ զարհուրելի , ասանկ հարկաւոր , այսպիսի անզին ժամանակը , ժամ , վայրկեան , րոպէն կըսեմ , ամէն կերպով ու ամենէն աւելի քուկին բարեխօսութիւնդ'ի գործ զիր ցցուր բանեցուր երեցուր , աղաչելով միջնորդելով մեղի համար Յիսուս որդիիդ առջեր՝ որ մեղքերնուս վրայ կատարեալ զղջմամբ ճշմարիտ ցաւով արցունքով , դատաւորնիս երեսը անուշ հաշտ ընելով , բարեզործութիւններուն եղովը լիք վառած լազտերովը հողինիս փեսան ելլանք զիմաւորելու , հաւատքով հանդերձեալ կեանքին , յուսով հոգւոյն անմահութեան , ու սիրով յաւիտենական արքայութեան երթանք հանզինք վայելենք . Աստուծոյ ձեռքը յօժարութեամբ սրտերնիս յանձնելով , խա-

ղաղութեամբ ալ հողինիս աւանդենք, իր
ձեռքէն ընդունելով մահը, որկէց կեան-
քերնիս առինք: « Ամէն » . ուր էր, երա-
նի թէ ասանկ ըլլար. կը յուսանք որ ա-
սանկ կըլլայ, չենք տարակուսիր որ ա-
սանկ պիտոր ըլլայ. միայն թէ դուն « Սըր-
բուհի Մարիամ մայր Աստուծոյ, բարե-
խօսեա վասն մեր մեղաւորացս, այժմ և
միշտ և 'ի ժամու մահուանմերոյ. Ամէն » :



B
R
E

1313
1313

B
R
E

1513



